

2101
2102
2103


34
4-67

40 n/a
1882

Շ. ԲՕԼՏԸ ԿՕԿ

ՊԱՐՈՆ ՇՈՒՊԼԱՆ

ԹԱՐԳՄԱՆԵՑ
Գ Ե Ղ Ա Ն



ՀԱՏՈՐ Բ.

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻԻՆ ԱՐԱՄԱՑ ԱՇՃԵԱՆ
ԵՈՒՍՈՒՖԵԱՆ ԻՍԸ ՄԻՋԻՆ ՅՈՐԿ ԹԻԻ 15

1885

500

Գ

ՊԱՐՈՆ ՇՈՒՊԼԱՆ



Ս.

ԵՐԳԵՑԻԿ ՍՐՃԱՐՍԱՆ ՄԸ

Թարգմարչին ստորագրութիւնը չկրող օրինակները անվաւեր են :

Բոլոր իւր այս կարգադրութիւնները վերջացած ըլլալով և Շուպլան Բարիզի մէջ իրեն համար կապոյտ զգեստ մը շինել տուած ըլլալով որով ինքզինքը խիստ գեղեցիկ կը գտնէ, վերստին կսկսի Պուլվար Պամարչէի տուներուն մէջ մտնել և դռնապաններուն պատմել իւր ամուսնութեան և էլէօնօրէ բաժանման պատմութիւնը :

Ութ օրէ ի վեր մեր Շամբընուացին Բարիզ է և տակաւին տեղեկութիւն մը չէ ստացած կնկանը վրայ : 10-ը : Որպէս զի շրջագայութիւնները քիչ մը փոփոխէ, այն օրը Մատէնի կողմերը գացած է ճաշ ընելու և իրիկունը Շանգ-էլիզէի կողմերը կերթայ :

Քիչ մը ետքը երգեր և նուագի ձայներ ականջին կը հասնին : ձայնին եկած կողմը կը յառաջանայ : գոց ընդարձակ սրահի մը մէջ կը տեսնէ սեղաններ, շատ մը նստած անձինք և մանչեր որք կը ծառայեն : յետոյ խորը փոքրիկ աղէկ լուսաւորեալ թատրոնի պէս բան մը կը նշմարէ, և այս թատրոնին վրայ պարահանգիսի հազուստներ հազած բազմաթիւ տիկիւններ :

— Անանկ կերեւայ ինծի որ բաց օդի մէջ կատա-
կերգութիւն կը խաղան հոս, կը միմուայ Շուպլան
սրճարանը չըջապատող արիշին առջեւ կենալով
և քովը գտնուող փոքրիկ պարոնի մը ուղղելով խօս-
քը :

Ս.յս փոքրիկ մարդը քիչ մը կուզ և յոռի կեր-
պով հագուած էր : Գլուխը պզտիկ գորշագոյն, տա-
փակ և կարճեզր գլխարկ մը դրած է : Շուպլանի
ձայնը լսելով կը ժպտի քիթը և բերանը գալարելով
և կը պատասխանէ անոր .

— Թատրոն մը չէ աս, պարոն, հիմակուան երգե-
ցիկ սրճարան կոչածնին է աս . . . : Սակայն ընտիր
երաժշտութիւն կայ և երբեմն այնպիսի ձայներ կը
լսէք հոն զորս Օրերայի թատրոնին մէջ չէք լսած :

— Համոզուեցայ, պարոն . ինչ վճարելու է ներս
մտնելու համար :

— Ոչինչ, միայն խմածնուդ ստակը կը վճարէք . . .
Բայց պէտք է ըմպելիք մ'առնել . . . :

— Բաւական զուարճալի կերեւայ այս ինծի . . . :
Ուրեմն առանց ստակի մարդ նուագածութիւն կրնա՞յ
մտիկ ընել :

— Ս.յո, պարոն, յաճախորդներուն համար բացէն
նուէր մ'է աս : Բայց, զիտէք որ արդի նորաձեւու-
թիւնն այս է :

Ամեն բանի համար նուէր մը կայ հիմա . լրագրի
մը բաժանորդ գրուեցէք . գրքեր գնեցէք . նուէր մը
կունենաք, նոր հրատարակութեան մը բաժանորդ
գրուեցէք, նուէր մը կունենաք, ճաշարանէ մը բա-
ւական տոմսակներ մէկէն գնեցէք, նուէր մը ունիք :
Միայն տղայոց չեն տար . ես ինը տղայ ունիմ, պա-
րոն, և ամենափոքրիկ նուէր մը չեմ առած . բայց

տղայ ունենալուս չեմ գղջար . որովհետեւ անոնք
փառքս են . ամենքն ալ դերասան են . . . իրենց հօ-
րը պէս :

Շուպլան յօժարութեամբ փոքրիկ պարոնին մը-
տիկ կընէր որ շատ կը նմանէր կապիկի մը և որ՝
սակայն՝ ինը զաւակ ունէր :

Փոքրիկ մարդը նորէն գրացիներն կը ժպտի և կը-
սէ անոր :

— Արդեօք պարոնը սրճարանը մտնելու միտք
ունի :

— Իրաւ որ կը փափաքիմ :

— Հարցնելու պատճառը այն է որ եթէ պարո-
նը կը փափաքի, իրեն հետ ներս կը մտնեմ և կը-
նանք իրարու հետ ընկեր ըլլալ :

— Ըսկեր ըլլալ . . . ի՞նչ ընելու համար :

— Շիշ մը գարեջուրի համար, որովհետեւ ասկէ
քիչ չուզուիր, և կը խօստովանիմ ձեզ որ աճիսոյ՛ջ շիշ
մը ինծի համար շատ է . . . ես շատ չեմ կրնար խմել .
մինչդեռ եթէ ընկերաբար առնենք՝ թէ զբօսանք մ'է
և թէ ինայտղութիւն :

Շուպլան քանի մը վայրկեան կը մտածէ, կը վախ-
նայ որ չըլլայ թէ նորէն խարդախ մարդու մը զոհ
երթայ : Սակայն երկու հոգւոյ համար շիշ մը գարե-
ջուր մեծ ծախք մը չէր, և, նոյն իսկ եթէ միմիայն
ինք վճարէ, կը մտածէ թէ կրնայ այս առաջարկու-
թիւնը ընդունիլ : Կորոջէ ուրեմն փոքրիկ պարոնին
խոնարհելու, անոր ըսելով թէ կը հաւանի : Պարոնը
ինդպէս կը ցատկուտէ, և անմիջապէս Շուպլանի
թելը մտնելով՝ իբր թէ զանի երկար ատենէ ի վեր
կը ճանչնար, սրճարանը կը մտնէ և սեղաններուն մէջ
տեղէն զայն քաշկուտելով կը տանի, ըսելով :

— Եկէք, թող տուէք որ ձեզի առաջնորդեմ,
լաւ տեղերը եւ գիտեմ. տեսարանին քովը պիտի նըս-
տինք, որով աւելի լաւ պիտի տեսնենք և լսենք.
Ճիշդ այս իրիկուն, էվլըինա երկու անգամ կերգէ.
քիչ մը քաջալերութիւն պիտի տանք անօր, թէեւ
պէտք չունի, բայց գէշ չեթար ծափահարութիւն-
ներ ընել: Երբեմն լաւ ծափահարութիւն մը բաւական
է հասարակութիւնը գրգռելու, որովհետեւ մարդիկ
ոչխարներու պէս հետեւող են և ոչ ուրիշ բան . . .
Ահաւասիկ, պարոն, հոս նստինք, հոս շատ լաւ է,
նուագարանէն երկու քայլ հեռի . . . կարծեմ Ալօին-
տօր իւր սրինգով քանի մը սօյժներ պիտի երգէ, ձայն
մը չի պիտի փախցնենք:

Շուպլան սեղանի մը առջեւ կը նստի փոքրիկ պա-
րոնին հետ, որ հազիւ թէ նստած է, նուագածու-
ներուն հետ բաւական բարեւեմ փոխանակած է: Շիշ
մը դարեջուր խնդրելէն վերջը, Շամբընուային իւր
նոր բարեկամին կըսէ.

— Ներեցէք, պարոն, կը հաճիք ինձի բոնուր թէ
ի՞նչ է էվլըինա և Ալօինտօր, որոց վրայ հիմա խօսե-
ցաք:

— Էվլըինա, պարոն, երբորդ աղջիկս է, երգչու-
հի մը որ շատ յառաջ պիտի երթայ և անուն պիտի
հանէ. սի ձայնը այնպէս կը հանէ ինչպէս դուք և ես
սօ, մը կը հանենք:

— Ես բան մը հանած չեմ երբէք, պարոն, ոչ
սօ և ոչ ուրիշ բան:

— Ա, չէք երգեր, գէշ բան . . . Դառնանք Ալօինտօ-
րի. սա իւր կոկորդին մէջ յիտուն հազար Փրանքի
եկամուտ ունի, պարոն . . . Տակաւին վարպետ չէ.
բայց, երբոր զարգանայ, թատրոններուն վարիչները

իրարու ձեռքէ պիտի քաշեն զանի: Կը յուսամ որ
երկու տարիէն Մեծ-Օբէրային մէջ կը տեսնեմ զինքը:

— Եւ մինչեւ այն ատեն հո՞ս պիտի երգէ:

— Այո, տեսարանին և հասարակութեան վար-
ժուելու համար: Այս իրիկուն էվլըինա պիտի երգէ
ախուր տող մը և Սլայ Մոգուքեան մեծ կտորը, կալ-
ծակի մը պէս . . . Գիտէ՞ք այս երգը. կայծակի մը պէս
արագ ա՛. ա՛. ա՛. ա՛:

— Ոչ, չեմ գիտեր, կը պատասխանէ Շուպլան,
բոլորովին դարմացած փոքրիկ պարոնին հանած ձայ-
ներէն, որք ըլլոր իրենց քովի նստողները ետեւին
կը դարձնեն:

— Պարոն, սքանչելի է այն . . . սիկորէն մինչեւ
վերջը դեղգեգանքներով լեցուն է. դատական երգ
մ'է այն. կուզէ՞ք երաժշտութեան դպրոցին մէջ ըն-
դունուիլ, պէտք է երգել. կայծակի մը պէս:

— Տարակոյս չկայ, պարոն:

— Մեծ աղջիկս Տիւկագօնէրը կերգէ: Իւր քրօջ-
մէն ուրիշ տեսակ տաղանդ մ'ունի . . . սրտաշարժ,
արաստուքներ իւր կոկորդին մէջ . . . Երկու տարի
Բէրբինեանի մէջ կեցաւ, այնչափ ալ Մօնրէյիէի մէջ,
և հիմա Անկուլէմի մէջ է, բայց պիտի մեկնի անկէ և
միաք ունի Ռուսիա երթալու:

— Կերեւի թէ ան ալ հեռուն պիտի երթայ:

— Երկրորդ աղջիկս մինչեւ մատներուն ծայրը
կատակերգակ է, ծպտումներ կընէ, Տեժագները և
եթէ հարկ ըլլայ կրտսերը կերգէ . . . Փափաքով և
եռանդով կերգէ. որով հասարակութիւնը կը զարմա-
ցնէ. այնպէս որ, պարոն, օր մը, Ֆիկարօյի մէջ Ե-
րիպէնի դեր կատարած ժամանակ, հասարակութիւնը
որ կը պաշտէ զանի, ծայրեց զայն սուրբով, կարծե-

լով թէ սղջիկս չէր այդ դերը կատարողը :

— Նախանձելի համակրութիւն . . . :

— Զորորդ աղջիկս, Յլօրա, պարի կը պատրաստուի, ամէն յատկութիւն ունի անոր մէջ յառաջ երթալու համար . գրչի մը պէս թեթեւ ըլլալով, իւր տեղը չկրնար կենալ, շարունակ կը ցատկէ . կին մը չէ ան, այլ օդապարիկ մը: Վերջապէս, ամենէն պղտիկս՝ որ ութը տարեկան է, ժօախ դերը կատարած է Արայախ մէջ :

— Բարիզի՞ մէջ :

— Ոչ . էլպէօֆի մէջ . միայն թէ սրովհետեւ քիչ մը կը թոթովէ, երբ հետեւեալ ոտանաւորը կըսէր,

պզտիկ քոջնոց նա կուտայ ճարակ

չփոթեցաւ և ըսաւ ճաղատ: Գաւառաբնակները այնչափ չար են որ պնդեցին թէ այս բառը յանգին չէր գար . բայց Տղայոց բժիշկներուն մէջ վրէժը առաւ :

— Ինչ՞ ըրաւ անոր մէջ :

— Հիւանդ աղայներէն մին եղած էր, և երբ բժիշկը անոր բազկերակը կը նայէր, հասարակութեան առջեւ լեզուն դուրս հանեց, որ բոլոր սրահը դողաշուց . . . : Հինգ աղջիկներուս վրայ այսչափ: Գալով չորս մանչերուս, անգրանիկը, Ալսինտօր, սրինգ զարնելու մեծ տաղանդ մ'ունի . հօս է, հիմա պիտի լրսէք զայն: Թխարք լիբիքք մանեւ ուզէց, և անշուշտիւրեն հակառակորդները պիտի գերազանցէր, եթէ այն օրը հարբուխ եղած չըլլար: Երկու անգամ սրինգին մէջ փունդտայ և իրեն հետ միցողը իւր տեղը յափշտակեց: Կրտսերը ջուլթակ կը զարնէ:

Պարահանդէսներու մէջ կատարելապէս պարել

կուտայ, պարողները կը մագնիսացնէ և վեր կը հանէ: Վերջին անգամ կրքնույլի կայօքք կը զարնէր . այնչափ յաջողեցաւ որ, կայօքէն վերջը պարողները ուզեցին յաղթանակով թեւերնուն վրայ առած տանիլ զինքը ինչպէս երբեմն Օբէրային մէջ Մ. Միւզարը տարին: Դժբաղդաբար այս առմանը զանի վար ձգեցին: Ուքը ելաւ և անկից ի վեր կը կաշայ . . . բայց այս բանը արգելք չըլլար իրեն ջուլթակ զարնելու, միայն թէ այլ ևս թող չիտար որ զինքը յաղթանակաւ տանին: Երրորդը կատակերգակ է, ծեր հոպիտի գեռ կը կատարէ ու Գաասանդրքները կը խաղայ . . . և իրաւունք ունի կարծելու թէ իրմէ զատ ոչ ոք այս դերը կրնայ կատարել . . . : Տիեզերքին վրայ առաջին ծեր հոպիտն է . . . Պ. Կրիմ անուանով մէկը ըսած եմ, որուն վրայ գովեստով կը խօսին . . . բայց անիկա ազուս ոտքին չպիտի հասնէր . . . : Սակայն, ինձի կը պարտի իւր այս գիտութիւնը: Դիտեցի որ երբ դեռ պղտիկ էր, ծաղրաշարժ բաներ ընելու սրամտորութիւն ունէր և ինը տարեկան եղած ատենը արգէն կեղծ ցցունք մը դրած էի գըլուխը:

— Ո՛հ, Աստուած իմ, և ի՞նչ նպատակաւ:

— Կեղծամ գնելու վարժեցնելու համար զինքը: Այնչափ յաջողեցայ որ, այսօր թէպէտ դեռ հազիւ քսան տարեկան կայ, զանի յիսուն տարեկան կը կարծէք:

— Շատ զուարճալի բան է այս այդպիսի երիտասարդի մը համար:

— Գալով ամենէն պղտիկին . . . : Խեղկատակ մ'է այն, փոքրիկ ծաղրածու մը: Բնկատակութիւն խաղալ կուզէ . ծաղրածուներու նմանելու համար մեծ յարմարութիւններ ունի: Թող կուտամ որ ասօր մէջ յա-

ուսջ երթայ . ծաղրածունները հիմա անուն հանած են .
ամեն տեղ կը փնտռուին : Իմացայ որ նոր թատրոն
մը պիտի շինուի որ քսան հազար հոգի պիտի կրնայ
պարունակել , բայց հոն հասարակութիւնը ծաղրած-
ուի հազուսաներով միայն պիտի ընդունուի :

— Իրամ , տիկիններն ալ :

— Մանաւանդ տիկինները , Պարոն , ընտանիքս
ճանչցուցի ձեզ , դո՛ս եմ անկէ որովհետեւ ինծի
պատիւ կը բերէ այն : Հիմա ինձ կը մնայ ինքզինքս
ձեզ ճանչցունել : Տարակոյս չունիմ որ անունս ան-
ժանօթ չէ ձեզ , Պէլամուրն եմ ես . . . :

— Պէլամուրն էք դուք : Կը խօստովանիմ որ միա-
քս անգամ չգար Պէլամուր անունը , մանաւանդ որ
չեմ գիտեր թէ ինչ է Պէլամուր :

Փոքրիկ կապիկը քիթը և բերանը կը գալարէ
բաւական անհաճոյ կերպով մը և կըսէ .

— Ուրեմն թատերասէր չէ՞ք պարոն , թատրոն
չէ՞ք երթար դուք :

— Ոչ . Թրօյէն կուգամ ուր աւելի երջիկներ շի-
նելով կը պարապին քան թե երգով : Թէեւ երջիկը
երաժշտութեան սրահին մէջ աղէ՛լ չերթար , բայց
սեղանի մը վրայ շատ լաւ կերթայ :

— Ասոր համար անունս ձեր տկանջներուն հա-
սած չէ : Ես Եւրոպայի առաջին պարիքօններէն մին
եմ :

— Պարոն , դիս շատ ազէս պիտի կարծէք , բայց
կը խօստովանիմ ձեզ որ չեմ գիտեր թէ ինչ ըսել է
պարիքօն :

— Պարոն , պիտի բացատրեմ ձեզ և անմիջապէս
պիտի հասկնաք : Պարիքօն մը երգիչ մ'է որ կրնայ
հաւատարապէս լաւ երգել ժօգօնսը և տեգերթօրը ,

Պոնտի տը Ռիշարը և Ֆրեզներու եղանակը : Հասկը-
ցա՞ք հիմա :

Շուպլան այս բացատրութեան քան մը չը հաս-
կնար , բայց կը փութայ պատասխանելու .

— Կը հասկնամ , պարոն , բաւական աղէկ կը
հասկնամ : Ուրեմն Մեծ-Օբէրային մէջ ըլլալու էք :

— Է՛, ոչ , պարոն , տակաւին հոն մտած չեմ : Ան-
շուշտ որ մը հոն պիտի կրնամ հասնիլ . . . անկարելի
է որ այս բանը չըլլայ . . . : Երբոր Պարուպէէ դնաց ,

ներկայացայ բայց ըսին ինծի թէ շատ կանուխ դա-
ցած էի : Երբ Տիւբրէ քաշուեցաւ անկէ , նորէն ներկա-
յացայ , այն ատեն ալ ըսին որ շատ ուշ գացած էի :
Անկէջ ի վեր այլ ևս չեմ ներկայանար . . . Կուպսեմ
սը ինծի իմաց տան : Ո՛հ , պարոն , այնչտի նենգու-
թիւններ կընեն մեզ . . . այնչա՛փ կազմակերպութիւններ՝
որք ճամբադ կը գոցեն որպէս զի տաղանդդ չիայ-
լեցնես . . . :

— Կարծեմ թէ ուրիշ ամեն սուպարէզներու մէջ
ալ այսպէս է :

— Թատրոնին մէջ ուրիշ տեղէ աւելի է . . . բայց
մինչեւ որ Օբէրայի մէջ մանեմ , սրօշիցի գաւառնե-
րը պտտիլ ուր կը համարձակիմ ըսել թէ յաջողու-
թիւն գտայ . . . Ամեն տեղ շիացած տղու մը պէս
վարուեցան ինձ հետ : Նիսի մէջ նարիսջներ նետեցին
ինծի , Բիթիվիէի մէջ կարկանդակներ , Դաէնի մէջ
խնձորներ : Մարդ խելը չկրնար հասցնել այն ազդե-
ցութեան զոր յառաջ բերաւ իմ տաղանդս , այնպէս
որ Դաէնի մէջ , քաղաքապետը ներկայացումներս
գաղբրեցուց , որովհետեւ ինծորին գինը կը բարձրա-
նար կոր :

— Եւ հիմա, ո՛ւր կերգէք, պարոն :

— Հիմա պարապ եմ... Մէն-Քէնդէնէն կուզէին զիս... բայց կը պահանջէին որ ծօքօ խաղին մէջ դեր մ'ունենայի. ես ալ չընդունեցայ... : Կապիկի դեր չեմ կատարեր ես. դոնէ երգ ըլլար. ոչ այլ ինչ էր բայց եթէ պարզ մնջկատակութիւն մը : Ըսի անոնց որ կապիկի համար սքանչելի երգ մը չինեն : Չուզեցին, այն պատրուակաւ որ կապիկները չեն երգեր. իբր թէ թատարոններու մէջ միշտ ճշմարտութիւնը կը ներկայացնեն... : Պարոն, աղջիկս տեսարանին վրայ է, կրնաք տեսնել զանի. ձախ կողմէն հաշուելով երկրորդն է, դեղին հագուստով, մագերուն մէջ վայրի կակաչներով և շրջազգեստին վրայ ծաղիկներով :

— Տեսայ, պարոն. աչքիս լաւ կերեւայ կոր, խարտեայ է... :

— Այո՛, խարտեայի և թուխի մէջ տեղ : Ոմանք կրսեն թէ կարմիր է, բայց պարզապէս չարախօսութիւն մ'է, Մտերը ջնարակեալ կահենի գոյն ունին :

— Շատ աղէկ հագուած է, սրճարանը կուտայ իրենց հագուստները :

— Աւա՛ղ, ոչ, պարոն, երգչուհիները հոս վաստրկածնուն ճիշդ երկուքը կը ծախսեն իրենց հագուստներնուն համար :

— Ուրեմն ի՞նչ կը շահին :

— Այդ կէտը միթիւն է, պարոն : Ա՛յ լուսթիւն... Նուագածունները կը պատրաստուին... առաջին երգն է... ուշադրութիւն ըրէք սրինգի առանձներդին : Ալ ունեալ չը գիտեր թէ հոս եմ... մե՛զք, եթէ գիտնար՝ բոլոր վարպետութիւնը պիտի թափէր :

Պ. Պէլամուր ոտքի կենէ, ոտքին ծայրերուն վրայ կը կենայ, աջ թեւը կերերցնէ որպէս զի իւր որդին

զինքը տեսնէ. բայց չի կրնալով յաջողիլ, վար կը նստի և կրսէ.

— Տղաս իւր առջեւի գրակալը միայն կը տեսնէ, բայց իւր հօրը ծափահարութիւնները պիտի ճանչնայ. ուրիշներու չին նմանիր անոնք :

Այս բնելով, փոքրիկ պարոնը գրպանէն երկաթի թիթեղէ երկու փոքրիկ տախտակներ կը հանէ և ձեռքերուն վրայ կը կապէ, իբր թէ փայտէ ծնծղայ կը դնէր :

— Ի՞նչ կը դնէք ձեռքերնուդ մէջ, կը հարցնէ Շուպրան :

— Իմ մէկ գիւտս է այս որով աւելի լաւ կը ծափահարեմ... : Սպասեցէ՛ք, հիմա պիտի տեսնէք անոր աղբիւնքը :

Նուագածուաց խումբը զանազան նուագարաններով զարնուող խիտ ծանօթ երգ մը կը զարնեն : Երբ կարգը սրինգին կուգայ, գէշ կատարուած կտորէ մը վերջը, Պ. Ալսինատը սոսկալի ձայն մը կը հանէ, բայց իսկոյն իւր հայրը ձեռքերը իրարու կը զարնէ և ծրնծղայները այնպիսի սուր ձայն մը կը հանեն որ ամենքը կը սարսափեցնէ և իւրաքանչիւր ոք կուզէ զիտնալ թէ ուրկէ կրնայ դալ այս անախարժ ձայնը :

— Սա փոքրիկ մարդն է որ ծափահարելով այս աղմուկը հանեց. կրսէ մէկը Պէլամուրը ցուցնելով :

— Լսեցէք նայինք, պարոն, ականջնիս կը խուլցնէք կոր :

— Պարոնայք, կարծեմ թէ ներուած է ինձ որդիս ծափահարելու որովհետեւ շատ աղէկ երգեց :

— Բայց թիթեղէ ձեռքեր՝ ունիք, ի՛նչ ունիք, ձեզմէ զատ ոչ մէկը այս աղմուկը հանեց ծափահարած ատենը :

— Ո՛րչափ ալ աղէկ զարկաւ սրինգդ :

Փոքրահասակ մարդը կը ծռի և Շուպլանի ականջն ի վար սա խօսքերը կը մումուայ :

— Արհեստի նախանձ . . . պարզապէս նախանձ , բոլոր այս մարդիկ կուզեն որ տղաս տեղէն հանեն իւր տեղը բռնելու համար :

— Կը կարծէք որ ամենքն ալ սրնգահասօր են :

— Իրենք կամ իրենց զաւակները :

Միջին տարիքով մեծ պարոն մը , երեսը բաւական ուշած ; ճերմակ փողպատ մը կապած և յարդէ փեղոյր մը դէպի ետին դրած , այս պարոններուն կը մօտենայ և Պ. Պէլամուրի ուսին կը զարնէ :

— Բարե՛ւ , սիրելի բարեկամ . . . Հիմա եկայ . . . և ծափահարելու եղանակէդ գրեղ ճանչցայ . . . Ինքն իրենս ըսի Պէլամուր հոս է :

— Ի՛նչ , դ՞ո՞ն ես , Ռօզէնպալ . . . բարի երե՛կոյ , բարեկամս . . . Ի՛նչ ալ սիրուն ես , եթէ ձեռքդ ցուպ մը ունենաս հովուի մը պիտի նմանիս :

— Յուպէ մը աւելին ունիմ . գրպանիս մէջ լաւ գործ մը կայ :

— Օ՛ , դ՞ո՞րձ մը գտար :

— Սթրազպուրի պիտի երթամ . . . հոյակապ քաղաք , հոյակապ թատրոն , փառաւոր խումբ . . . Այդ տեղի մեծօրէրան Բարիզինը կը գերազանցէ . . . Ո՛հ , պիտի երթամ սա բարի Սթրազպուրիցիները քիչ մը զարմացնելու :

— Ի՛նչ պիտի ընես հոն :

— Է՛հ , իմ գործս , առաջին թեթեւ քեցօր . . . Ութ հազար ֆրանք թոշակ . . . տասը ֆրանգ ալ դուրսէն . . . աղւոր վաստակ մը , այնպէս չէ՛ :

— Ատամնաբոյժի մը պէս սուտ կը խօսի , կըսէ

Պէլամուր Շուպլանի ականջն ի վար : Հազար հինգ հարիւր ֆրանգէն աւելի չը կրնար շահիլ . ես կարողութիւնը դիտեմ . . . :

Մեծ Բօլէնը ասոնց սեղանին քով կը նստի ըստելով :

— Ամերիկեան օդի մը պիտի ուզեմ . ալէ՛կ չըլլար . . . (կերգէ) .

Խոնարհելու և օրինաց առջեւ , ես այսպէս ինքզինքնիդ կը պաշտպանեք :

Չամբան երգը թէեւ իմ գործս չէ , բայց այն ալ կրնամ երգել . . . և կը համարձակիմ ըսելու թէ աղէկ ալ կերգեմ . . . : Տղայ , է՛ , տղայ . . . և դ՞ո՞ւ Պէլամուր միշտ անգո՞րծ ես . . . :

Խեղձ պզտիկ , սրբափ սիրուն է .
Խեղձ պզտիկ , սրբափ սիրուն է ,
Ո՛հ , պատուաւոր տղայ մէ . . .

— Եմ . . . ընդհակառակն , չորս գործ գտայ . . . բայց կը վարանիմ , չեմ գիտեր որը ընտրեմ . Բարիքը չեմ կրնար ձգել ուր աղաքներս այնչափ համբաւ ըստացան :

— Տղադ հիմա ին՛չունէր . . . կը կակաղէր կոր :

— Ուղեղային հարբուխ ունի , և զարկած կտորը վարջացուցած առեն սրինգին մէջ փռնգտաց . այս պատահարը բան մը չը պակսեցնէր իւր տաղանդէն :

— Տղայ . . . է՛ , բայց չե՛ն լսեր կոր :

Մանչ մը վերջապէս կուգայ և այս պարոնին կը հարցնէ թէ ի՛նչ պիտի առնէ բայց խօշոր պարոնը ակուայներուն մէջէն երգելու սկսած է .

Սիրտերնիդ հանդարտեցուցէք
Կրտէն մայրիկները իրենց աղջկանց . . .

— Բարեկամնիրդ խիստ ուրախ է . . . կըսէ Շուպ-
լան Պէլամուրի, կերեւայ թէ միշտ կերգէ :

— Ըսէք թէ ձանձրացուցիչ է . . . կը յուսամ թէ
դոնէ մտիկ պիտի ընէ երբ աղջիկս երգէ կայծակի մը
պէս . . . Ո՛հ, լուսթիւն, մէկը կուգայ տեսարանին
վրայ . . .

— Տեսնենք, սա ինչ պիտի ճուռողէ կըսէ Պ. Ռօ.
զէնպալ աթուղին վրայ երերալով .

— Կատակերգակ մ'է սա . . . երգ մը պիտի ը-
սէ, . . . Կատակերգակներուն մէջէն ես Գեւորդ և Լը-
վասօրը կը պաշտեմ :

— Բէ՛հ, դու ալ չը զգուեցամք տակաւին . . . Ո՛հ,
եթէ ես ուզէի կատակերգակ ըլլալ, որչա՛փ յառաջ պի-
տի երթայի . . . Մնդամ մը, խօսքը մեր մէջը, Լիզէօ,
սրահին մէջ ինը հողիէն աւելի չկար, Արդիպատեք եր-
գեցի անոնց . այնչափ խնդային որ ամենքն ալ հի-
ւանդ եղան . . .

իլիկս կորսնցուցեր էի,
Պտերիկ տակ կը փնտաւի,
Գօյէն գլխարկս առած ատեն . . .

— Սըս՛ս, սըս՛ս :

— Լուռ պիտի կենա՞ք :

— Անտանելի բան է այս . . . հոն պարոն մը կայ
որ միշտ կերգէ :

— Ուրեմն թող տեսարանին վրայ ելնէ :

— Պիտի ելնէի, եթէ ուզէի, կը պոռայ մեծ Գօ-
լէնը կէս մը ոտքի վրայ ելնելով . բայց շատ դոհ պիտի
ըլլայիք և դուք այնչափ սաակ աուած չէք որ տե-
սարանին վրայ ելնեմ . . . Ս՛, փա՛ռք Աստուծոյ, օղիս
բերին :

Երգը ըմբգած է, երգիչը կը ծափահարուի հասա՞

րակութենէն, բայց Պ. Պէլամուր զանց կառնէ իւր
փայտեայ բամբուռներով ծափահարելու և Պ. Ռոզէն-
պալ գլուխը կերերցնէ, ըսելով .

— Չեղաւ սա, բացէ ի բաց կըսեմ թէ դո՛հ չե-
ղայ . . . ծիծաղաշարժ յատկութիւն չունէր . . . Ս՛,
եթէ ես երգէի ասիկա, պիտի տեսնէիք ի՛նչպէս ա-
մենքը իրենց աթուղներուն վրայ պիտի երերային
փախիժէ (*) մը խայթուածի պէս . . . : Բայց ամենուն
գործը չէ սա . . .

Հոս է որ Ռօզ կը շնչէ

— Լուսթիւն :

— Նորէն՞ կսկսի կոր այս պարոնը :

— Ո՛հ, ամենքնիրդ ալ գլուխ կը ցաւցնէք կոր,
կը մրմուսայ Գօյէնը իւր օղին խմելով և մանչուն վճա-
րելով :

— Պիտի երթա՞ս, կըսէ Պ. Պէլամուր իւր ընկե-
րին : Քիչ մը սպասէ . Էվրլինա աղջիկս՝ Ոխայ մագու-
րեան մեծ երգը պիտի երգէ կայծակի մը պէս . . .

— Ուրեմն պիտի վերադառնամ, սա անցնող
մարդուն երկու խօսք պիտի ըսեմ . . . հիմա կուգամ :

Պ. Ռօզէնպալ կերթայ : Մանկամարդ կլիներէն
մին, գեղեցիկ հագուստներով, տեսարանին վրայ կու-
գայ և ճաշակով ու զգացումով երգ մը կերգէ =
Շուպլան, սքանչալից, կսկսի ծափահարելու, բայց
փոքրիկ մարդը անոր թեւը կը բռնէ ըսելով .

— Ի՛նչ կընէք կոր :

(*) Իտալոյ հարաւակողմը գտնուող տեսակ մը մեծ սարդ
որմէ խայթուողը սրբելու և կայմելու փափաքներ կունենայ :

— Կը տեսնէք , կը ծափահարեմ :

— Բայց կը սխալիք , աղջիկս չէ :

— Ինչ կըլլայ . . . : Սյս մանկամարդ կինը շատ աղէկ երգեց . . . շատ հաւնեցայ անոր , և կը ծափահարեմ : Ինչո՞ւ համար դուք ալ չէք ծափահարեր :

— Միայն զաւակներս կը ծափահարեմ , ուրիշներուն գործը տեսնելու պէտք չունիմ :

Նուագածուներուն զարկած մի կտորէ վերջ , դերդին հագուստներ հագած , մազերուն վրայ հարսնուկներ դրած աղջիկը կը յառաջանայ տեսարանին եզրը :

Պ . Պէլամուր ստքի կե՛լնէ և աթուին վրայ կայնելով , կըսէ .

— Ս. հաւաստիկ աղջիկս :

Յետոյ ձեռքերովը ծնծղայի քանի մը հարուած կուտայ , սրուն վրայ երկու տղեկներ կը պոռան և շուն մը կը հաչէ :

Շուպլան այն ատեն կը տեսնէ որ օրիորդ Էվըլիննա կը կաղայ , և կըսէ Պէլամուրի .

— Արդեօք աղջիկնի՞դ ալ յաղթանակով տարած են , իւր եղբօրը պէս :

— Դեռ ոչ : Ինչո՞ւ համար կը հարցնէք :

— Որովհետեւ ան ալ չկրնար կոր քայել :

— Օ , առիկա բան մը չէ . . . այդ իւր մէկ ձեռնէ աւելի գրաւիչ ըլլալու համար . . . : Սըսս , ուշադրութիւն . . . իւր մեծ երգը պիտի երգէ . . . : Շեշտ մը մի՛ փախցնէք :

Պէլամուրի աղջիկը նախ և յառաջ բաւական աղէկ կերգէ Սխայ մոգութեան երգը , բայց քիչ մը վերջը մի քանի սխալ ելեւէջներ կը լսուին . հանդիսահանք կը մըման . երգչուհին այս սխալը դարմանել

կը ճգնի գեղգեղանքներ ընելով որք չեն վերջանար , և որոց իւր հայրը յաճախ իւր ծնծղայներով կընկերանայ : Բայց այս գեղգեղանքներուն մէջ ալ չը յաջողիր . երգչուհին ձայնը կը կերկերի , սրով աւելի կը շփոթի և իւր երգը ժողովուրդին ազմուկներուն մէջ կաւարտի , թէև փոքրիկ մարդը բոլոր ջանքերը կը թափէ մետաղական ծափահարութիւնները ի գործ դնելու որպէս զի այս ամենը գոցէ :

Պ . Ռօզէնպալ այս ամենուն վերջացած ատենը կուգայ :

— Է՛ , կը հարցնէ խոշոր Գօլինը Պէլամուրի , կայ՞ ձակի մը պէս երգե՞ց աղջիկդ . . . :

— Ոչ , կը պատասխանէ երկու քայլ անդին նրատող պարոն մը , խողի մը պէս երգեց :

— Խողը դուք էք , կը պոռայ Պէլամուր բուռը վերցոցած անոր վրայ յարձակելով :

Բայց Շուպլան յառաջ կը նետուի կռիւր արգիւշու համար , և ձախ աչքին կընդունի այն պարոնին սրուելիք հարուածը՝ որ Էվըլինայի երգին վրայ այնքան ազատ կարծիք մը յայտնած էր :



ԳԱՃԷ ԱՐՁԱՆԻԿՆԵՐԸ

Շուպլան ճիշ մը կարճակէ ձեռքը աչքին տանելով . Պէլամուր բիւր ներսուլութիւններ կը խնդրէ .

— Դիտէ՛ք որ ձեզի համար չէր այս հարուածը , այլ այս պարոնին համար է որ , Էվըլինայի համար բիրտ կերպով խօսեցաւ և որ խտակաւին կը խնդայ , ամառ՞ դի՛ն . . . : Խող տուէ՛ք որ զանի թոպեմ :

— Այլ ևս ես չեմ խառնուիր, կրտէ Շուպլան, ես բաժինս ընդունեցայ :

Բայց խոշոր Գօլինը կատիպէ փոքրիկ մարդը որպէս զի հանդարտ կենայ անոր ըսելով .

— Է՛, Պէլամուր, գայթակղութիւն մի ըներ . . . կուիւ մի հաններ . . . : Մնաց որ աղէկ չը փախիր . . . : Սոսկա՛լի ես, իրա՛ւ որ . . . : Վառօգի աման մ'է սա փոքրիկ մարդը . . . ուռած ձուազեղի պէս վեր կը ցատկէ . . . :

— Եթէ քեզի ըսէին որ աղջիկդ երգեց այնպէս . . . ինչպէս սա աւանակը բսաւ, հօգդ չի՞ պիտի ընէիր, դուն :

— Աղջկանս ասանկ բան երբէք չի պիտի ըսեն, նկատելով որ զաւակ չունիմ. ամենափոքրիկ արարածի մը անգամ ծնունդ տուած չեմ ես . . . : Ես քեզի պէս չեմ կրնար երգել :

Իւր ընտանեաց գիրկէն դուրս ո՞ր մարդ կրնայ երջանիկ ըլլալ :

Ասկէ զատ, չարածճին, որովհետեւ չարածճիի մը դէմք ունի, չէր տարակուսեր անգամ թէ երգչուհիին հայրն էիր դու . . . : Բայց, տես՛, մարդդ կերթայ կոր . . . : Հասկցեր է թէ անիրաւ էր, աչքը վախցաւ :

— Աղէկ կրնէ . . . եթէ ոչ տախտակներովս ապտակ մը պիտի իջեցունէի երեսին :

— Է՛, ասանկ խենդութիւններ մի ըներ . . . : Կարող ես մարդու մը օրերը համբել տալ : Բայց պէտք է որ երթամ ճամբորդութեանս պատրաստութիւնները տեսնեմ :

— Քիչ մ'ալ սպասէ. Էվըրինա սքանչելի կտոր

մը պիտի երգէ . . . վրէժը պիտի լուծէ :

— Ոչ . . . ասկէ զատ օր կայ որ մարդ ախորժակ չունենար և չկրնար վրէժը առնել . . . : Ես գիտեմ ասիկա, ես՛, նշանաւոր երաժիշտ . . . : Գիշեր բարի, պղտիկս . . . : Պարոն, կը խրատեմ ձեզի որ աչքերնիդ ազատքեղի ջրով լուաք, ամենէն աղէկ դեղն է այս : Մնաս բարով, Պէլամուր, բարի՛ յաջողութիւն, բարեկամս :

— Գիշեր լսյս բարի, գնա պառկէ. կը մրմուսայ փոքրիկ Պարիթօնը երբ խոշորԳօլինը արդէն հեռացած է, ես գքեզ կը ճանչնամ, քեզի . . . մէկու մը չես հաւնիր դուն . . . : Աղջիկէս կը նախասնճի, պարոն, ուրովհետեւ անգամ մը, նուագահանդիսի մը մէջ, իրմէ աւելի աղէկ երգեց . . . : Աչքերնիդ կը կսկծա՞յ կոր :

— Շա՛տ, ուժով զարկիք :

— Ո՛հ, որչափ կը ցաւիմ որ այն պարոնին չի հանդիպեցաւ . . . : Տղաքներուս համար ինքզինքս կտոր կտոր կընեմ . . . : Ճշմարիտ հաւալուսն մ'եմ ես, պարոն, չէք կրնար հաւատալ թէ քանի անգամ անոնց համար կուուեր եմ :

Բայց քանի մը վայրկենէ ի վեր էր որ, Շուպլան այլ ևս մօտիկ չէր ըներ Պէլամուրի, իրմէ հեռու նստող կին մը գրաւած էր ուշագրութիւնը, և միայն այն ատեն կրցաւ տեսնել այս կինը երբ քանի մը անձեր ոտքի ելաւ :

Այս տիկինը կրնակը դարձուցած է իրեն. խիստ վայելուչ կերպով հագուած է՛, իւր փոքրիկ գլխարկը դրած է այնպէս ինչպէս այսօր բոլոր տիկինները կընեն և երբ Շուպլանի կողմը դառնար այս գլխարկը արգելք չի պիտի բլլար որ Շուպլան իրեն դէմքը տես-

նէր, բայց չդառնար ետին և կերելի թէ իւր ընկեր-
ներուն հետ կը խօսի :

Շուպլան կզգայ թէ սիրտը աւելի զօրութեամբ կը
բարբախէ . այս տիկնոջ ճերմակ և կարմիր գոյներով
գլխարկը դիտելով : իւր յուզումը կը կրկնապատկի ա-
նոր մարմնոյն դարձուածքը և գլխուն շարժումները
քննելով, ու կրտէ ինքն իրեն .

— Ահա ճիշդ էլէօնօրի կրնակը . . . թեւերը . . .
ուսերը . . . գլխուն շարժումները . . . : Որչափ որ այս
տիկինը կը քննեմ . . . այնչափ կը համոզուիմ որ ան
է . . . : Ո՛հ, եթէ քիչ մը ետին դառնար . . . միայն
թէ իւր քթին ծայրը տեսնե՛մ :

— Անգամ մը, պարոն, կը յարէ Պէլամուր, խօս-
քըս երկրորդ աղջկանս վրայ է, այն սրճծագէթները
կերգէ, փոքրիկ տեսարանի մը վրայ Էնտիանան և
Շարլմանեքն կը խաղար . . . պզտիկ աւանի մը մէջ՝ ուր
թատերասրահ չկար . յուշարարին շահուն համար կը
խաղար . . . որ Շարլմանեքն դերը կը կատարէր . . . :
Գիտէ՞ք որ այս խաղին մէջ տեսարանը երկու մասի
բաժնուած է . մէկ կողմէն Էնտիանան կը տեսնուէր,
միւս կողմէն Շարլմանեքն բայց, զարդարանքներ չը-
լալով անոնց տեղ Սպանիական սպիտակագեղէ Էր-
կայն գիծեր շինած էին :

— Ան է, պարոն . . . ճիշդ ան է . . . հիմա ստոյգ
եմ, վասն զի ետին դարձաւ :

— Աղջիկս ետին դարձաւ :

— Էլ, կնկանս վրայ կը խօսիմ ձեզ . . . զոր Բարի-
զի մէջ կը փնտռէի . . . : Ահաւասիկ, կը տեսնէ՞ք . . .
հոն աջ կողմի անկիւնը, սա վայելուչ տիկինը . . . գըլ-
խարկը ճերմակ և կարմիր գոյներով . . . : Ան է :

— Ձեր կինը . . . : Կերգէ՞ :

— Երգե՛լ, էլէօնօր . . . : Ոչ, պարոն . . . անոր
պողալը միայն լսած եմ ես . . . : Ձէք կրնար հաւատալ
թէ իւր ներկայութիւնը ինչ ազդեցութիւն կընէ վրաս :
Պարելու . . . ցատկելու փափաք ունիմ . . . խելքս վրաս
չէ . . . ունիի մը անգամ չեմ կշռեր :

— Կնիկնիդ տեսնելնօ՞ղ համար :

— Այո, սիրելի պարոն :

— Շատ կը զարմանամ . . .

— Փոյթս չէ . . . պիտի երթամ յարդանքներս մա-
տուցանեմ իրեն . . . Ո՛հ, թշուա՛ւ, բայց չէի մտա-
ծեր . . . այս բռնցի հարուածը որ աչքիս վրայ ըն-
դունեցայ . . . կը տեսնուի՞ կոր :

— Կատորելապե՛ս . . . աչքերնիդ սեւցեր է չորցած
սալորի մը պէս . . . բայց հոգ մի ընէք, ու թ օրէն
մանուշակի գոյն պիտի առնէ :

— Ձեմ կրնար այս վիճակիս մէջ էլէօնօրի ներ-
կայանալ . . . հետս խօսիլ չի պիտի ուզէ . . . բա-
րևս չի պիտի բնդունի . . . կամ պիտի ըսէ՝ « չը վա-
լեր, պարոն, չը վայլեր ուսեցած աչքերով հասա-
րակութեան ներկայանալ » :

— Կերեւայ թէ կնիկնիդ սիրուն է :

— Հեռուէն դանի դիտելով պիտի գոհանամ . . .
բայց, սա կայ որ, չի պիտի կորսնցունեմ զանի . . .

— Սըսս՛, ուշադրութիւն . . . ահաւասիկ նախա-
տեսարանին վրայ կուգայ կոր :

— Կի՞նս

— Է՛հ, ոչ . էվլինա աղջիկս . Տիայ, անոր մի՛ դըպ-
ջիւր երգը պիտի երգէ . դուարճալի երգ մը, որուն
մէջ գեղեցիկ կատրներ պիտի աւելցնէ իւր քովէն . . .
ստոյգ եմ որ աղէկ վրէժ մը պիտի առնէ, այնչափ
համարձակ է որ երբէք հանգիստականներէն չը վախ-

նար երբոր իրմէ գոհ չըլլան, հոգը չընէր :

Շուպլան փոքրիկ պարիքօն ին ըսածին սւշադրու-
թիւն իսկ չէր ընէր. իւր աչքերէն չէր փախցնէր կիներ.
բոլոր անոր շարժումները կը դիտէր :

Օրիորդ Էվըլինա բաւական աղէկ կերգէ իւր առաջի
կտորը, որ առջինէն նուազ շնորհալից է : Պէլամուր
սքանչացած է, բամբխոնները կը զարնէ :

Երկրորդ կտորին, երգչուհին հատուած մը կա-
ւեցնէ զոր բաւական գէշ կերգէ. փոքրիկ մարդը իւր
աթոռին վրայ կը կայնի ծափահարութեանց աւելցնելով
պրավօ՛, պրավի՛, պրավա՛ներ :

Անկէ վերջի կտորներուն մէջ, օրիորդ Էվըլինա
նուազ բարեբաղդ է. անյաջողակութեամբ կատար-
ուած գեղգեղանայ մէջ նորէն կը կոստի, բայց Պէ-
լամուր աւելի ուժգին կը ծափահարէ, կատաղի նայ-
ուածքներ նետելով պարոնի մը վրայ որ համարձա-
կած է ըսելու .

— Ողորմելի բան է երգ մը այսպէս խեղաթիւրել :

— Ինքն է ողորմելին . . . ինքն է որ խեղաթիւր-
ուած է . . . կը գոչէ փոքրիկ մարդը միշտ իւր աթո-
ռին վրայ կենալով : Գրաւ կը դնեմ որ գուպայ
հագած չէ սա պարոնը . . . թող ինք երգէ, եթէ կը-
նայ թող համարձակի երգել . . . թող ելնէ տեսա-
րանին վրայ . . . թող . . .

Պէլամուր խօսքը չաւարտեր, որովհետեւ կը տես-
նէ որ Շուպլան իւր տեղը չէ :

Այս վերջինը տեսնելով որ կնիկը սաքի վրայ ե-
լած է և իրեն ընկերներուն հետ մեկնելու կը պատ-
րաստուի, ինք ալ աճապարած էր ելնելու որպէս զի
էլէօնորին ետեւէն երթայ : Բայց սեղաններուն, ա-
թոռներուն և բազմութեան մէջէն անցնելը դիւրին

բան չէ. մեր Շամբընուացին տակաւին քանի մը քայլ
առած էր, երբ կզգայ թէ իւր հագուստէն բռնուած
է, ետին կը դառնայ և կը տեսնէ փոքրիկ Պէլամուրը
որ իւր հագուստին քղանցքէն բռնած էր, բարկու-
թեամբ մը իրեն ըսելով .

— Պարոն, ի՞նչ կը նշանակէ այս, կէսուակէս շիշ
մը զարեջուր առինք . . . իւրաքանչիւր ոք պարտի
իւր բաժինը վճարել այնպէս պայման դրած էինք . . .
ամբողջ շիշին համար տասը սա՛ վճարեցի . . . սուղ է,
բայց հոս դինը սյուպէս է . . . : Ուրեմն կէսը պար-
տական էք ինծի՛ . . . կը կարծէի որ պարտքերնիդ
պիտի վճարէիք. և ընդհակառակն, պարոնը կծիկը
կը դնէ . . . կառնէ կը քալէ անձայն և անշուշտ :

— Է՛, պարոն . . . խելքս միտքս ձեր դարեջու-
րին վրայ էր . . . : Զիս մի կեցնէք, կաղաչեմ . . . կըն-
կանս ետեւէն պիտի երթամ . . . կերթայ կոր . . . աչ-
քէս պիտի փախցնեմ զանի :

— Հանդարտ եղէք, կնիկնիդ չկորսուիր. հինգ
սոսս տուէք :

— Ուրիշ անգամ . . . Աստուած իմ . . . ալ չեմ
տեսներ զանի :

— Ի՞նչ, ուրիշ անգամ, և մինչեւ ո՞ւր կուզէք որ
ետեւեսուդ վազեմ :

— Ո՛հ, որչափ անգութ էք . . . : Ահաւասիկ, պա-
րոն, առէք և թող աուէք զիս :

— Ի՞նչ կուտաք կոր . . . քսան սունոց մը . . . կը
ծաղրէք զիս . . . մուրացկանի տե՞ղ կը դնէք զիս, որ
տասն և հինգ սոս ձգել կուզէք . . . սպասեցէք որ
մնացորդը տամ . . . :

— Բայց չեմ կրնար սպասել :

— Ա՛, լաւ . . . քովս ալ մանրուք չունիմ . . .

— Մանչերուն տուէք ուրեմն . . .

Շուպլան փոքրիկ Պէլամուրին ձեռքէն կազատի վերջապէս, կը վազէ, բազմութիւնը կը հրէ, բաւական աթոռներ կը տապալէ, ոտքերու, չըջազգեստներու վրայ կը կոխէ ապուշ, ամարգի ածականները կուտան անոր, բայց ինք միշտ իր ճանբան կը շարունակէ :

Վերջապէս կը հասնի այն դռան առջև ուրկէ իւր կինը աներեւոյթ եղած էր. աջ կողմը կը նայի, ձախ կողմը կը նայի . վազելով երեսուն քայլ կառնէ մէկ կողմը : յետոյ երեսուն քայլ ալ միւս կողմը, և վերջապէս ծառի մը կը զարնուի ուրկէ ներողութիւն կը խնդրէ, կարծելով թէ անցորդի մը վրայ ինկած է :

— Զանի չե՛մ տեսներ այլ եւս . . . չե՛մ նշմարեր այլ ևս . . . կըսէ խեղճ ամուսինը յուսահատ դէմքով մը իւր բոլորտիքը նայելով : Բայց գիշեր ժամանակ Շանգ-Էլիզէի մէջ մարդ չըկրնար տեսնել :

Կորոչէ միշտ յառաջ երթալու և կսկսի շուտ շուտ քայլել, յուսալով որ այս կերպով կրնայ կնկանը հասնիլ :

— Տասն վայրկեան կայ որ Շուպլան կը քալէ և կըսէ ինքնիրեն ,

— Զարմանալի՛ բան, այս Շանգ-Էլիզէն չը լիննար կոր . . . Գծնդօրտի հրապարակը չը կրցայ հասնիլ : Եկած ատենս, երբ ծառերուն տակ մտայ, չէի կարծեր որ այնչափ հեռու ըլլամ . . . այս սրճարանին հասնելու համար : Իրաւ է որ այն ատեն մէկը չէի փնտուեր կոր . . . կը սլքտայի և ճանբուն ուշադրութիւն չէի ըններ : Քաջութիւն . . . պէտք է որ այս Շանգ-Էլիզէէն դուրս ելնեմ : Ա՛, խոշոր բան մը կը տեսնեմ կոր առջեւ. Կոթողը ըլլալու է :

— Այնպէս կը կարծեմ, կրնակնիդ անոր դարձուցած էք, կըսէ իրեն անցնորդ մը :

— Կարելի է . . . ուրեմն, եթէ դուռնէն անցնիմ . . .

— Պուշտի կամ Նէոյիլ պիտի երթաք :

— Նզովի՛ց արմատ, ճամբաս կորսնցուցեր եմ, այլ ևս չե՛մ զարմանար թէ ինչո՞ւ համար կինս չը տեսայ . . . Արդարև, բաղդ չունի՛մ . . . Ուրեմն, Պուլփարները գտնելու համար :

— Ես դարձէք և ուղղակի գացէք :

— Բիւր շնորհակալութիւն, պարոն :

Շուպլան ճամբայ կելնէ, բայց այս անգամ կամայ կերթայ : Երեք քառորդէն կոթողին առջև կը հասնի, բայց շատ աղէկ կզգայ թէ պէտք է հրաժարի կնիկը գտնելու յոյսէն, և կէս գիշերը անցած է : երբ, յոգնած, յուսահատ, իւր տունը կը մտնէ :

— Անիծեալ փոքրիկ երգիչ, կ'ըսէ Շուպլան . Էլէօնորը կորսնցնելուս պատճառը ան եղաւ . . . եթէ ան չըլլար, հեռուէն պիտի հետեւէի անոր, իւր բնակարանը պիտի գիտնայի, և վաղը անոր տունը պիտի երթայի ձախ աջքիս վրայ սեւ պատան մը դնելով . . . այսպէս յանկուցիչ դէմք մը պիտի առնէի . . . իրեն պիտի ըսէի թէ մենամարտի մը մէջ վիրաւորուած էի : Բայց փոյթս չէ, կինս տակաւին Բարիզ կը գտնուի, հիմա սոոյդ գիտեմ . . . պիտի գտնեմ զանի, և այս Պ. Պէլամուրը միշտ ամեն տեղ չի պիտի գտնուի որպէս զի ճամբաս խափանէ :

Այս պատահարին հետեւեալ օրը, Շուպլան, որ աչքին վրայ սեւ պատան մը դրած է, առջի գիշերուան ընդունած հարուածին արդիւնքը ծածկելու համար, Պուլփար Պոմարչէի վրայ իւր խուզարկութեանց կսկսի, և տակաւին նոր գործի սկսած էր, երբ

տունէ մը դուրս ելած ատեն, իրմէ վաթսուն քայլ անդին ճերմակ և կարմիր գոյնով գեղեցիկ գլխարկը կը տեսնէ զոր առջի գիշեր իւր կնոջ գլխուն վրայ տեսած էր :

Շուպլան այնչափ գոհ կըլլայ որ կզգայ թէ իւր ծունգերը կը դողդղան : Սակայն աչքէն չը կորոնցներ այն գլխարկը որ պուլվարին վրայ կեցող տիկնոջ գլխուն վրայ կը գտնուի : Այս կինը ուրիշ մը հետ խօսելու վրայ է : Շատ աղէկ չը կընար տեսնել զայն, բայց ճիշդ առջի գիշերուանն է, մի Լեոյն հագուստը, մի Լեոյն հասակը, մի Լեոյն հպարտ ձեւը իւր գլուխը վեր բռնելու համար : Թէեւ այս կինը իւր կնոջմէն աւելի գէր կերելի, բայց երկու տարի է ի վեր է որ տեսած չէ իւր կինը, հաւանականաբար վրայ եկած ըլլալու է, արգէն այն ատենէն գիտնալու տրամագրութիւն կը ցուցնէր :

Շուպլան կը կենայ բոլորովին յուզեալ և յոյսէն ու ուրախութենէն դողդոջուն, որչափ կը քննէ այս տիկինը, այնչափ կը համոզուի որ էլէօնօրն է զոր նորէն կը գտնէ :

Յանկարծ, տիկինը, տեղը փոխելով, գլուխը կը դարցնէ և ճիշդ իրեն կողմը կը նայի :

Այս անգամ Պ. Շուպլան այլ ևս տարակոյս չունի, հոն կեցողն իւր կինն է :

Ասմիջապէս եղջերուի մը պէս ցատկելով, անոր կողմը կը վազէ . . . բայց վազած ատենը, գէպի իւր կնկան քովը թռչելու եռանդով, Շամբընուացին իւր առջեւ եղող անձանց ուշագրութիւն չընէր :

Մին այն Բիէմօնցի տղայներէն որք գաճէ արձանիկներ կը ծախեն, ճիշդ Պ. Շուպլանի գիմացէն կուգար, իւր գլխուն վրայ հաւասարակշռութեամբ

բռնելով մեծ տախտակ մը որուն վրայ իւր բոլոր ապրանքները դրած էր : Փոքրիկ վաճառականը կողմնակի շարժում մը կընէ գէպի իւր կողմը վազող պարոնին առջեւէն անդին ելծալու համար : Իծբաղդաբար, Շուպլան ալ նորա կողմը շարժում մի կընէ, և փոխանակ շրջիկ խանութէն խոյս տալու, ամբողջ մարմնովը անոր վրայ կիյնայ : Տախտակը կը տապալի, արձանիկները վար կիյնան և կը կոտորտին : որովհետեւ այս դիւրաբեկ ապրանքը գետինը ինկած ատեն կտոր կտոր կըլլայ :

Առանց հոգ ընելու ըրածին վրայ, Շուպլան միշտ իւր ճամբան կը շարունակէ իւր կնկան ետեւէն հասնելու համար . . . Մանաւանդ անոր համար որ կը տեսնէ թէ իւր կինը կը թողու այն անձը որուն հետ կը խօսէր և աճապարանօք կը հեռանայ :

Բայց, «բռնեցէք՝ բռնեցէք՝» աղաղակները կը լսուին, իսկոյն անոր ճամբան կը գոցեն, թեւերէն կը բռնեն, անոր գեղեցիկ կապոյտ զգեստին քղանցքէն կը կեցնեն, չորս կողմէն ականջներուն պուալով .

— Է՛, ասոր հոգը չէ . . . խանութ մը կը կտորէ և կառնէ կը քայլէ իբր թէ բան մը չէ եղեր . . .

— Այսինքն կը փախչէր . . . որովհետեւ աղէկ կը վազէր :

— Պարոն, երբ վրաս մը հասցուցած է մարդ, պէտք է դարմանէ :

— Ով որ դաւաթները կը կտորէ կը վճարէ, կրտսեւուակը : Միեւնոյն բանն է դաճէ պատկերներուն համար :

— Ինչ կայ . . . ինչ, ինչ եղաւ . . . կը հարցնէ Շուպլան ինքզինքը ազատել ջանալով : Թող տուէք զիս . . . Աղէկ կը տեսնէք որ կաճապարեմ . . . կնկա-

նս ետեւէն կը վազեմ . . : Պատճառ պիտի ըլլաք որ նորէն կինս կորսնցնեմ :

— Ա՛, սա մարդը տեսէք . . . որ կնկանը ետեւէն կը վազէ . . .

— Թող տուէք որ երթամ . . : Խօսք կուտամ ձեզ որ վերստին կուգամ :

— Անանկ խօսքերէ չենք խաբուիր . . : Ազատ պիտի ըլլաք այն ասան երբ առած վասնուդ ստակը վճարէք :

— Ո՞րչափ պէտք է . . . պիտի վճարեմ, հոգս չէ այդ . . : Բայց թող տուէք զիս :

— Ամենեւին . . պէտք է որ պզտիկը առած վնասնուդ արժէքը ըսէ ձեզ . . : Եկէք, պարոն, եկէք :

Եւ փոքրիկ վաճառականին քով կը տանին զՇուպլան, վշտահար, որ դուրսը միշտ ետին կը դարցնէ, անգամ մ'ալ իւր կինը տեսնել ջանալով :

Պզտիկ Բիէմօնթէյին, իւր արձանիկներուն կտորներուն առջեւ ծունգի չորքած էր և մազերը փեթտել կը կեղծէր պոռալով :

— Ա՛հ, Աստուած իմ . . . ա՛հ, ինչ պիտի ըլլամ. բանս բուրդ է. վարպետէս ծեծ պիտի ուտեմ . . : Աստուած իմ, ամեն բան կոտորեցաւ :

— Ահաւասիկ այն պարոնը որ տախտակը տապալեց, կըսէ պառաւ կնիկ մը. տեսնենք, պզտիկ, կոտորածներուն զինք ին՞չ է :

— Ա՛հ, Աստուած իմ, գեղեցիկ բաներ ունէի . . : Նախ և առաջ Վօլքեր և Ռոսսո ոտքի վրայ կեցած :

— Ինչ կարժեն ասոնք :

— Հատը չորս ֆրանք . . շատ չէ . . : Երկու փոքրիկ կիսարձան Մօլիեր հատը երկու ֆրանք . . . ըրաւ տասն երկու ֆրանք :

— Ահաւասիկ, կըսէ Շուպլան, ալ թող տուէք զիս :

— Ա՛ լաւ, շատ բարի է, կը կարծէք որ ամենը սո՞ս է : Հինգական ֆրանքնոց երկու շքեղ Սբարբախու :

— Ադ շատ սուղ կերելի ինծի :

— Ասոնք հռովմայեցիներ են :

— Աղէկ որ դուք ըսիք, հռովմայեցիներուն գինը շատնոց ի վեր ինկած է :

— Սիրոյ վեց փոքրիկ արձաններ տասն երկու սուի հատը . . :

— Տասն երկու սուի հատը, շատ սուղ չէ . . : Ասոնց համար շատ աղէկ :

— Ծունկի վրայ նստած երկու Աստղիկ, հատը չորս ֆրանքի :

— Ծունկի վրայ նստած Աստղիկներուն համար չափազանց կերելայ կոր :

— Գեղեցիկ . . . գեղեցիկ ձեւերով . . . գեղեցիկ Աստղիկ մը . . : Յետոյ Պօղոս և Վերքիկեայ մանուկ՝ որք ստքերնին կը լուան . . : Աստղիկ մը որ իւր շուռնով կորսայ . . Ի՛նչ գեղեցիկ շուն, Թեր-Նէօլի շուն մը :

— Աստղիկի ժամանակ այդպէս շուն աշխարհ եկած չէր . . կըսէ զուարթ գէմքով փոքրիկ պարոն մը որ հետաքրքրութենէն բազմութեան մէջ մտած էր :

— Այո, պարոն . . . կովու չափ խոշոր շուն մ'էր . . Եւ յետոյ, կաքաւիչ հնդկուհի մը որ սպանիական պար մը կը պարեր :

— Կաքաւիչ հնդկուհիները Սպանիական պարերը չեն գիտեր . . : Դուն պզտիկ խարդախ մ'ես . . : Կը տեսնես որ անանկ մէկու մը հետ գործ ունիս որ շատ միամիտ է . . այնպիսի խանութ մը կը շինես կոր որուն վերջը չ'պիտի դայ :

— Այո, պարոն, իրաւ որ ըսածներս ունէի . . . սուա խօսիլ չեմ սիրեր :

Շուպլան, որ կը փութայ ինքզինքը ազատել քրտակը կը հանէ ըսելով :

— Լինցնենք . . . որովհետեւ ալ կնկանս ետեւէն չի պիտի հասնիմ . . . Ամենքը ո՞րչափ պարտական եմ քեզի :

— Խաչ որ, պարոն, քառասուն ֆրանքով գոհ պիտի ըլլամ :

Շամբընուային կը պատրաստուէր այս գումարը վճարելու, երբ սատիկան մը որ բազմութեան մէջ սըպըրդած էր, կը յառաջանայ և կ'ըսէ .

— Պարոն, այս փոքրիկ խաբեբային տասը ֆրանքէն սանդիմ մ'աւելի չի առք . . . Իւր խանութին բոլոր արժէքը այս կրնայ ըլլալ և շատ գոհ պիտի ըլլայ որ այս կերպով գաճերը տեղաւորցուց :

Ոստիկանը տեսնելով, արձանիկներ վաճառողը վար կը նայի և տասը ֆրանքը առանց ձայն մը հանելու կ'առնէ . յետոյ իւր ապրանքներուն կտորները ժողվելու կ'սկսի, որովհետեւ կը յուսայ թէ կարող պիտի ըլլայ շատերը փակցունելու :

Գարով Շուպլանի, որ վերջապէս ազատ է ճամբան շարունակելու, վազելով կնկանը եղած տեղը կը հասնի, բայց նորէն առջի օրուընէն աւելի բարեբաղդ չէ : Կ'սկսի պուրվարին վրայ վեր վար վազել, այս անգամ իւր առջեւը նայելու հոգ տանելով : Այսպէս շատ տեղ կերթայ առանց իւր էլէօնօրը վերստին գտնելու :

Այն ատեն որտարեկ և գլխիկոր, ետ կը դառնայ ինքնիրեն ըսելով :

— Սնիծեալ արձանիկներ . . . անիծեալ գաճեր, ասոնք արդեւք եղան ինծի, եթէ ոչ կնկանս պիտի

հասնէի . . . Ինչ ձախողութիւն այն վայրկենին երբ կը կարծեմ թէ նեղութիւններս վերջացած են, միշտ մէյմէկ տեսակ պատահարներ դէմս կեղնեն որով էլէօնօրս կը փախցնեմ . . . Բայց հոգ չէ, սա անցնող կնիկները լաւ մը քննենք : Ամեն անգամ գաճերս թանգարանի մը մէջ չի պիտի իյնամ :



ՏԻԿԻՆ ՇՈՒՊԼԱՆ

Պուրվար Պոմարչէի ամենէն վերջին տուներէն մէկուն մէջ, կին մը յանկարծ աճապարանօք ներս կը մտնէ, երեք յարկ վեր կեղնէ, միշտ այնպիսի մէկու մը պէս որ կը վախնայ թէ զինքը կը հալածեն, զանգակի մը ճարմանդը ուժգին կը քայէ և երբ սպասուհի մը դուռը կը բանայ՝ ներս կը մտնէ, իւր սենեակը կերթայ և թիկնաթուռի մը վրայ կը նետուի պոռպով :

— Ո՛հ, Աստուած իմ, ա՛ն էր . . . Աւա՛ղ, աւա՛յո՛, ճանչցայ զանի, ան էր . . .

Այն տիկնոր որ այս բացագանչութիւնը կընէ այնպիսի ձայնով մը որուն մէջ սոսկում և բարկութիւն կայ, քառասուն երեք տարեկան է և որ աւելի տարիքոտ կերեւայ չնորհիւ դիրութեան մը որ արդէն անոր կզակը լայնցուցած և մէջքը քանի մը հարիւրորդամէթր աւելցուցած է :

Եւ յետոյ, թէեւ այս տիկնոր գեղեցիկ դէմք մը, արծուեռունք մը, անտագիւտ ակօսյներ և բաւական թարմ դէմք մը ունի, բայց իւր կերպարանքը երբէք հաճելի չէ եղած . աչքերը հպարտ և արհամարհոտ արտայայտութիւն մ'ունին զոր շատ քիչ անգամ կը

կորսնցնեն . ժպտար , եթէ դիպուածով մը ժպտի , աւելի հեգնական է քան շորհալիք . վերջապէս , գնացքին , կերպերուն և բոլոր շարժումներուն մէջ գաւառական և փքացեալ տեսակ մը բրտութիւն կայ զոր տակաւին չէ վանած իւր վրայէն , թէեւ բուական առնեն կայ որ Բարիզ կը բնակի :

Այս տիկինը Պ. Շուպլանի կինն է , այն էլէժնօրը սրուն ետեւէն մեր Շամբընուացին երկար ատենէ ի վեր կը վազէ և ինք այնչափ գէշ կերպով կընդունի իւր ամուսնոյն սէրը :

Տիկին Շուպլանի , կամ աւելի լաւ , տիկին Նուարվիլի , սրովհետեւ այլ ևս այս անունը միայն կը կրէ , բնակարանը Պուլլարի վրայ նայող տան մը երրորդ յարկին մէջ կը գտնուի . թէև փոքրիկ , բայց կարգ կանոնով բաւական մեծ բնակարան մ'է տիկնոջ մը համար որ աղբիւնի մը հետ առանձին կապրի . ճաշակով կանոնաւորուած է , նոյն իսկ վայելչութեամբ : Իւր ամուսինէն բաժնուած ատեն , էլէժնօր իւր ապրուստին համար տարեկան երեք հազար երկու հարիւր ֆրանք եկամուտ ունէր միայն՝ զորս իւր հայրը ձեռքած էր իրեն : Բայց կին մը որ կարգ կանոն ունի և խնայող է , շատ աղէկ կրնայ ապրիլ այոչափ եկամուտով :

Ինծի պիտի լսէք թէ անանկներ կան որոց տարին երեսուն հազար ֆրանք չօգտեր և պարտք ալ կընեն . կը պատասխանեմ ձեզ թէ ամեն բան գործածուելու կերպէն կախուսն ունի :

Էլէժնօրի ամենէն մեծ ծախքը արդուզարդի տու մարին համար էր . սրովհետեւ , թէև հպարտ և արհամարհատ գէմք մ'ունէր , բայց այս տիկինը միշտ գեղեցիկ երեւելու հոգ կը ասներ . բայց համարուած

ըլլարով որ արդէն բնակուծէն գեղեցիկ էր , հարկ չէր համարեր իւր դրամագլուխը վասնելու որպէս զի աւելի գեղեցիկ երեւի , այլ միայն անոր եկամուտը ծախսելով կը բաւականանար :

Տեսնելով որ իւր տիրուհին խռովեալ գէմքով մը տուն դարձաւ զի այն բացադանչութիւնը բրաւ զոր գիտէք , օրիորդ Մարինէթ , այս տիկնոջ ազատինս , յետուն տարեկան խնայող աղջիկ մը , որ նաև անոր խոհարարուհին է և որ տակալն կը կարծէ թէ իրաւունք ունի սենեկագանձահի բուռելու , սրովհետեւ քալած տտենը վայելչաբար կը կտարտի և միշտ իւր գտակներուն վրայ կտարտի ժամուէկներ կը կապէ , օրիորդ Մարինէթ , ըսինք , կուգայ տիրուհոյն դիմացը կը նստի ձեռքը հաւմը բռնած որ պարպելու վրայ էր , և կը սպասայ :

— Ո՛հ , Ատուած իմ . . . տիկինիս ի՞նչ պատահեցաւ . . . որ տիկինը բարբաղին խռոված տուն կը գտնուայ եւ ամեն օրունան գեղեցիկ գէմքը չունի . . . Արդեօք տիկինն թշնամանեցի՞ն . . . : Ասանկ մարդեր կան . . . Անգամ մը , իրեկուն մ'էր , Պուլլարին վերայ մէկը ետեւէս կուգար , և ինծի գաւաթ մը գարեջուր կը հրամայէր . . . Ես ալ պատասխան տուի , « Իւր ալ գարեջուրէն վար չէք մնար , հանդարտ թողէք զիս ապա թէ ոչ ոստիկանութեան կը յանձնեմ ձեզ . . . » : Այս լսելով կազի պէս փախաւ :

— Ո՛հ , Մարինէթ , ո՛չ , զիս չը թշնամանեցին . . . Ո՛հ կարծեմ թէ նախամեծար պիտի համարէի այդ . . . Բայց աւելի անհաճոյ աղէտ մը . . . պատահում մը որ շատ տրամեցուց զիս . . . Վերջապէս . . . հիմայ Պ. Շուպլանը տեսոյ Պուլլարին վրայ :

— Տիկինին ամուսինը . . . :

— Աւա՛ղ, այո . . . այն ամուսինը զոր բարբարոս հայրս առնել տուաւ ինձ . . . երբ սիրաս սերիչի մը նաւիրած էի . . . սիրուելու այնքա՛ն արժանի մէկու մը . . . Բերդի պատմա՞ծ եմ այո, Մարինէ՛թ . . .

— Կարծեմ թէ այո, բայց հոգ չէ, մեծ հաճոյքով նորէն մտիկ պիտի ընեմ . . . Տիկինը այնչափ գեղեցիկ կերպով անոր վրայ կը խօսի որ . . .

— Երեւակայէ, Մարինէ՛թ, գեղեցիկ երիտասարդ մը, երկայնահասակ, վայելուչ . . . շնորհայիր շարժուածքով, դերկունի կամ մարքիղի կերպարանքով . . .

— Աղնուակա՞ն էր :

— Ո՛չ. կրնար աղնուական ըլլալ . թխագոյն երկտասարդ մ'էր . . . Թխագոյնները ժայն սիրած եմ ես . . . Մարդ մը հաճելի կրնա՞յ ըլլալ երբ թխագոյն չէ . . .

— Տիկինը շատ իրաւունք ունի . . . Ոտորէներուն պէս է . թուխ ոտորէները միշտ յարգի են :

— Մարինէ՛թ, կը փափաքեմ որ այդպիսի բազմատու թիւններ չընես : Աղէկ ծնողաց զաւակ էր, որք ստակին կորսնցնելն առաջ . . . աղէկ վիճակի մը աէր էին, և Արթիւր-Բօզանքէօր կը կոչուէր . . . Ո՛հ, գեղեցիկ անուն . . . Կը հասկնա՞ս, Մարինէ՛թ, որչա՞փ պիտի հպարտանայի երբ Բօզանքէօր կոչուէի :

— Իրաւ որ Շուպրան անունը աւելի աղէկ կը հնչէ ականջիս և աւելի սիրուն է :

— Ուսմունքը Բարիդի մէջ առած էր . . . և աղէկ ուսմունք, երբ բնակած քաղաքս վերադարձաւ : Երեկոյթի մը մէջ անոր պատահեցայ զոր քաղաքապետին օգնականը կուտար . . . Բազմա թիւնը շատ էր, բայց ես միայն զանի տեսայ . . . Ինքն ալ զիս տեսած էր . . . Իրարու հետ անմեղ խաղեր խաղալու համար,

ամեն ատեն զիս կընարէր, երբեմն ալ իրարու հետ կը պտըտէինք և ծաղիկ փունջեր կը շինէինք իրարու . . . Ի վերջոյ, ամենափափուկ, ամենաեռանդուն և ամենասպետական յայտարարութիւնը բրաւ ինձ . . . Էս շիթթութիւնս հասկցուց իրեն թէ կընդունէի իւր սերը : Կարմրելով ըսի իրեն « հօրմէս խնդրեցէք ձեռքբար » , խնդրեց անկէ . . . Ինչպէս որ ինձի ըսաւ . . . Հայրս զանի իրեն փեսայ չընդունեց այն դձու՛ճ պատշուակաւ թէ ոչ ստակ և ոչ ընկերութեան մէջ վիճակ մ'ունէր . . .

« Ընկերութեան մէջ վիճակ մը . . . ո՛հ, ըստ համարուած եմ որ հիմա փառաւոր վիճակի մը աէր է :

« Կարճ խօսելով, Արթիւր այո մերժման վրայ վրշտահար, առաջարկեց ինձ զիս առեւանգել . . . բայց չընդունեցի իւր այս առաջարկութիւնը, որովհետեւ այս բանը սկզբունցս հակասակ էր . . . « Համբերութիւն, ըսի Արթիւրին, կերգնում որ ձեզմէ դատ ոչ սք պիտի սիրեմ, հայրս վերջապէս պիտի կտկուղնայ և անդի պիտի աայ . . .

« Գժբաղդաբար, գեղեցիկն Ռօզանքէօր համբերութիւն չունէր . Բարիզ գայած ստենը ինձի ըսաւ . « Մայրաքաղաքը կերթամ ստակ վատակելու համար, որչափ որ կարելի է շուտ պիտի վերադառնամ և ձեռք բերած հարստութիւնս ոտիցք առջեւ պիտի դնեմ . . .

« Եւ հեռացաւ մասներուս ծայրը համբարեղէն վերջը :

« Տարի մը կար որ մեկնած էր . . . Իրմէ յուր առած չէի, բայց հաւանական էր որ հարստութիւն գիւղելու վրայ էր և միայն իմ վրաս կը մտածէր, երբ Պ. Շուպրան, հօրմէս զիս ամուսնութեան խնդրեց . . . Նախ և առաջ մերժեցի . . . բայց հայրս քաղցրաբարոյ մարդ

չէր . . . Որչաճ էր որ այս ամուսնութիւնը կատարուի . . . Ստիպուեցայ հնազանդելու . . .

« Մնացածը գիտես : Հօրս մահտ ընէ վերջը ամուսինէն բաժնուեցայ . . . Պար-Սիր-Մէնի մէջ քաջուեցայ , բայց շատ անգամ ամուսինս կու գար զիս տեսնելու համար . . . Այս քաղաքը թողուցի և նորմանտիա ապաստանեցայ : Հոն Պ. Շուպլան աւելի քիչ կու գար զիս տեսնելու համար , բայց գեռ շատ կու գար : Այն ատեն գացի Պօփէնսի կողմերը կողոպտեալ գեղջկական տան մը մէջ փակուեցայ , որ երկայն կիրճի մը վրայ հաստատուեալ էր , պողոտայներէն և երկաթուղիներէն հեռու . . . Կը յուսայի թէ Պ. Շուպլան չի պիտի գար զիս տեղէս հասնելու . . . պարապ յոյս . . . Վերտան կու գար էշու մը վրայ հէժած և փոշիով ձածկուած , ու բովհեաեւ իւր էջը ձամբուն վրայ միշտ դանի գետինը կը ձգէր . . . Եւ այս կերպարանքով կու գար ինծի կրակը թէ միշտ զիս կը պաշտէր . . . չը հասկնարով թէ իւր այցելու թիւնները անտանելի էին ինծի :

« Վերջապէս , գրեթէ երկու տարի կայ , որոշեցի որ ազտութիւն այս այցելու թիւններէն և Քարիզ գամ բընակիմ առանց հասցէս անօր զրկելու . . . Այս քաղաքին մէջ բնակելէս ի վեր , ուր զքեզ քովս առի ինծի ծառայելու համար , երջանիկ և հունգարա էի . կը կարծէի որ Պ. Շուպլան կարող չի պիտի ըլլար զիս գտնելու : Հիմակուան իրեն հանդիպումս երջանկութիւնս ոչնչացուց . . . Եթէ ամուսինս Քարիզ եկած է , տարտիպո չունիմ որ զիս հոն գտնելու յոյսով է :

— Բայց , տիկին , աղէկ գիտէ՞ք որ տեսածնիդ ամուսիննիդ էր . . . Զարմանալի նմանութիւններ կան :

— Ո՛հ , կարելի չէ որ սխալիմ . . . Մնաց որ ճանաչելի է :

— Ե՛տ արեղ է :

— Ո՛չ , այնչափ արեղ չէ . . . բայց այնքան ապուշ դէմք մ'ունի որ . . . Պակէ դատ , ըսենք թէ վայրկեան մը տարակուսած ըլլայի , բայց իւր բրածէն անմիջապէս ճանչցայ զինքը : Աշխարհիս մէջ անկէ աւելի անյաջողակ մարդ չի կայ . . . և քիչ մ'առաջ , ետեւէս վազած տանը , գաճէ պատկերներ ծախող շրջուն խանութպանի մը վրայ ինկաւ . . . Ամեն բան խորտակեց , կարտեց . . . Այս դէպքին շարժիւ կարող եւ զայ փախչելու , որովհետեւ բազմութիւնը ժողովուեցաւ և դանի կեցուց :

— Ուրեմն , տիկին , եթէ չը կրցաւ ձեզի հետեւելու , բնակարաննիդ չը գտաւ :

— Ոչ , այսօր զայն չի պիտի գտնու , բայց վայրը քանի մ'օրէն , միջոցապէս պիտի գտնէ . . . Այս թաղին մէջ պիտի մնաուէ զիս . . . Ո՛հ , ալ չի պիտի համարձակիմ պատուհանին տալիս նստելու . . . Ի՛նչ ասանջանք . . . Այս մարդը զիս դժբաղդ ըրաւ . . . Արթիւր Ռօզանքէօր չը կոչուելուս պատճառը ան է . . . ճշմարտը այլ ևս չեմ ուզեր Պ. Շուպլանը տեսնել . . . Ի՛նչդէս ընեմ , Մարինէթ , որպէս զի չի գիտնայ որ հոս կը բնակիմ . . . Տեսնենք , միջոց մը գտիր . . .

— Տիկին , միջոց այս է որ հաւս պիտի չամբրեմ . . .

— Է՛ , ի՛նչուս պէտք է հաւգ : Քիչ մը ուշ կը ճաշեմ . ճաշ ալ չեմ ըներ . միայն թէ սպաստանած ըլլամ Պ. Շուպլանի խաղաղութիւններէն . . .

— Վերջն ալ տիկինը իւր արեղ ամուսնոյն համար ստամբսի հիւանդութիւն պիտի ունենայ : Կը տեսնէք ինչպէս պարարտ և ճերմակ է , տիկին . . . ոչ թէ ձեր ամուսինը . . . հաւր . . . Եստ մեղք պիտի ըլլայ եթէ հիւսն չեփուի :

— Նորէն սկսեցիր, հանդարտ թող զիս կըսեմ քու հաւուդ հետ :

— Բայց կեցէք, Բարեղի մէջ տիկին Նուարվիմ կոչու ելի՞ց զիսէ :

— Այո, գժբաղդարար, սրովհետեւ զինքը ձգեցէս ի վեր միայն այս անունը կ'աժ եմ. . . : Ո՛հ, Մարինէթ, միջոց մը միայն կը տեսնեմ . . . : Հիմա զըռնապանին պիտի երթաս և ըսես անոր, եթէ յիտան տարեկանի մօտ անձ մը, բայց կոպոյտ գոյնով զգեստ մը հագած՝ գոյ և ձեզի հարցնէ որ տուներնիդ տիկին Նուարվիյ անունով կին մը կայ, — պատասխանեցէք անոր թէ այդ անունով մէկը չէք ճանչնար, ու բովհետեւ այն որ ձեզի այս հարցումը պիտի ընէ անհաս մ'է որ տիկինը կը սիրէ և ամեն տեղ զանի կը հաղածէ, բայց տիկինը չուզեր ընդունիլ այլևս զանի իւր տունը . . . :

— Ա, խորագետ տիկինս, իրաւ որ լաւ մտածեցիք . . . : Բայց ըսէք, տիկին, եթէ ձեր ամուսինը ուրիշ հասցեատ մը հագնի, ի՞նչպէս գոնապանը զանի պիտի ճանչնայ :

— Ասկէ չեմ վախնար, երբ Պ. Եւսպրան ճամբորդաթիւն ընէ, շատ հազուադէպ շաւնք հետը : Ամառուան մէջ եմք, ուրիշ հազուադէպ տեսնալու չէ . . . : Վազէ՛ դնա՛ գոնապանի, Մարինէթ, և սա քառասուն սուն անոր ձեռքին մէջ դիր և ըսէ թէ չը մտնայ յանձնարարութիւնս :

— Այո, տիկին . . . : Հաս շամբարին վրայ անցընեմ և վերջը վոր կ'ըջնամ . . . :

— Քեզի կըսեմ որ անսիջապէս վար իջնաս առանց երեքալու . . . : Հաւդ ի՞մ գործէս ստորագրական չէ :

Խոշոր Մարինէթ կորոչէ գոնապանին երթալու, միշտ իւր կուրծքին վրայ բռնելով խորովելի հաւը, և քառասուն սունոցը քսանոցի մը փոխարկելով, պատգամաւորութիւնը կը կատարէ, գոնապանը կը կաշառէ, հաւուն գաւակիկը անոր քիթը կը խօթէ սրպէս զի հոտուրոց թէ որչափ թարմ է, և վեր կեցնէ իւր տիրուհոյն ըսելու համար թէ հանգիստ կրնայ բլլալ և թէ բաց կապոյտ գոյնով զգեստ հագած մէկը չի պիտի կրնայ իրին ներկայանալ :

Յետոյ երբ վերջապէս քիչ մը ապահովուած ըզգալով ինքզինքը, գեղեցիկն էլէ՛ծնօր կը հաւանի ճաշելու, Մարինէթ իւր տիրուհոյն սպասուորելով կըսէ անոր :

— Տիկին, ինձի կողմէս որ տեղի պարզ միջոց մը կար որով ձեր ամուսինը չկրնար գտնել ձեզի . . . :

— Ո՛րն է այդ Մարինէթ :

— Որովհետեւ Նուարվիյ անուննիդ գիտէ, պէտք էիք զոյն թողալ և անսիջապէս ուրիշ անուն մը առնէիք :

— Ատար վրայ մտածեցի . . . բայց անկարելի է որովհետեւ այն ատեն ան ի՞նչպէս պիտի գտնայ զիս . . . տ'ն :

— Ա՞ն ով է :

— Ի՞նչպէս, չե՞ս գուշակ'եր . . . : Ա՛ն . . . : այն պոչտակի մարդն է որուն պատակերը միշտ ներկայ է մտացս մէջ . . . երկասարգութեանս ատեն միայն զանի սիրած եմ . . . այն մարդը զոր անդադար սիրելու երգում ըրի . . . : Արթիւրն է՛ վերջապէս . . . :

— Աղէկ միաքո ձգեցիք, տիկին, մտադած էի անոր վրայ, այս պարանին վրայ ձեզի լուրեր հարցնելու :

ինչ քսաւ ձեր ամուսնութեան վրայ : Անշուշտ անկից
ի վեր տեսաք զանի :

— Է՛ , ոչ : Մարինէթ , զանի չը տեսայ , երբէք ա-
նոր վրայ լուր մը չտաի : Հաւանականաբար իմացած
ըլլալով որ Պ՝ Շուպլանի կինը եղած եմ , բարկութեան
մէջ երգում ըրած է անգամ մ'ալ զիս չը տեսնելու . . . : Խնչ կըսեմ , կարելի է որ յուսահատելով ինք-
զինքը սպաննած է . . . : Ո՛հ , կարող է այդ բանը ը-
նելու . . . : այնքան պատուաւոր մարդ մ'է . . . : Բայց
վերջապէս , եթէ , ինչպէս տակաւին կը յուսամ , գեռ
մեռած չէ , իմ վրաս անզեկութիւն կընայ առնել և
հասկնալ թէ ամուսինէս բաժնուած կապրիմ . . . թէ
Նուարիկ կը կոչուիմ՝ որ հօրս անունն է . այն ատեն
կընայ վնասել և վերասին գտնել զիս . . . : Ո՛հ ,
այո , մէկը կըսէ ինձի թէ գեղեցիկ Արթիւրս վերասին
պիտի տեսնեմ . . . որ միշտ հաւատարիմ քնացած է
. . . և միշտ սիրելի է . . . :

— Ո՛հ , տիկին , եթէ այս պարտնը դձեղ վերջու-
տին գտնել ուզէր , այնպէս կը կարծեմ թէ քսան
ստորուան մէջ ժամանակ մը պիտի գտնէր . . . :

— Մարինէթ , անմիտի մը պէս կը արամաւրանես
. . . : Գիտե՞ս իրաց ընթացքը . . . : Գիտե՞ս որ Պ՝ Ար-
թիւր Ռօպանքէօր միշտ իւր ժամանակին տէրը եղած
է . . . : Ո՛հ , այո , ճանապարհորդութիւն ըրած ըլլա-
լու է . . . : Շատ հեռու գացած ըլլալու է հարսու-
թիւն գտնելու համար . . . :

— Գալիֆօրնիա գացած ըլլալու է , ամենէն աղէկ
տեղն է :

— Գալիֆօրնիա կամ ուրիշ տեղ , երբեմն անմի-
ջապէս չը յաջողիր մարդ իւր ձեռնարկութեանց մէջ .
յետոյ , արկածներ կամ նաւարկելութիւններ կը պա-

տահին . . . : Կրնայ ըլլալ որ անմարդաբնակ կղզիի մը
մէջ ինկած է , Ռօպէնսօնի պէս :

— Հոգանոցով մը ետ պիտի դառնայ ուրեմն :

— Ձեմ՝ դիտեր թէ ինչով պիտի վերագառնայ ,
բայց գիտեմ որ երբ որ գայ՝ հաճութեամբ և սիրով
պիտի ընդունին զանի , և այն օրը ուր զանի պիտի
տեսնեմ կենացս ամենէն գեղեցիկ օրը պիտի ըլլայ :

— Հոգ մի ընէք , տիկին . շատ սիրուն էր , այն-
պէս չէ՞ :

— Սիրուն . . . : Ո՛հ , սիրունէն աւելի էր . . .
հրակէզ էր :

— Խաչ որ , երկու կողմէն ալ աղէկ մը կը խորս-
վէի :

— Որո՞ն համար կըսես , ապուշ :

— Բէ՛հ , հաւին համար , տիկին . . .

— Ո՛հ , կը զայրացունես կար զիս , Մարինէթ : Խու-
հանոց գնա , այլ ևս քեզի պէտք չունիմ :

Առանձին մնալով , էլէօնօր գլուխը ձեռքերէն
էկուն վրայ կը կրթնցնէ և ինքն իրեն կըսէ . « Պէտք
ունէի որ սրտիս վիշտերը այնպիսի անձանց յայտնեմ
որք կարողութիւն չունին հասկնալու . . . : Անոնց մէկ
ակամջէն կը մտնէ և միւս ակամջէն դուրս կենէ :



ՇՈՒՊԼԱՆ ԸՆԹԵՐՅԱՍՐԱՀԻ ՄԸ ՄԷՋ

Շուպլան բոլորովին տրամած ըլլալով գաճէ ար-
ձանիկներուն պատահարին վրայ որուն պատճառ կը
գտնէ ձախ աջքին վրայ կապած սեւ կապանը , կըսէ
ինքն իրեն .

— Կինս երէկ երգեցիկ սրճարանի մը մէջ էր, առկէ անանկ կը հետեւեցնեմ թէ էլէօնոր ինքզինքը զրուարճութեան և հաճոյքի առած է, որովհետեւ այնպիսի սրճարաններ կերթոյ ուր կը ջանան երգեցիկ թատրոններու նմանիլ, ի՞նչու համար, և իրաւունք ալ ունի, ճշմարիտ թատրոններ չերթոյ, ուր լաւ ներկայացուցիչներ կը արուին, զորս կը ներկայացնեն լաւ դերասաններ որք լաւ կերպէն որովհետեւ լաւ ձայներ ունին . . . Ստովըսել չեմ ուզեր թէ երգեցիկ սրճարաններուն մէջ լաւ երգիչներ չկան, բայց ճշմարիտը Պ. Պէլամուր իւր դաւաճինքով և ծախահարութիւններով չը դրդեր զիս այլ ևս հօն ոտք դնելու: Քատրոն երթանք ուրիմն, ուր հաւանակատարար կինս պիտի տեսնեմ. ահա առկա զազափար մը զոր աւելի կանախ ունենալու էի, բայց ինչ և է, այս իրիկուքնէ պիտի գործադրեմ զայն: Եւայց ո՞ր թատրոնը պիտի երթամ. . . կը խոտովանիմ թէ չեմ գտներ ո՞րը երթամ. . . Սակայն էլէօնոր մեծ ճաշակ ունի ու լաւ գործերը միայն կը սիրէ, անոնք որ հասարակութեան մէջ համբաւ ստացած են: Մանենք ընթերցատրասի մը մէջ և կարգանք լրագիրները, որոնցմէ կրնամ հասկնալ թէ ո՞ր թատրոնին մէջ համբաւ ունեցող խաղ մը պիտի ներկայացուի և ես ալ հօն պիտի երթամ:

Շուպլան քանի մը վայրկենէն կը մտնէ ընթերցատրասի մը մէջ. թատրոններու վրայ իօտող լրագիր մը կուզէ, ինչ որ փոքրահասակ, չորցած և հասած մարդու մը արհամարտ ուշադրութիւնը կը գրաւէ, վասն զի այդ մարդը չը հասկնար թէ մարդ կրնայ քաղաքականութենէն զտա ուրիշ բանով զբաղիլ և ինք անոր վրայ այնչափ զբաղած է ոչխարհք գալէն ի վեր որ կկուսի մը պէս նիհարցած է:

Բայց ընթերցատրասին աիկինը մեծ լրագիր մը կու

տայ Շուպլանի, ցուցնելով անոր թատրոններու ծանուցմանց տեղը, և մեր Շամբուուային կանաչ գորգով մը ծածկուած սեղանի մը առջեւը նստելէն վերջը կսկսի ուշադրութեամբ կարգալ:

«Օբէրայի թատրոնը» Վերջին անգամ այս թատրոնին մէջ արուած պալէքը բազմութիւնը առ ինքն ձգելու կը շարունակէ, առաջաց տեղերը վարձելու է, ապա թէ ոչ վերջը տեղ չգտնուիր, այս պալէքը մեծ յաջողութիւն ունեցաւ:

— Շատ լաւ, կըսէ ինքն իրեն Շուպլան, ուրիմն Օբէրան զացած ըլլալու է կինս, և պէտք է որ առաջուց տեղ մը բռնեմ . . . միայն թէ յաջողիմ բռնելու . . . Շարունակենք:

«Օբէրա-Գոմիքի թատրոնը ունեցաւ 3 այն մեծ յաջողութիւններէն մին որ տարեգրոց մէջ կանցնին և արձագանք կուտան: Յաջողութիւն խօսքերու, յաջողութիւն նուագածութեան: Պարոնայք Սքրիպ և Օպէր դեր ի վերայ եղան այս անգամ եւս. պէտք էր նոր Օբէրայի ամեն բաները ծանուցանել եթէ ուղէինք հասարակութիւնը սքանչացնող երգերը և խաղերը անուանելու: Չենք կարծեր որ կը սխալինք երբ գուշակենք թէ այս մեծ գործերը հարիւր անգամ պիտի ներկայացուին: Հասարակութիւնը առաւօտունէ ի վեր օթեակները վարձելու վրայ է:»

Շուպլան իւր ընթերցումը կընդհատէ ինքնիրեն ըսելով. — Այ, Օբէրա-Գոմիքն ալ մեծ յաջողութիւն ունեցեր է . . . Չեմ գիտեր թէ որը առաջ երթամ . . . եթէ չըլլայ երկու թատրոնն ալ պիտի երթամ, ամենէն աղէկն ալ սա է . . . Տեսնենք հետեւեալը:

«Թեաքքը-Լիբիգը երաժշտութեան բոլոր սիրահարները Պուրլար աիւ Թոմիլին վրայ կը վազցնէ. իւր վերջին

անգամ ներկայացուցած Օբերան այնպիսի յաջողութիւն մ'ունեցաւ որ քանի մը ամիսներ բազմութիւնը առ ինքն պիտի ձգէ . մարդ չը ձանձրոնար լսելով այն քաղցրաւոր նուազը : Տնօրէնութիւնը մեծ ծախքեր քրաւ այս գործին համար , բայց լիովին պիտի վարձատրուի : Արդ կը խրատանք զինքը որ իւր դրամարկըը միծնցնէ , որովհետեւ ահագին հատոյթներ կընէ : Առ նուազն հարիւր ներկայացման համար ստակ վըճարուած է : »

— Ա , Պուլլար տիւ Թամբլին վրայ ալ Օբերա մը կայ . . . և շատ գեղեցիկ յաջողութիւն մ'ալ . . . Պէտք պիտի ըլլայ ուրեմն որ երեք թատրոնն ալ երթամ . . . Շարունակենք . . . :

« Ճշմարիտը ժիւնագի թատրոնը մեծ յաջողութիւն գտած է . իւր վերջին անգամ ներկայացուցած կառակերդութեան վրայ բոլոր Բարիզ Պուլլար Պօն-Նուվէլ կը վազէ : Երկար ատենէ ի վեր էր որ այսպիսի գեղեցիկ յաջմանակի մը ներկայ եղած չէինք և հեղինակները ասոր վրայ հպարտանալու իրաւունք ունին : Մնաց որ գերասանը կատարելապէս անոնց օգնեցին , ըստ սրում բոլոր գերերը զարմանալի կերպով կատարուեցան և ասոր համար բոլոր արրոտտապէսները կոչուած էին և արդարութիւնն ալ այսպէս կը պահանջէր : Ահաւասիկ ժիւնագի ծանուցումը որ առ նուազն երեք ամիսներու համար պիտի տպուի : Շատ ըսած չենք ըլլար երբ գուշակենք թէ այս սքանչելի կատակերգութիւնը հարիւր անգամ իրարու վրայ պիտի ներկայացուի : Բազմութիւնը կը խոնարի թատրոնին մէջ : Աճապարհեցէք , եթէ կուզէք որ իրիկունը տեղեր ունենաք , պաւստուրնէ գացէք բռնեցէք : »

Շուպլան ականջը կը քերէ և կը մտածէ : — « Սքատտանջութիւնս կաւելոյ . . . Ինչ , ժիւնագի թատրոնին մէջ ալ մեծ յաջողութիւն մը կայ . . . կարգացածիս նայելով կերեւայ թէ շատ գեղեցիկ կատակերգութիւն մը կը խաղան . . . : Էլէ՞՞՞նոր շատ կը սիրէր կատակերգութիւնը . . . թերեւս հոս պէտք է որ վնասուիմ զանի . . . շատ վարանեալ եմ . . . : Դեռ կարգանք :

« Վօտըվիլի թատրոնին մէջ արուած նոր խաղին երրորդ ներկայացումը առաջինին և երկրորդին շափ յաջողապէս կատարուեցաւ : Հատարակութիւնը շատ սքանչալու այս խաղին վրայ և ամեն իրիկուն գերասանները ստիպուած են վերստին երեւնալու , բնօրնելու համար տակաւին հանգիստականներուն գոհութեան առհաւատօքեայն : Մեծ և իրաւացի յաջողութիւն մ'է այս : Այս Վօտըվիլ իւր սեռին բոլոր թէութիւնները ունի իւր մէջ . ոգի , ծողր , սիրուն տաղեր : Շտորհակալութեան արժանի են մանաւանդ հեղինակներն այն տաղերուն որք բուն Վօտըվիլ կը կոչուին : Երկար ատենէ ի վեր է որ հեղինակաց պաշտօնակիցներէն սմանք այս տաղերը վերջուցին իրենց երգերուն մէջէն , եւ այս վերջինները չը յաջողեցան պարզապէս : Բայց անոնք որ տաղերը չեն սիրեր և զայնս կարհամարհեն , բնօհանրապէս անոնք են որք կարողութիւն չունին տաղեր շինելու : Այս նոր խաղը կատարելապէս յաջողեցաւ , որովհետեւ վերստին ներկայացուց մեզ այս թատրոնին վաղիմի գերը : Առ նուազն հարիւր անգամ պիտի ներկայացուի , ամառուան տաքութիւնը բանի տեղ չի պիտի դնէ և այս ձմեռ ալ ստակ պիտի գիլէ : Կապահովեն թէ տասն և հինգ ներկայացման համար վարձուած է թատրոնը . . . :

— Ո՛հ, բայց . . . մտառանջութիւնս երթալով
 կաւելնայ . . . Ահաւաստիկ Վօտրվիլի թատրոնը որ նոյն-
 պէս իւր մեծ յաջողութիւնը ունի . . . և հարիւր ներ-
 կայացում . . . Կերեւայ թէ այս վայրկենիս բոլոր գե-
 րասանները կը յաջողին . . . առաջուց տասն և հինգ
 ներկայացման համար թատրոնը վարձուած . . . Ես
 սքանչելի բան . . . Ես շատ կը սիրեմ Վօտրվիլները . .
 և սուներով երգերը . . . Ես ալ օրագրին կարծիքն
 ունիմ, կրտէ Եուպրան իւր քովը նստող չորրորդ պա-
 րոնին ուղղելով խօսքը : Տաղերը զուարճալի, զբօսե-
 ցուցիչ և իմաստալից են . . . երբ ոգի կայ մէջը . . .
 Թրօյի մէջ . . . երեք անգամ Մատրլի.նի-ճաղը ներկա-
 յացներին տեսայ . . . բաւական տուններ բերնուց գի-
 տէի . . . Վօտրվիլ մ'ալ տեսայ որ զիս շատ կը զը-
 ւարճացնէր . . . կարծեմ՝ Տնական-բաղնիքներն էր . . .
 Բալի-Ռօպալ թատրոնին մէկ խաղը . . . Ո՛հ, որչափ
 գեղեցիկ էին Տնական-բաղնիքներն, կսկորդալիւր խըն-
 դացի . . . և կը յիշեմ թէ իմ քոփս, թատրոնին մէջ
 պարոն մը կար որ կարտասուէր : Նախ և յառաջ,
 կարծեցի թէ շատ խնդարուն պատճառաւ կարտասուէր
 ինչպէս որ երբեմն կը պատահի . . . բայց վերջապէս,
 երբ տեսայ որ այս պարոնը կը հեծէր և կը հեծկտար
 և տեսնելով որ ստուգիւ ցաւ մ'ունէր, չը կրցայ զբս-
 պել ինքզինքս անոր հարցունելու . « — Պարոն, կերե-
 ւայ թէ կը նեղուիք, ըստ երեւոյթին ահռանիդ սաս-
 աիկ կերպով կը ցաւի .

« Պատասխան տուաւ ինձի ,

« — Ո՛հ, պարոն, ո՛չ, երբէք ահուայի ցաւ ու-
 նեցած չեմ . . . »

« — Այն ատեն փորերնիդ կը ցաւի :

« — Է՛հ, ոչ, պարոն, ամենեւին փորս չցաւի
 կար, ողջ առողջ եմ . . . »

« — Ուրեմն, պարոն, շատ տխուր լուր մի առած
 ըլլաւ էք, որովհետեւ կը տեսնեմ՝ որ կուլաք և կը
 հեծէք :

« — Պարոն, թատրոն մսնելէս ի վեր նոր բան մը
 չըլտեցի . . . »

« — Հապա ինչո՞ւ համար կուլաք կար . . . »

« — Խաղն է պատճառը, պարոն, խաղը . . . »

« — Ի՞նչ, պարոն, Տնական-բաղնիքներն են որք
 ձեզի կը լացնեն . . . բայց այս խաղը չափազանց ծի-
 ծաղաշարժ է . . . Լաքայի անձը, ձեր հրապուրողը
 շատ զբօսեցուցիչ է, իր ծառային, Պարթիք ուզես չու-
 ղես կը խնդացնէ գրեզ . . . »

« — Լսեցէք, պարոն, լսեցէք . . . տխրութիւնս
 կաւելցնէք . . . Միթէ ներկայ չէի՞ք Բարիզ Բալի
 Ռօպալ թատրոնին մէջ այս խաղին ներկայացման ատեն :

« — Ոչ, պարոն, շատ քիչ անգամ Բարիզ գըւ-
 նուած եմ . . . »

« — Ուրեմն, չէք կրնար գիտնալ . . . ձեր քիչ
 մ'առաջ ըսած դերերուն հեղինակները ո՞րք են :

« — Սմենեւին չեմ գիտեր :

« — Այս երկու դերերուն հեղինակներն են .
 Սենվիլինը Լաքայ և Պարթիքինը Ալիս Բուսեգ, երկու
 վարպետ դերասաններ, իւրաքանչիւրը իրեն սեռին
 մէջ զարմանահրաշ . . . Է՛հ, պարոն, այս երկու գե-
 րասանները մեռան . . . երկուքն ալ ծաղիկ հասակ-
 նուն և իրենց տաղանդնուն բոլոր զօրութեան մէջ :
 Եւ այս խաղը վերստին տեսնելով՝ զոր այնչափ աղէկ
 կատարած էին, իրենց յիշատակը իսկոյն մտացս մէջ
 երեւան ելան և արտասուքներս սկսան հստել . . . Աս

հաւատիկ , պարոն , տխրութեանս պատճառը . . . »

— Իրաւ որ, կը խոստովանիմ ձեզ թէ այս պարոնն ինն ցաւը շատ իրաւացի գանձելով, ես իմ կողմէս կը մտածէի թէ եթէ թատրոնին մէջ ամեն ոք լար , յիշելով դերասան մը կամ դերասանուհի մը որ մեռած է, կամ նոյն իսկ հեղինակ մը որուն մեռնելէն վերջը իւր մէկ գործը կը ներկայացնեն , որովհետեւ , վերջապէս եթէ դերասանները յիշելով կուրան, ինչո՞ւ համար հեղինակներուն վրայ չի պիտի լան. և այո, ասիկա ծանրը հետեւութիւններ կրնար ունենալ: Երբ ամենէն զուարթ տեղերուն մէջ , տեսնուէին այնպիսիներ որք կարտասուես կամ կը հեծեն, կարծեմ թէ թատրոնը շատ փաստ պիտի բնէր և շատ քիչ մարդ պիտի ըզբօսուեր թատրոնին մէջ: Դուք ալ իմ կարծիքս չունե՞ք:

Փոքրիկ չորցած պարոնը որուն Շուպլան այս պատմութիւնը կընէ , ուներ կը բարձրացնէ անոր պատասխան տալով .

— Ինձի ի՞նչ բոլոր այդ ըսածնիդ : Ձեզի մօտիկ կընէի դիտնալու համար թէ ուր պիտի յանգէիք . . : Բայց յոգնութիւն առնելիդ չէր արժեր զիս ընդհատել կարելոր բան մը կարդացած պահուս , ոյդպիսի տղայական և ոչինչ պատմութիւններ ընելու համար . . : Ձինաստանցիները մեծ յեղափոխութիւն մը յարուցեր են , պարոն , ահա կարելոր եղած բանը . . :

— Իրաւ որ, պարոն , Ձինաստանցիներուն հետ յարաբերութիւն ունեցած չեմ և ոչ իսկ ամենափոքրիկ փափաք մ'ունիմ Բէքին երկմալու , ես նաքիցէ հազուա չեմ հազնիր , թէ յն ալ չեմ սիրեր . . : Ինչո՞ւ համար կուզէք որ Ձինաստանցուց վրայ տեղեկուութիւններ առնելու կարելորութիւն տամ:

Փոքրիկ չորցած պարոնը անդին կը դառնայ ակ-

ուայներուն մէջէն մրմուշալով . — Ի՞նչ անբան մարդ . — Շուպլան այս խօսքերը չիմանար և վերստին կսկսի լըրագիրը կարդալ:

— Ո՞ւր էի . . : Վօտքվիյի թատրոն . . : Ա՛ . կարգացի զայն , լաւ խաղ մ'ալ կայ . . : Շարունա կենք . . : « Բօրք-Սէն-Մարքէնի քաղոքն . . : Ա՛ , տեսնենք . . : « Բօրք-Սէն-Մարքէնի թատրոնը այս իրիկուն իւր մէկ նոր ողբերգութիւնը պիտի ներկայացնէ որ Բարիզ ոտք հանած է : Բաւական ժամանակ կար որ այսպիսի ըսքանչելի խաղ մը ներկայացուած չէր : Սքանչելի և հրապուրիչ թատրերգ մը, սրտաշարժ տեսարաններ ուր ահ և սոսկումը անգագար զհանդիտականս կը յուզեն, շքնորհալից և սրտայոյզ տեսիլներ որք տիկնանց աչքերէն քաղցր արտասուքներ հոսել կուտան , ահաւասիկ ինչ որ մարդ կը գանէ այս գեղեցիկ խաղին մէջ , որուն ուղիղ , վսեմ , մաքուր և խնամեալ ոճը կսքանչացնէ ունկնդիրները անոնց սրտին խօսելով: Երկու հարիւր ներկայացում չի պիտի բաւէ տակաւին յագեցնելու համար թատերասէրները որք յագնախուսն բազմութեամբ Բօրք-Սէն-Մարքէնի թատրոնը կը գիմեն :

— Ո՞հ , սարսափելի՛ . . . կերեւայ թէ այս միւս թատրոններէն աւելի զօրաւոր է . . . երկու հարիւր ներկայացում կը խոստանան այս ողբերգութեան համար . . . բառին բոլոր նշանակութեամբը ոքանչելի ըլլալու է : Թրոյի մէջ , երբ խաղ մը չորս անգամէն աւելի խաղան , հասարակութիւնն ալ կը կշտանայ . նոյն իսկ Բարիզի մէջ շատ համբաւ ստացած խաղեր ունինք, ինչպէս որ կըտես , և զորս մէկ անգամ կը խաղան մեր տեղը . . : Մտատանջութիւնս երկմալով կուելլնայ . . . Ո՞ւր գանամ կնիկս . . . որ համբաւ ստա-

ցած խաղերը միայն կը սիրէ . . . : Խաչ որ , շարունակենք , քանի որ կը կարգամ :

« Ամպիկիւ-Գօմիգի թատրոնն ունեցաւ այն յաջողութիւններէն մին որք տարեգրոց մէջ կանցնին : Այս թատրոնին մէջ առջի օրուան արուած մեծ և առեղծուածային ողբերգութեան վրայ միայն կը խօսին թատերական ակումբներու մէջ , որովհետեւ կարի մեծ յաջողութիւն ունեցաւ : Այս խաղին մանրամասնութիւնը չի պիտի բնենք աստ , վասն զի հանդիսականաց թողուկուզենք , որք բազմութեամբ հոն կը դիմեն զայն տեսնելու համար , զարմացման հաճոյքը :

« Միայն սա չափը կրսեմք թէ ասկէ աւելի գեղեցիկ , ասկէ աւելի սքանչելի բան կարելի չէ երեւակայել : Յուզուելէ չկշտացող հասարակութեան հարիւր ներկայացումն ալ չբաւեր : Յաջողութիւն հեղինակաց , յաջողութիւն դերասանաց , յաջողութիւն զարգարանաց , յաջողութիւն թատերական պատրաստութեանց , ահա երէկ չէ առջի օրուան երեկոյթին հետեւանքը : Կըսեն թէ բոլոր օթեակները քսան և հինգ ներկայացման համար բռնուած են : »

— Նշողից արմատ , ի՞նչ տեսակ քաղաք է այս Բարիզը . . . այսչափ թատրոններ բլլան . և ամենքն ալ լեցուին . . . ստուգիւ , Բարիզցիք թատրոն շատ կը սիրեն : Այսու հանգերձ , ի՞նչպէս ալ ինքզինքդ զսպես այս տեսակ գեղեցիկ խաղեր , այսքան մեծ յաջողութիւններ տեսնելէ : Եթէ ես ալ Բարիզ բնակէի , հաւանականաբար ես ալ ուրիշներուն պէս պիտի ընէի , այսինքն միշտ թատրոն պիտի երթայի : Բայց կարգանք , դեռ չըլմնցաւ :

« Թեաքր տը լա կիքեն վերջապէս ներկայացուց այն տասն և ութը պատկերներէ բաղկացեալ զրուցերգու-

թիւնը , զոր ազդագիրն այնքան ատենէ ի վեր կը խոստանար : Յաջողութիւնը յանձնախմբին յուսացածէն վեր էր , ամեն մարդ կարծես շանթահար եղաւ : Առաջին պատկերէն սկսեալ միւսչեւ վերջինը , բոլորն ծափահարութիւնք չղաղ բեցան , մէկ խօսքով , ահ ուտուումը պաշարած էր ամենուն միտքը : Խաղը շատ վարպետութեամբ յղացուած և կապուած է . հանդիսականաց հետաքրքրութիւնը վայրկեան մը չսկարացաւ : Բոլոր դերերը գեղեցիկ կերպով ներկայացուած և աղէկ գրուած են : Այս գործը առ նուազն չորս ամիս ազդագրին վրայ պիտի մնայ : Հարիւր անգամ ալ ներկայացուելէն ետքը , դարձեալ իւր առջի գեղեցիկութիւնը և յաջողութիւնը բնաւ չպիտի կորսնցնէ : Բազմաւոր անօրէն , բազմաւոր հեղինակներ , բազմաւոր դերասաններ . . . :

— Յիրաւի ամեն մարդ բազմաւոր է հոս , աղէկ է կը տեսնեմ որ թեաքր տը լա կիքեն ալ միւսներուն պէս հարիւր ներկայացման համար ալ հանդիսական պիտի ունենայ : Բայց այն ատեն թատրոն սիրողները դոնէ հարիւր օր միննոյն խաղը պիտի տեսնեն , առանց մեծ զտեղանութեան . . . ասոր հետ մէկ տեղ , իրենց գիտնալու բանն է . . . ա՛ , դեռ կայ եղեր :

« Թեաքր էմբերիայ տիւ Սիրգ , վաղեցէք ամենքնիդ ալ , սիրահարքդ դիւթական թատերախաղից , տեսարանի փոփոխութեանց , փոխակերպութեանց , մեքենական հնարից , շայուցիչ և զանազան զգեստուց , պարուց , սարսափելի դժոխային պարանցիաց , տանայական երեւութից , վաղեցէք , օ՛ն , թեաքր իմբերիայ տիւ Սիրգն ներկայացուելիք դիւթական թատերախաղը առջիններէն գերազանց է : Նշանաւոր Սատա-

նային դեղահատներն իսկ չեն հաւատարիք ասոր : Ներկայ խաղին մէջի փոխակերպութեանց չափը մարդ չլըր- նար երեւակայեւ աչքերը վայրկեան մը հանդիսա չեն մնար . ամէն մէկ վայրկեան հանդիսատեսը նորանոր զարմացման և ապշութեան մէջ կընկղմի , կը հիանայ և կը կարծէ թէ իրօք ոգիներու բնակարանի մը մէջ է : Սա ալ աւելցնեմք թէ խաղին խօսակցութիւնը շատ զուարթ , շատ հանճարեղ է և մէջ տեղերը սիրուն երգեր կան : Չափազանցութիւն չհամարուի երբ բոսմք թէ այս խաղը հարիւր յիսուն անգամ պիտի ներկայ յացաի և ամէն մէկ անգամուն թատրոնը բոլորովին պիտի լեցուի : Բազդաւոր անօրէն :

— Աստնք ալ բազդաւոր են եղեր . . . իրաւամբ ըսին ինծի թէ Բարիդի մարդիկ շատ բազդաւոր են . ասիկա կազացուցած է թէ զիս չեն խաբեր . . . անչուշա ասոր համար է որ կըսեն թէ երկու Բարիդ չկայ . . . ասոր հետ մէկտեղ , այս դիւթական թատերախաղը շատ հրապուրիչ կերեւայ կոր ինծի . . . ես այս տեւ սակ խաղերուն համար միշտ համակրութիւն ունեցած եմ . . . ինծի կուգայ թէ շատ բնական բան մ'է այս . դեռ պզտիկ եղած ատեննիս , ոգիներու սուսուպելներ պատմելով զմեզ կըբօսեցնեն . և երբ որ մեծանք , մեր պզտիկութեան մէջ մեզ այնքան հաճոյալից երեւցող բաները գործողութեամբ ալ տեսներով մեծ հաճոյք կըզամբ . . . կարծես թէ մարդ կերիտասարգանայ . . . և պզտիկութիւնը կը յիշէ . . . Բայց կարծեմ թէ կինս դիւթական թատերախաղները չէր սիրեր . . . կըսէր թէ աղու խաղեր էին . : Լրագրոյն ըսածին նայելով՝ կերեւայ թէ Բարիդի մէջ շատ տղայ կայ : Բայց էլէ՛՛՛՛՛նօր սրամիտ է . . . և թէպէտ Մօնթլին կըսէ թէ սրամիտ եղողներն ամենէն կտկարամիտներն են :

ես իմ կինս շատ սրամիտ դատած եմ . . . մեղք . . . Բայց դեռ չէ լմնցեր :

« Յօլի-Նուվի սիրուն թատրոնիկը շքեղ յաջողութիւն մը դատու իւր վերջին միջկատակութեամբ , սրուն մէջ . . . :

— Ս' . իրաւ որ ալ կօդտէ . . . քանի որ ամենքնին ալ հիմա մեծ հոշակ են հաներ , ի՞նչ պէտք է շարունակել . . . յրազիրը չկարգադած սրչափ որ ձանձրացած էի , հիմա ալ նոյնչափ ձանձրացած եմ :

Եւ նորէն պզտիկ չոր պարզամիտին դառնալով կըսէ :

— Պարոն , ո՞ր թատրոնը ընտրելու եմ , ձեր կարծեօք :

Պզտիկ մարդը ետին կը դառնայ և իւր խօսակցին կը նայի ախպիտի կերպարանքով մը՝ որ կարծես զայն ձանկութեւ կուզէր , և վերջապէս կատաղի ձայնով կը գոչէ .

— Պարոն , Ամերիկացիք ազատ ըլլալ կուզեն :

— Է՛հ , ի՞նծի ինչ , պարոն , Ամերիկացիք թող ուզածնուն չափ ազատ ըլլան , ես ազատ մի ըլլաք չեմ ըսեր կոր . . . ես Ամերիկայի հետ բնաւ գործ չունիմ . . . Եթէ այսպէս պատասխան կուտաք հարցմանցս , շատ քաղաքավար էք եղեր . . . է ուրեմն . ես ալ ազատ ըլլալ կուզեմ , պարոն . . . նզովից արմատ , և ասոր համար է որ կը ձգեմ՝ կերթամ :

Սյս խօսքերուն վրայ Շուպլան գլխարկը գլխուն վրայ սեղմելով , ընթերցատրահէն դուրս կելնէ , մինչդեռ պզտիկ մարդը աչքերը անոր վրայ տեկած կը պուռայ .

— Աստնք շատ քիչ ատենէն ազատ պիտի ըլլան , պարոն :

Եւ որոյ Շուպլան կը պատասխանէ :
— Ես անմիջապէս ազատ պիտի ըլլամ :

Յ.

ՇՈՒՊԼԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԸ ԴՈՒՌ

— Լրագրին մէջ կարգացածիս նայելով, կըսէ ինքնիրեն մեր Շամբընուացին, ամեն բանի վրայ տեղեկութիւն չառի տակաւին . . . եթէ ճամբորդի մը հարցնէի . « Պարոն աշխարհիս ամենէն գեղեցիկ քաղաքը տեճնելու համար որ երկիրը երթալու եմ . — և այն ալ ինձ պատասխանէ . « Պարոն, իմ տեսած քաղաքներուս ամէնքն ալ սքանչելի հիանալի են, ուր որ կուզէք, գացէք . ամենէն ալ պիտի հրապուրուիք » այս պատասխանէն որչափ որ բան կրնամ հասկնալ, նայնչափ բան միայն հասկցայ լրագիրէն . . . որեմն ըստ բաղդին ընտրելու է, ինչ որ չընտրել ըսել է : Բայց ուր որ երթամ, առսջուրնէ ապահով եմ որ սքանչելի խաղ մը պիտի տեսնեմ . այս ալ բան մ'է . և որովհետեւ գիտեմ որ խուռն բաղմութիւն մը կը գիմէ այս թատրոնները, տեղ ընտրու համար կանուխ պէտք է երթամ, որպէս զի ամենէն աղէկ տեղը նստիմ :

Շուպլան կը փութոյ խոհարարի մը խանութը երթալ և ճաշել, և չուզեր առանձին սեղանի մը վրայ նստիլ, վախնալով որ գլխուն նորէն փորձանք մը չգայ : Վերստին լրագիր մը կառնէ ձեռքը՝ հասկնալու համար թէ թատրոնները ժամը քանի՞ն կ'սկսին . մեծագոյն մասը վեցին կը բացուին և եօթնին կ'սկսին :

— Շատ աղէկ, կըսէ ինքնիրեն Շուպլան, վեցին կը բացուին . բայց որովհետեւ շատ մարդ կըլլայ, ա-

ռաջ ներս մտնելու և տեղ գտնելու վրայ ապահով ըլլալու համար, պէտք է որ գտնէ ժամը հինգ ու կէսին հոն գտնուիմ : Տղայ, շուտ կերակուրս բեր . . . այս երեկոյ թատրոն պիտի երթամ :

— Դեռ ժամանակ ունիք, պարոն, ժամը տակաւին հինգը չկայ :

— Ես ձեզի կըսեմ կ'որ որ շատ ժամանակ չունիմ . . . :

- Պարոնը ձուկ պիտի ուտէ :
- Ո՛չ, ձուկը փուշ ունի, ուշ կը մնամ :
- Առանց փուշի ալ ձուկ ունինք, պարոն :
- Ուրեմն ատկէ տուէք . . . բայց ինչ որ ըլլայ՝ ըլլայ . բաւական է որ շուտ մը ուտեմ երթամ :

Ապուրը կը բերեն . ետքը պիտիսով կերակուրները իրարու կը յաջորդեն . Շուպլան կ'աճապարէ, կը թխմէ, առանց ծամելու ողջ ողջ կը կլնէ : Երկրորդ պիտիսներ ըմպելէն ետքը, խեղդուելու աստիճանին կը հասնի, և կ'ախպուի . քիչ մը սպասել :

Այն պահուն՝ երբ ազանդերը կը բերեն, Շուպլան՝ որ աչքերը սրահին խորը գրուած մեծ ճօճաժաւ մին վրայ անկած էր, կըսէ սպասու ին .

- Աղէկ կերթայ, այնպէս չէ . . .
- Ի՞նչ ըսիք, պարոն :
- Կը հարցնեմ թէ աղէկ կերթայ :
- Ա՛, այո, պարոն, այդ մասին ըսելիք չկայ, առանց հաշուելու խել մ'ընտելացեալ յաճախորդներն, եկող գացողն ալ աղէկ են, ինչպէս սր կը տեսնէք . . .

— Դուն ի՞նչ կըսես, տղայ : Աղէկ եկող գացող ունիք եղեր, ի՞նձի ինչ . ատկեւ հարցմանս պատասխանն է :

— Պարոնը չհարցո՞ւց թէ խանութը աղէ՞կ կերթայ:

— Բնաւ . ես հարցուցի որ ճօճածամբիդ աղէկ կերթա՞յ:

— Ա՛, ներեցէք, պարոն, սխալ հասկցեր եմ, քառորդ մը ետք է:

— Քառորդ մը ե՞տք է. ինչ, թշուառական, չես ալ ըսեր, որպէս զի յաճախորդները թատրոնը տեղ չգտնեն. մանաւանդ այս ատեններս որ ամեն տեղ մեծ մեծ յաջողութիւններ կան: Հաշիւը բեր տղայ, շուա, հաշիւը, պիտի երթամ . . .

— Պարոնը ելակներ չկերաւ . . .

— Քեզի ըլլան ելակներդ . . . աւելի աղէկ է որ չնորհքով տեղ մը գտնեմ:

— Պարոնը խահուէ չպիտի խմէ:

— Քանի որ ժամանակ չունիմ . . . օ՛ն, ցուցակը բեր շուա:

Շամբընուայւոյն հոամանը կատարելու կը փութան. Շուպլան պարտքը վճարելով խոհարարին խանութէն դուրս կեննէ՝ շոգեկառքին ետեւէն վազողի մը պէս: Արիւն քրտինք մտած Պալլար տիւ Թամբլ կը համի . և միտքը դրած թատրոնին առջեւ կը կենայ:

Դրան առջեւ կատու մ'անգամ չկայ, ամեն բան դեռ գոց է, ինչպէս որ հանգստի միջոցին:

Պ. Շուպլան ազդագրին առջեւ կը կանգնի. ծայրէ ի ծայր զայն կը կարգայ, և ընթերցումը կընդհատէ ու բարտիքը կը նայի միմաւրով:

— Դեռ մէկը չկայ . . . ամենէն աղէկ տեղը նստողներէն մէկն ալ ես պիտի ըլլամ . . . ապահով եմ տեղ մը գտնելուս վրայ . . .

Եւ նորէն կսկսի ազդագիրը կարդալ: Սոյն խաղին մէջ դեր ունեցող գերասաններուն և գերասա-

նուհիներուն բոլորին ալ անունները բերնուց կը սովբի ինքնիրեն ըսելով:

— Գոնէ այս կերպով խաղացողներուն ո՞վ ըլլալը կը գիտնամ . . . իրաւ է որ և ոչ մէկը ճանչնալու համար՝ օգուտ մը չունի . . . բաց ինչ որ է, անուննին կը գիտնամ . . . Երբ որ ինձի հարցնեն, « Այս ինչին իսաղաք տեսա՞՞ք էք . » կը պատասխանեմ. « այո . » « հաւնա՞՞ք էք իրեն . » այն ատեն կրսեմ. « չեմ գիտեր ինչ դեր կը կատարէր, բայց աղէկ կը խաղար: »

Աւթը վայրկեան կանցնի. թատրոնին առջեւ բնաւ որ և է չարժու՞մ չըլլար. Շուպլան բոլոր ազդագիրը դոց ըրած է, միշտ չորս կողմը կը նայի, և մէկուն դալը չտեսներ. Սոյն ժամուն դրանը առջեւ դեռ միւսակ մնացած՝ ըլլալուն վրայ զարմացած՝ մէկէն ի մէկ միտքը կուգայ թէ գուցէ բոլոր թատրոնը առաջուրնէ վարձու բռնուած է, և ասոր համար է որ մէկը չգար տոմսակ առնելու: Այս մտածումը զինքը անհանգըստութեան մէջ կը ձգէ:

Հինգ վայրկեան ևս կանցնի: Վերջապէս թատրոնին դուսը կէս մը կը բացուի, բողէն հագած մէկը քիթը կը ցուցնէ, կը յօրանջէ, ուրիշ մը կը կանչէ և կը գոչէ. « երթա՛նք: »

Այս պարոնները՝ ձեռուրնին փայտէ փակոցներ բռնած՝ թատրոնէն դուրս կեննեն և կը տանին մուտքին առջեւ կը տնկեն գանձնք: Անոնցմէ մէկը բաւական ուժգին կերպով կը հրէ լճուպլան, որ կը յամատէր իւր տեղը կենալ, և կրտէ անոր:

— Անդին գացէք:

— Ինչու պիտի երթամ:

— Ինչու, չէ՞ք տեսներ, գործերնուս արգելք կըլլաք կոր. օ՛ն մէկդի. . . քիչ մը հեռուն ալ ազդեր կան

— Ներեցէք պարոն, ես մինակ ազգն նա ելու եկած չեմ հոս . տոմսակ պիտի առնեմ . . . ինչո՞ւ համար անգրին պիտի երթամ . ես որ ուշ չմտարու համար ելակներս չկերայ և սուրճս չխմեցի, այսչափ շուտ ուրիշին չեմ տար տեղս :

Թատրոնին մանչը ընկերոջը երեւոր կը նայի, այս պարոները զՇամբընուացիս վերէն ի վար քննելով խնդարու կսկսին, և կերգեն .

Ի՞նչ գեղեցիկ է պարոն Նիքոլաս .

Հա՛, հա՛, հա՛, հա՛, ի՞նչ գեղեցիկ է,

Ի՞նչ գեղեցիկ է պարոն Նիքոլաս :

Յետոյ, իրենց փակոցով Շուպլանին գլխուն վրայ դանազան շարժումներ ընելով, Շամբընուացիին կատիպուի տեղէն բաժնուիլ՝ հարուած չուտելու համար: Դժկամակութեամբ յետս կընկսկի հարցնելով ինքնիրեն թէ ինչո՞ւ զինքը Պարոն Նիքոլաս կոչած էին :

Սակայն փակոցները կը դուրսին, մանչերը կը մեկնին, բայց թատրոնին դուռը կիտարաց կը մնայ :

Շուպլան կը հասկնայ թէ անիրաւ տեղը մանչերուն դէմ նեղացած էր . երբ կը տեսնէ թէ փակոցները բոլորովին ղիտեղուած են, կբսէ ինքնիրեն .

— Ամբոխը զոպելու . . . կարգապահութեան մէջ դնելու . . . և թատրոնին առջեւ իրար հրելու առաջը առնելու համար դրին այս փակոցները . . . Աղէկ մտածեր են . . . ասիկա չէի գիտեր . . . Թրոյի մէջ՝ փակոց դնելու պէտք չկայ . . . Իե՞ս բազմութիւնը չեմ տեսներ . . . բայց քանի որ փակոց դրին, հարկաւ բանի մը համար է . . . մէջը մտնենք :

Փակոցի մը մէջէն ներս սարդ ելու միջոցին, Շուպլան հեռուէն զինուորականներ կը տեսնէ, սրոնք ուղ-

ղակի դէպ ի թատրոնին դուռը կուգան, խուրճն անոնց ետեւէն վազելու կսկսի ինքնիրեն ըսելով .

— Քանի որ այս մարդիկ անմիջապէս ներս կը մտնեն, առանց փակոցներուն մէջէն անցնելու, ինչո՞ւ համար ես ալ անոնց պէս չպիտի ընեմ . . . ես՝ որ քսան վայրկենէ ի վեր կսպասեմ :

Երբ թատրոնին սիւնադարդ գաւթին տակ կը հասնի, մէկը զինքը կը կեցնէ ըսելով :

— Ի՞նչ կուզէք, պարոն :

— Թատրոն մտնել կուզեմ :

— Ի՞նչ իրաւունքով :

— Ի՞նչպէս ինչ իրաւունքով . . . վճարելէս ետքը իրաւունք չե՞մ ունենար . . . ես ալ պիտի վճարեմ . . . :

— Ա՛, տեսարա՞նք տեսնելու եկած էք, պարոն :

— Ա՛յո՛, պարոն :

— Սպասեցէք, զրասնենակները դեռ բացուած չեն :

— Ես կը կարծէի որ՝ տոմսակը ներսէն կը ծախուէր . . . բայց այս զինուորականները ինչո՞ւ ներս մտան ուրեմի :

— Անոնք թատրոնին ջրհանկիրներն են, անոր համար պէտք է որ անոնք առաջուրնէ դան տեղ բռնեն :

— Ա՛, ասոնք ջրհանկիր են, տես, չճանչցայ . . . ներեցէք, պարոն . . . կը ներէք, հարցում մը ունիմ . կը կարծէ՞ք որ պիտի կրնամ տեղ դանել :

Պարոնը կը ժպտի պատասխանելով .

— Կրնամ խոտանալ :

— Իրա՞ւ, մեծ հաճոյք կը պատճառէք ինձ :

Եւ մեր ճամբորդը թատրոնէն դուրս ելնելով նս-

րէն փակոցներուն մէջ կերթայ կը մտնէ , ուր դեռ մարդ չկար :

Քանի մը վայրկեան կանցնի , հինգ վեց կանայք անպաճօյճ գդակներ կամ գլխարկներ գրած և իւրաքանչիւրին բազկէն կողով մը կամ սակառ մը կախուած , ցատկաւերով դէպի թատրոն կը դիմեն : Ասոնք ալ զինուորականներուն պէս կրնեն , թատրոնին մուտքը կերթան առանց փակոցներուն մէջէն անցնելու , և թատրոնը կը մտնեն :

Շուպլան՝ որ զայս տես տեսներով շատ գայլթակազած էր , կրտէ ինքնիրեն :

— Ասոնք ալ արձակ համարձակ ներս կը մտնեն կոր . . . այս անգամ ալ չեն կրնար բսել որ ջրհանկիր են . . . չարժեր որ հոս բանտարկուիմ . . . ա՛հ , շատ կը ցաւիմ ելակներս չուտելուս վրայ . . . Բայց սա վարի դին ի՛նչ կը տեսնեմ , քիչ մ'առաջուան կանանց հագուստով շատ մը կանայք նորէն դէպի մէջ տեղի մուտքը կերթան . . . Կարծես թէ իրենց սունը կը մտնեն . . . նզովից արմատ , պէտք է որ հասկընամ թէ ինչ կը նշանակէ այս . . . շատ ապահովաբար առաջւերնէ տոմսակ առած ըլլալու են :

Եւ Շուպլան , նորէն փակոցէն դուրս ելնելով , դեռ այս կանայք թատրոնին բոլորովին չհասած , անոնցմէ մէկուն քով կերթայ և յարգանքով գլխարկը հանելով կրտէ :

— Ներեցէք , տիկին , զձեզ կեցնելու անքաղաքավարութեանս համար : . . . բայց դէպիսա թատրոնը չէ՞ք երթար :

— Այո՛ , պարոն , հոն կերթամ :

— Եւ սա վարի կանանց պէս սուանց սպասելու

մէջ տեղի դռնէն պիտի մտնէ՞ք . . . տեսէք , երկու կանայք ալ կը մտնեն կոր :

— Այո՛ , պարոն , անկէ պիտի մտնեմ . . . :

— Ուրեմն ամէնքնիդ ալ տեղ ունի՞ք :

— Օ՛ , այո՛ , պարոն , մեր ամենուն համար ալ թատրոնը տեղ կայ :

— Որչա՛փ բարեբաղդ էք , տիկնայք : . . . և աղէկ տեղեր , անշուշտ :

— Ատիկայ յայտնի բան մը չէ . պարոն . . . մեր ամենուն ալ տեղին աղէկութիւնը հաւատար չէ : Առաջին օթեակները , դիմացի հայեւորանը , պատշգամի նստարանները գանուողները շատ աղէկ են . . . Խաչ որ , ասկէ աղէկ բան չկայ :

— Այո , անտարակոյս , դիմացի առաջին օթեակներուն մէջ նստողները մանաւանդ շատ աղէկ են . ես ալ կուզէի որ այդ տեսակ տեղ մը գտնէի :

— Ա՛ , էրիկ մարդոց չեն տար այդ տեղերը :

— Ի՛նչ , էրիկ մարդոց չեն տար մի . . . աղէկ գիտէ՞ք :

— Է՛ , կատակ պէտք չէ . . . դուք ալ գիտէք ատիկա :

— Ապահով եղէք որ չէի գիտեր : Ուրեմն էրիկ մարդիկ ո՛ւր կը նստին :

— Միջավայրը :

— Ա՛ , էրիկ մարդիկ միայն միջավայրը կրնան նստիլ :

— Այո՛ , միջավայրը կը բաւէ :

— Երկրորդ օթեակները :

— Կը կլորեն , պարոն . . . բայց պարարտ չէ . . . և երբ օթեակները երթուի . . . ա՛ , ահա այն ատեն կարագ չի ուրի :

Շուպլան , որ այլ ևս չհասկնալու կսկիւի , կը հար-
ցընէ ինքնիրեն թէ ինչու այս կինը կարագ շինել կու-
ղէ թատրոնին մէջ , երբ կինը կը շարայարէ :

— Բարեբաղդաբար , միշտ միենայն տեղը չենք
մնար . . . գլորում կայ :

— Թատրոնին մէջ գլորում կայ :

— Անշուշտ . տեղերնիս կը փոխենք , երկրորդ յար-
կի օթեակներուն կրները ինքզինքնին երաժշտարանը
կը գտնեն . . . երրորդ յարկի օթեակներուն կրներն
ալ երբեմն առաջին յարկի օթեակները կիջնեն :

— Ի՞նչ , խաղի ատեն տե՞ղ կը փոխէք :

— Ո՛չ , պարոն . . . տասնհինգ օրը անգամ մը

— Տասնհինգ օրը անգամ մը . . . ներեցէք ,
ալ բան մը չեմ հասկնար կոր . . . ձեր գործը ի՞նչ է
թատրոնին մէջ , տիկին :

— Օթեկապահ կին , պարոն , պատրաստ ձեզ ծա-
ռայելու , եթէ պատշգամը ելուէք , զձեզ աղէկ տեղ մը
կը նստեցնեմ . . . բայց ներեցէք , բոլոր կրները ներս
մտան . . . վախնամ ուշ մնացի . . . ծառայ եմ , պա-
րոն :

— Խոտ ուտելու արժանի անբան անասուն մ'եմ ,
կըսէ ինքնիրեն Շուպլան երբ օթեկապահ կրնը կեր-
թայ . օթեկապահ կրներ են եղեր . . . և առաջուրնէ
չգուշակեցի . . . ես բան մը չեմ գուշակեր . . . ա՛ ,
Աստուած իմ , այս ի՞նչ է . . . նորէն ջրհանկիր . . .
սչ , ատենք զիսուոր են . . . պահակալոր կը լեցնեն
կոր , այս անգամ հասկցայ , փակցը վերադառնանք :

Բայց վերադարձին Շուպլան կը տեսնէ որ , ինքը
օթեկապահ կնոջ հետ խօսակցած ատեն , տասն և եր-
կուրի չափ մարդիկ փակցին մէջ մտեր են , և իրմէ
առաջ տունակ պիտի կարենան առնել :

— Ա՛ , նորովից արմատ , քիչ մը հեռանալուս ըս-
պասեր են որ տեղս դան բռնեն . . . խենդութիւնը
իմն էր որ տեղէս հեռացայ . . . ինչ որ է , ես ալ
միւսներուն ետեւ կայնիմ : Այսու հանդերձ չեմ կար-
ծեր որ առջեւիս տասն և երկու հոգիով թատրոնը
լենայ . . . այո , բայց առաջուրնէ բռնուած տեղեր
կան . . . լրագրին ազդարարած այն բազմաթիւ վար-
ձու բռնուած տեղերը . . . չա՛ր սատանայ :

Մինչդեռ Շամբընուացին այսպէս ինքնիրեն կը
խորհրդակցի , վերարկու հագած մարդ մը , խիստ ու-
միկ՝ դիմօք և կերպարանօք , և որ երկար ատենէ ի
վեր աչքերը մեր գաւառարնակին վրայ տնկած էր ,
խորհրդաւոր կերպով անոր կը մօտենայ , և քիթը գը-
րեթէ անոր քթին կպցնելով , ցած ձայնով մը կըսէ .

— Աղէկ տեղ մը կուղէ՞ք , հետս եկէք :

— Ի՞նչ , դուք ինձի տեղ կրնա՞ք տալ թատրոնին
մէջ :

— Անտարակոյս . . . բայց լուէ , հոտ կենալ չը-
լար . կը տեսնուինք . վտանգաւոր բան է . . . գաղ-
տուկ մը ետեւէս եկէք :

Շուպլան մարդուն կը հետեւի քթին տակէն ըս-
պիտակ տիկնոջ եղանակը մըմուալով :

Այս ինչ տեսակ գաղտնիք է որ ,
Խեթ Էմ կրնար հասցնէր կոր :

Մարդը Պալվարին վրայ ժողովրդեան դիւրութեան
համար շինուած սիւնակաձեւ ճեմիջներուն կողմը կեր-
թայ , որոնց վրայ միանգամայն ազդագրեր կը փակցը-
նեն , և ճեմիջի մի առջեւ կը կենայ : Շամբընուացին
կըսէ ինքնիրեն .

— Եթէ ինձ առաջարկելիք տեղը այդ է , շատ չը-

նորհակալ եմ , ես այդ տեղը նստելու կամք չունիմ :
Այ ու ձախ կը նայի , ճեմիչը գողնալ կուզէ՝ ինչ կու-
զէ , եթէ այս դործողութեան համար իմ վրաս ապա-
ւիներ է , շատ կը սխալի : . . նայինք սակայն . . .
բայց ինչու այս մարդը դաւաճանի մը կը նմանի . . .
եւ չեմ սիրեր այդ տեսակ մարդիկը . . . մանաւանդ
որ կեանքիս մէջ դաւաճանութիւն չեմ սիրած . . . :

Շուպլան այս պարոնին կը համնի , որ ճեմիչին
խոռոչաւոր կողմը կենալու կը յամառի . հոն՝ հին թըղ-
թապանակի մը մէջէն բան կը փնտռէ , ճիշդ տրապիզի
մը առջեւ կեցողի մը պէս , պզտիկ վարդագոյն թուղթ
մը կը հանէ և Շուպլանի կը ներկայացնէ ըսելով :

— Առէք , ճակատի պատշգամին նստարանը ,
թատրոնին ամենէն աղէկ տեղերէն մէկն է : Չորս ձիով
եկողը անգամ ձեզմէ աւելի աղէկ տեղ չկրնար նըս-
տիլ :

— Կը կարծէք թէ ձիով եկողը աւելի աղէկ տեղ
մը չկրնա՞ր նստիլ :

— Ատիկա խօսելու կէրպ մ'է , որով կը հասկը-
ցընեն թէ գերագոյն հանգստութիւն պիտի վայելէք :

— Ա՛ , դե . . . հան . . . հանգստութիւն պիտի
վայելեմ . . . Դիմացի՞ թատրոնին տոմսակն է ատիկա :

— Անտարակոյս . . . կարդացէք որ հասկնաք :

— Իրաւ , պարոն , չեմ գիտեր թէ ինչպէս շնորհա-
կալ ըլլամ ձեր ինձ ցոյց տուած քաղաքավարական շար-
ժումներուն համար ինչ որ է , չէի ճանչնար զձեզ . . .
կզգամ . . . և եթէ դուք ալ որ մը թըրոյ գաք . . .

— Ասով չլինար , ծերուկս , քսան ֆրանք ցնծալու
է , շուտ մը , օ՛ն , տաքը տաքին :

— Ներեցէք , պարոն , ի՞նչ ըսելէ ցնծալ . նախ այն
բո՛ւէք :

— Յնծալ , հաշուել , վճարել , դուք հայերէն չէ՞ք
գիտեր , ձեզի ըսածս սա է որ այս տոմսակին համար
քսան ֆրանք պիտի տաք . . . շուտ ըրէք :

— Ըսել է որ այս տոմսակը ծախու կուտաք կոր :

— Է՛հ , հապա ի՞նչ , կարծեցի՞ք թէ Պալլովարին
մէջ անոր համար վեր վար կը պատէի որ թերեւս կըր-
նամ ձեր անցնիլը տեսնել՝ կեղծամագործի կապոյտ
հագուստովիդ . ձգեցէք , Աստուածնիդ կը սիրէք .
դուք այն տեսակ մարդ չէք : . . ասկէց զատ , աղէկ
ալ է . . . օ՛ , շատ աղէկ է . . . ես ձեզմէ չէի յուսար
որ այս տեսակ խօսք ընէք :

Շուպլան գլխարկը գլուխը կը դնէ , պզտիկ վար-
դագոյն թուղթը կը քննէ մըմաւրով :

— Մէկ տեղի համար քսան ֆրանք , շատ սուղ
կերեւայ կոր ինձի :

— Մէկ տեղի համար չէ , երկու տեղի համար ,
դուք ալ նայեցէք :

— Բայց ինձի երկու տեղ պէտք չէ , քանի որ
առանձին եմ :

— Ատիկա իմ գիտնալու բանս չէ . հետերնիդ մէ-
կըն ալ տարէք : Խահվէ մը մանելուդ պէս՝ բարեկա-
մի մը կը հանդիպիք :

— Ես խահուէն բարեկամ չունիմ : Դեռ թըրոյէն
նոր եկայ . . . մէկ տեղ մը միայն կուզեմ :

— Անկարելի բան է եւ մէկ հոգինոց տոմսակ չու-
նիմ , ատոր հետ մէկտեղ , եթէ երկու տեղ ունենաք
աւելի հանգիստ կըլլաք :

— Ա՛ , կը կարծէք թէ . . . երբ որ երկու նստա-
բան ունենամ . . . կրնամ . . . ա՛ , այո , երբեմն մէկը
կերթամ , երբեմն միւսը :

— Օ՞ն, որոշեցէք, ժամանակ չունիմ երկու ժամ հոս սպասելու :

— Շատ տեղ վարձու բռնողներ կա՞ն :

— Կը հարցնէ՞ք . ահագին բազմութիւն մը . տեւէք, մեր խօսած ատեն հանդիսատեսներուն շարքը ինչպէս կը մեծնայ . ասոնցմէ կէսէն աւելին տեղ չպիտի գտնէ :

— Լաւ, որոշեցի, բայց ես ալ օթեկապահ կը նիկներուն և ջրհանկիրներուն պէս իսկոյն մէջէն պիտի մտնեմ, առանց սպասելու :

— Իսկոյն պիտի մտնէք, իմ խօսքիս նայեցէք . . . տեսէք, բացուեցաւ, ներս մտնելու սկսան :

— Այ անպիտան . . . տուէք, տուէք . . . առէք քսան ֆրանքնիք :

Տոմսակալաճառը դրամը գրպանը կը խօթէ և կայծակի պէս աներեւոյթ կը լլայ :

Շուպլան առաջնակարգ նստարանի տոմսակ մ'ուներնալուն վրայ բոլորովին գոռոզացած՝ թմրկապետի մը պէս դէպի թատրոնը կսկսի երթալ, առանց յիշելու թէ մէկ աչքին վրայ կապ կայ :



ՇՈՒՊԼԱՆ ԹԱՏՐՈՆԻՆ ՄԷՉ

Ժողովուրդը քանի մը վայրկենէ ի վեր ներս կը մտնէր, երբ Շուպլան ամենահպարտ դէմքով մը մէջ տեղի փակոցէն կանցնի, որ ձեռքը կտրոն ունեցողներուն կը բացուի : Շամբընուացին դէպի հսկողն կը յառաջանայ : Նոյն վայրկենին քաղաքապահ զինուոր մը կը հասնի և հսկողներէն մէկուն ականջն ի վար շուտ

շուտ քանի մը խօսք կըսէ ցած ձայնիւ . հսկողը գլուխովը շարժում մը կընէ միմուտով :

— Ա՛ . շատ աղէկ, կաղաչեմ, հող կեցէք :

Շուպլան տոմսակը ցուցնէ : Այն որ հոն գանուող պաշտօնէից պէտքը ըլլալ կերեւէր, լուրջ դէմքով մը տոմսակը կառնէ, քիչ մ'ատեն կը քննէ, յետոյ հարցափորձի դատաւորի մը պէս կըսէ Շուպլանի .

— Այս տոմսակը ո՞ւրկէ առիք, պարոն :

— Ո՞ւրկէ առի մի :

— Այո՛, ասիկա ո՞վ տուաւ ձեզի :

— Ի՞նչ կըսէք կոր, տրուած չէ, ստակովս առած եմ, և նոյն իսկ բաւական սուղ . . . քսան ֆրանքի . . . իրաւ է որ երկու հողուոյ համար է, բայց հետո ուրիշ մարդ չկայ :

— Պարոն, շատ ուրախ եմ որ զմեզ խաբել չէք ուզեր . մենք արդէն գիտէինք որ այս տոմսակը ճամբուն վրայէն գնեցիք . քաղաքապահ զինուորը մեզ իմաց տուաւ :

— Եթէ գիտէիք, ինչո՞ւ ուրեմն ինձի հարցուցիք :

— Իրողութիւնը ստուգելու համար . պարոն, դուք չէ՞ք գիտեր որ պարզեւալ տոմսակ առնելը արգելուած է :

— Ի՞նչ, արգելուած է մի :

— Ասկէ դատ, պարոն, եթէ այս տոմսակը քրննէիք, պիտի հասկնայիք որ տեսչութեան՝ թատրոնին գործաւորներուն պարգեւելու սահմանած տոմսակներէն է . . . տեսէք . . . տակը գրուած է . Այս տոմսակը պարգեւուած ըլլալով չը կրնար ծախուիլ :

— Ա՛, իրաւ . . . ուշադրութիւն չէի ըրած . . . ասիկա ծախողը ցուցնելու էր :

— Խենդ էր որ ցուցնէր : Չէք կրնար մտնել, պա-

րոն . . . ահա ինչ կըլլայ տոմսակիրք :

Հոկողը տոմսակը պատուելով կը նետէ : Շուպլան ինքիբովէ ելած կը գոչէ .

— Ան՞ ինչ է , քսան ֆրանքէ ելայ :

— Ատիկա խրատ թող ըլլայ որ մէկ մ'ալ ճամբուն վրայէն տոմսակ չառնէք : Դուրս ելէք , պարոն սենեակը մի խափանէք :

— Բայց , պարոն , ներեցէք , ես խաղը տեսնել կուզեմ :

— Ուրեմն գացէք տրասլիզէն տոմսակ մ'առէք :

— Դեռ տեղ կրնամ գտնել , պարոն :

— Այո , պարոն :

Շուպլան անդաստակէն դուրս կեղնէ : Տոմսակը առած պահուն , մէկէն ի մէկ կը մտածէ որ եթէ առչի տոմսակ ծախողը գտնէր՝ կրնար զայն ստիպել որ քսան ֆրանքը ես տայ : Այս յուսով կը դիմէ դէպի այն տեղը՝ ուր տոմսակը գնած էր : Կամաց կամաց կը յառաջանայ , կը կարծէ գուշակել թէ դիմացի կողմը մէկը կայ : Սահմանէն քիչ մը կը դառնայ և մէջուղին կը հասնի :

Ստուգիւ մէկը կեցած է , որոյ միայն ուսը կը տեսնուի բնականաբար , բայց նոյն մարդուն հասակն ունի , նոյն մարդուն վերարկուին գոյնով վերարկու մը հագած և նոյն ձեւով գլխարկ մ'է դրած : Շուպլան ալ բնաւ կասկած չունենար որ այն մարդը իւր ամբաստանաւորն է : Անոր ետեւ կը կենայ և ուսին կը դարնէ պոռալով .

— Եթէ կը կարծէք որ այնպէս կանցնի կը ըմբնայ . . . կը սխալիք . . . շուտ քսան ֆրանք :

Ճեմիչէն ձայն մը դուրս կեղնէ , ձայն մը՝ նման Հէնրի Մօննիէի ձայնին երբ սա Պարոն Բիլատոմ կերդէ :

— Ի՛նչ , քսան ֆրանք . . . ինչպէ՞ս քսան ֆրանք . ես օրինադանցութեան մէջ չեմ գտնուած . իրաւունք չունիք :

— Կեղծ է . ներելի չէ . . . արգելուած է . վրան գրուած է :

— Ես ատիկա բնաւ չտեսայ :

— Ուրիշին հասկցուցէք , պարոն , ուրիշին . . . մէկ անգամ կըլլայ , շուտ ըրէք տեսնենք . ապա թէ ոչ բռնել կուտամ :

— Ա՛ , աւելի դէշ . բայց ասկէ շուտ չեմ կրնար ընել :

— Գրպան խառնել և քսան ֆրանք հանելը շատ ժամանակի կարօտ չէ :

— Ստոյգ է , բայց իրաւունք չունիք . . . ան՞ ինչ է , եթէ այս բանին համար չպիտի դործածուի , հապա ինչո՞ւ համար չինքեր են . աւելի աղէկ է որ փրցունեն :

— Կը պատուեն , մի եւ նոյն բանն է :

— Կը պատուեն . . . աւելի մեծ անիրաւութիւն . . . առէք քսան ֆրանքնիդ :

Եւ մարդը Շուպլանի քսան ֆրանք կուտայ առանց գլուխը ետին դարձնելու : Շուպլան քսան ֆրանքը գրպանը կը դնէ և քանի մը քայլ կը հեռանայ . յետոյ վայրկեան մը Պարլապին վրայ կը կենայ՝ նորէն հաշուելու համար որ ճիշդ քսան ֆրանք առած է : Այս վայրկեանին մարդը , որ ճեմիչին մէջ բան մը կը նէր , գլուխը քիչ մը քոփլդի կը դարձնէ և զարմացմամբ կը քննէ այն մարդը սրուն հետ դարձ ունեցած և զոր ոտիկանութեան տեսուչ մը կարծած էր :

Ճեմնելով որ հաշիւը ճիշդ է , Շուպլան տոմսակատուը կը վաղէ՛ ըսելով .

— Խնդրեմ , տոմսակ մը , բայց կեղծ չըլլայ :

— Բայց, պարոն, մենք սովորութիւն չունինք կեղծ տոմսակ ծախելու :

— Իրաւունք ունիք, հոս տեղի տոմսակները կեղծ բլլալու չեն :

— Պարոնը ո՛ւր տեղի տոմսակ կուզէ :

— Ամեն տեղ երթալ կուզեմ :

— Ուրեմն առաջնակարգ նախատեսարանի տոմսակ մ'առէք. առով ուր սր ուզէք՝ կրնաք երթալ :

— Շատ աղէկ :

Շուպլան՝ նախատեսարանի տոմսակը առնելով՝ գառնաբար հսկողներու սենեակին առջեւ կը կենայ ըսելով. կը յուսամ թէ ասիկա կանցնի,

— Այո, պարոն, օ՛, շատ լաւ. կարծեմ թէ այս այնչափ սուղի չեկաւ :

— Ա՛, չէք գիտեր, ինծի տոմսակ ծախողը գտայ, և քսան ֆրանքս ետ առի :

— Իրա՛ւ, շատ բարեբաղդ էք եղեր, պարոն. ու վորաբար այս տեսակ մարդիկ մէկ մ'ալ չեն բռնուիր. Պուլվարին վրայ կեցած էր :

— Կա տեղ բռնեցի . . . ինչ է այն . . . խոշոր սահմանաքարի մը փակեր՝ բան մը կրնէր: Առջի բերան տալ չուղեց, բայց սաքս կոխեցի, և վճարեց :

— Աղէ՛կ, բայց շատ զարմանալի բան է :

Շուպլան թատրոնը կը մանէ և կերթայ միջավայրը կը նստի. ինչ որ շատ կը զարմացնէ հսկողը՝ որ անկէ նախատեսարանի տոմսակ մ'առած էր, բայց որ բաւական կը համարի խոնարհել ինքնիրեն ըսելով.

— Շատ գիտցողը՝ շատ կը սխալի :

Շամբընուացին շատ կը զարմանայ տեսնելով որ թատրոնը գրեթէ պարապ է. քսանի չափ մարդիկ միջավայրին մէջ սատ անգ յըրուած են: Իսնի մը կա-

տուներ հայեւրարաններուն և օթեակներուն փայլ կուտային :

Սակայն վարագոյրը կը բացուի :

— Իեւ չեկան, կրսէ Շուպլան ինքնիրեն, պարապ տեսած տեղերս վարձուած բլլալու են . . . ուչ մնացին : Խատրոնը չըցած՝ կինս փնտուելու ելնենք. այսպէս աւելի դիւրին կըլլայ :

Շուպլան երկու կողմերը կը նայի, պարապ վանդակապատ օթեակներուն մէջէն մարդ որոշել կուզէ : Եւ ամեն մէկ վայրկեան իրեն կըսեն.

— Վար նստէ . . . վար, աչքդ կապող :

— Հանդարտ չկենա՞ք պարոն :

— Ա՛րջ է ինչէ այս այլանդակը :

Շուպլան միտքէն անգամ չանցներ որ բոլոր այս խօսքերը իրեն կուղղուին, սուսի մէջէն դուրս ինկող փայտէ տղեկներուն պէս միշտ վեր կեխէ վար կիջնէ, մինչեւ որ մէկը սուսին կը զարնէ ըսելով.

— Ձեզի կըսուի կոր որ կամ հանգարտ նստեցէք կամ դուրս ելէք :

— Ինչո՞ւ, նորէն ի՛նչ կայ :

— Սա կայ որ ձեր ետեւը նստողները չեն կրնար կոր տեսնել :

— Ետեւս մարդ չկայ :

— Ինչ որ է, կարգադրութիւնը կաւրուի :

— Կինս կը փնտուեմ, հարկաւ պէտք է նայիմ որ զինքը տեսնեմ :

— Ուրեմն առանձին օթեակ մը գացէք, հոն ուղածնուդ չափ կրնաք շարժիլ :

— Իրաւունք ունիք, արդարեւ օթեակէն աւելի աղէկ կրնամ գիտել ժողովուրդը :

Շուպլան դուրս կեղնէ, բայց ոչ այն դուռնէն ուր-

կէ մտած էր, զայլ ուրիշ դռնէ մը : Պաշտօտէին ձեռքէն փոխտունը կառնէ և կսկսի յարկէ մը վեր սուղոսկիլ :

Երբ առաջին յարկի օթեակներուն կը հասնի, օթեկապան կնոջ մը կըստէ .

— Խնդրեմ՝, օթեակ մը բացէ՛ք ինձի :

— Ահա առիկ, պարոն, ահա առիկ . . . տոմսակնիդ :

— Առէ՛ք :

Օթեկապան կինը քարտէսը կը քննէ և կը պոռայ .

— Ա՞ն ինչ է . . . միջավայրի փոխտուն մը . . .

ուրեմն սպասեցէ՛ք որ օթեակ մտնէ՛ք . . . միջավայրն է՛ք, պարոն :

— Իրաւ, միջավայրն էի, բայց հիմա տեղս փոխել կուզեմ . . . օ՛ն, օթեակ մը բացէ՛ք :

— Ոչ, պարոն, միջավայրի տոմսա՛ք օթեակի տեղ չանցնիր, եթէ կուզէ՛ք հոս նստիլ, ուրիշ բան մ'ալ վճարելու է՛ք :

— Դուք ի՞նչ կը ծախէ՛ք կոր, ուրիշ բանը ինչ է . . . ես այնպիսի տոմսակ մ'առի՛ որով կարենամ ամեն տեղ երթալ, հիմա ալ ելեր ինձի օթեակ չեն տար . . . աս ի՞նչ խարդախ վարչութիւն է :

— Պարոն, ասանք մեզի չեն վերաբերիր . գացէ՛ք հսկողին հասկցուցէ՛ք :

— Հարկաւ պիտի երթամ հսկողին . կարծեցի՛ք որ այսպէս կանցնի կը լիննա՞յ :

Շուպլան գլուխը տնկած վար կիջնէ . հսկողին կը յառաջանայ այնպիսի ծիծաղաշարժ դէմքով՝ որ պաշտօնեայն չկրնար ծիծաղք բռնել սա խօսքերը բոսած առեն .

— Բոսն Փրանքնիդ նո՞րէն գողցուցի՛ք :

— Ո՛չ, պարոն, բան մը չգողցուցի . . . ես այնչափ դիւրաւ բան գողցնել չեմ տար : Բայց գիտէ՛ք, ես այնպիսի տոմսակ մ'առի որով ամեն տեղ կարենամ երթալ :

— Ի՞՞ գիտցածս սա է որ նախատեսւարանի տոմսակ մ'առի՛ք . . . ետքը՞ :

— Ետքը, պարոն, օթեկապան կինը առաջին յարկի օթեակ չբանար կոր ինձի, ըսելով թէ աս չանցնիր . . .

— Իրաւունք ունի, ասիկա միջավայրի փոխտուն է . . . ամենէն առաջ ս'ըր գացի՛ք :

— Միջավայրը :

— Սպրիք, դուրս ելած ատեննիդ առջի տոմսակնիդ ուղած ըլլալու չէ՛ք, օթեկապան կինը իրաւունք ունէր :

— Ի՞նչ, իրաւունք ունէր մի . . . բայց թշուառական . . .

— Այդչափ մի պոռաք, պարոն, առաջին յարկի օթեակները պիտի բացուին ձեզի :

— Ա՛, ատեսա՞ք մի, ապրի՛ք : Հսկողը իւր մարդիկներէն մէկուն կըստէ որ Շուպլանի հետ վեր ելնէ : Մարդը առաջին կարգի օթեկապան կնոջ կըստէ . բացէ՛ք պարոնին :

Օթեկապան կինը անմիջապէս կը բանայ, և Շուպլան օթեակը կը մտնէ ըսելով .

— Կը տեսնէ՛ք որ իրաւունք ունէի մտնելու : Օթեկապան կինը կը խոնարհի անոր պզտիս նրատարան մը ներկայացնելով :

— Ասիկա ի՞նչ է :

— Ոտուընիդ վրան գնելու համար է :

— Օթեակ նստողը անպատճառ ոտքը պզտիկ նրատարանի վրայ դնելու է :

— Ամեն մարդ կը դնէ , որովհետեւ հանգիստ կըլ-
լայ :

— Տուէք ուրեմն , տուէք ,

Օթեկապահ կինը իւր ընկերներուն կը դառնայ
ըսելով :

— Գլուխէն հասկցայ որ դժուարութեամբ պիտի
առնէր :

Շուպլան օթեկին առջեւի կողմը կը նստի , որ պա-
րապէս , և ոտքերը պզտիկ նստարանին վրայ կը դնէ ,
ինչ որ մեծ նեղութիւն կը պատճառէ իրեն , բայց օ-
թեկապահ կինը իրեն ըսած էր թէ սովորութիւնը այս
էր , ուստի հարկ կը համարի սովորութեան հետեւիլ :
Աչքը թատրոնին չորս կողմը ընելով՝ կը ջանայ քիչ մը
խաղը մտիկ ընել . բայց բան մը չհասկնար . զինքը
զարմացնող բանը այն է որ շատ մարդ չգար , և ինք-
նիքն կրօնէ :

— Ուրեմն լրագիրը սխալ գրեր է՝ ըսելով թէ ա-
մեն իրիկուն լեցուն էր . . . ստիպյալ լրագիրը սուտ
չըսեր . . . եղած բան չէ . . . եթէ այսպէս հարիւր
ներկայացում տան . . . մեծ բան մը չեն շահիր :

Շատ չտեսեր Շուպլան , ստքերը պզտիկ նստա-
րանին վրայ դնելէ ձանձրացած՝ կորոչէ օթեակէն
դուրս ելնել ըսելով . հոս բնաւ հանգիստ չեմ . . .
թատրոնին մէջ եղողները ուզած իս պէս չեմ կրնար
կոր դիտել . . . աւելի վեր երթանք :



ՇՈՒՊԼԱՆ ԱՂՄԿԱՐԱՐ

Ասոր վրայ Շամբընուացին դուրս ելնելով՝ տու-

տակ մը կուզէ : Այն ատեն օթեկապահ կինը պզտիկ
նստարանին դրամը կուզէ :

— Աս պզտիկ բաներուն համար ստո՞ղ տալու է .

— Այո , պարոն . . . ամէն մարդ կուտայ .

— Հապա ըսիք թէ ասիկա օթեակին հետ մէկ-
տեղ է :

— Այո , պարոն , բայց զատ բան մը կը վճարեն . . .

— Է ի՞նչ վճարելու է :

— Կուի չենք ըներ , ինչ կուզէք՝ տուէք :

Շուպլան գրպանէն սու մը կը հանէ և օթեկապահ
կնոջ կերկնցնէ , որ գոռող շարժմամբ ետ կը քաշուի ,
պուռալով .

— Այդ ի՞նչ է , պարոն . . . մենք մէկ սու չենք
առներ :

— Ուրեմն ինչո՞ւ ըսիք որ ինչ որ կուզեմ տամ ,
տիկին :

Այո ըսելով Շուպլան չորս սու ալ վրան կը դնէ .
Օթեկապահ կինը կընդունի : Շուպլան կը հեռանայ
ինքնիքն ըսելով .

— Ուրիշ անգամ երբ որ ինչ կուզէք՝ տուէք ը-
սեն , հինգ սուէն պակաս տալու չէ :

Երբորդ հայելարանը կը հասնի , որուն ուսմիօրէն
վերնատուն անունը կուտան : Տոմսակը կուտայ և հա-
յելարանին մէջ կը մտնէ ուր սակաւաթիւ , այլ գոռ-
հիկ մարդիկ կը գտնուին , և ուր այնպիսի հոտ մը կը
տիրէ , որ կրնայ ի հարկին՝ կալաքարի տեղ բռնել :

Շուպլան հոն դռնուող արանց և կանանց ետին
կը պտտի և հետեւեալ խօսակցութիւնը կը լսէ .

— Ի՞նչպէս , այս խաղը դքեղ կը զուարճացնէ՞ կոր
Շալիւմէ :

— Իրաւ որ ոչ , շատ ոճրագործութիւն չկայ մէ-

ըր, մինակ սա երկու պարծենքուները միշտ կըսեն .
զքեզ կսպաննեմ . . . պիտի սպաննեմ զքեզ . . . իմ
ձեռքով պիտի մեռնիս . . . և ամէն անգամ որ մէկը
կընայ միւսը սպաննել, առաջուքնէ կերթայ կը պտտ-
կի որպէս զի թշնամին ժամանակ ունենայ փախչելու
. . . գլուխս կուռեցնէ կոր :

Այս խօսքերուն վրայ մարդը երկու մասները բե-
րանը թխմելով այնպէս կը սուլէ որ Պօնտիի անտառը
անգամ կը սարսափէր՝ եթէ ըէր :

Շուպլան քովը նստողներէն մէկուն կըսէ .

— Ի՞նչ է սա :

— Բէ՛հ, կերեւայ թէ սա մարդը շունը կորսնցու-
ցեր է և զանիկա կը կանչէ կոր :

— Ա՛, ես կը կարծէի թէ թատրոնէն ներս անա-
սուն չեն մտցներ :

— Հէ՛, այդ ալ բա՞ն է . դեռ ի՛նչ բաներ կըլ-
լան :

Միջավայրէն կը պտտան .

— Ազմկարարք ըւեն, սուլողները դադրին, վեր-
նատունը նստողները ձայներնին կտրեն . . . :

— Անա՛նկ է . . . հասակնիդ տեսնենք . . . շող-
դամներ :

— Ա՛, սա միտչէն՝ բայց կապոյտ գոյնով հա-
գուստ հազնողին նայեցէք . վրանիս վերակացու բլ-
լալու՞ եկեր է :

— Մէկալ աչքն ալ մենք կը փորենք . . . այն ա-
տեն ալ շիւ չնայիր :

Գոհ չըլլալով երրորդ հայերարանի հանդիսատես-
ներուն խորին ուշադրութեան ենթակայ ըլլալէն,
Շուպլան ուրիշ դունէ մը դուրս կելնէ ինքնիրեն ըսե-
լով .

— Այս տեղէն աւելի գէշ կը տեսնեմ կոր . . . ասկէ
զատ մարդիկներ կան որ շուներնին հետ բերեր են . . .
ասիկա կընայ մարդուն տհաճութիւն պատճառել . . .
նորէն վար իջնենք . . . կարծեմ թէ պատշգամէն ա-
մենէն աղէկ կը տեսնուի :

Շուպլան դուրս ելած ատեն՝ իրեն ստուարա-
թուղթ մը կը ներկայացնեն, զոր ասնելով երկու յարկ
կիջնէ և պատշգամի օթեկապանուհւոյն կըսէ փոխառու-
սը անոր երկնցնելով .

— Խնդրեմ, օթեակին դուռը բացէք, տիկին :

Օթեկապահ կինը ստուարաթուղթը կը քննէ, խա-
բերայ և ծաղրածու դէմքով կը ժպտի և կըսէ .

— Այս յարկը չէ . . . աւելի վերն :

— Ինչը՞ աւելի վերը է :

— Տեղերնիդ, պարոն :

— Ես ուզած տեղս կերթամ՝ աիկին, քիչ մա-
ռաջ ամենէն վերն էի, բայց որովհետեւ անհանդիստ
եղայ, վար իջայ՝ խնդրեմ, պատշգամը բացէք . . . :

— Այդ տամակով չըլլար, պարոն, եթէ կը փա-
փաքիք պատշգամը մտնել, բան մ'ալ վճարելու էք :

— Է՛յ, տիկին . . . նորէ՛ն սկսանք . . . սա ալ
օթեակին չգառնայ . . . բայց պէտք է դիտնալ որ ալ
կսկսիմ ձանձրանալ :

— Ես օթեակին մէջ եղածը չեմ դիտեր, պարոն,
բայց սա չափ կըսեմ թէ այդ տամակով պատշգամ
չէք կընար մտնել :

— Ա՛ . . . ինձի նայեցէք . . . երկայն կընէք կոր
. . . անհա ես վար կիջնեմ, տիկին . . . պիտի երթամ
արդարութիւն պահանջեմ . . . ինձի հետ վեր պիտի
ելնէ . հսկողն ալ մէկտեղ . . . պիտի տեսնէք . . . :

Շուպլան բորբորովին շնչատապա հսկողներուն սեն-
եակը կը մտնէ պոռալով .

— Նորէն սկսան . . . չեն բանար կոր . . . ես
չատ կը ձանձրանամ կոր . այս ի՛նչ անտանելի բան է :

— Մենք ալ , պարոն , մենք ալ ձանձրացանք ,
կրսէ առաջին հսկողը . օ՛ , եթէ ձեզի պէս երեք հան-
գիսատես ըլլայ , թատրոնին մէջ կատարեալ խառնա-
կուծիւն կը տիրէ . . :

— Ի՛նչ խառնակուծիւն . . . պատշգամը երթալ
ուղելը՞ս համար . .

— Ըրածնիդ անտանելի բան է : Նայինք տոմսեր-
նիդ . . . ի՛նչ , պարոն , վերջին հայելարա՛նէն կուգաք :
Ի՛նչ ընելու գացիք այդ տեղը :

— Դիտելու համար գացի . . . բայց անկէ բան մը
չէր տեսնուեր կոր :

— Պարոն , չէ՞ք կրնար վերջնականապէս տեղ մը
նստիլ և ալ չեղնել :

— Ժամ մ՛եղաւ ձեզի կըսեմ կոր որ պատշգամը
երթալ կուղեմ :

— Հիմա պիտի տանին դձեզ պատշգամը , բայց
պարոն , նայեցէք որ անկէ ալ չեղնէք :

Թատրոնին հիւրամեծար նորէն Շուպլանի հետ
վեր կեղնէ և պատշգամը բանալ կուտայ : Այս ան-
գամ մեր Շամբընուացւոյն քով նստողները շուներ-
նին չեն կանչեր . Հոս՝ թէև շատ մարդ չկայ , բայց
կերեւայ թէ հոն գտնուողները բարեկիրթ մարդիկ են :
Շուպլան երկրորդ կարգին վրայ կը նստի : Նորէն կինը
թատրոնին մէջ կը փնտռէ , բայց կնոջը նմանող մէկը
չտեսներ : Որովհետեւ սկիզբէն ի վեր խաղին հետեւած
չըլլալուն՝ բան մը չէր հասկնար , քովը նստողներէն մէ-
կուն կրսէ .

— Ժողովուրդը ուշ մնաց :

Պարոնը կը ժպտի պատասխանելով .

— Եթէ այս իրիկուն ժողովուրդի սպասէք , սպա-
սելով կը զլուիք , պարոն . . :

— Սակայն լրագիրը այնպէս գրած էր , և խաղին
վրայ շատ գովեստիւք խօսած էր :

— Եթէ լրագրին բաժնետերուն կէտ առ կէտ հա-
ւատաք , շատ անգամ կը խտրուիք :

— Իրա՛ւ կրսէք : Ուրեմն ալ լրագրին վստահե-
լու չէ :

Ձանձրութիւնը ցրուելու համար , Շուպլան զըր-
պանէն ընչատուփ մը կը հստէ , զոր գողցուցածին տեղ
գնած էր : Նոր գնածը եփննոսէ էր և շատ պարզ ,
բայց բացուած առեն աղու շեփորուկի նման սուր ձայն
մը կը հանէ :

Հանգիստականները այս ձայնին վրայ ետեւնին կը
դառնան . . . ոմանք կը խնդան , ոմանք կը մրմուռն :
Վարէն կը պուսն . — Պատշգամէն ձայնը կտրի . . .
Վերնատունէն ալ . — Մանկիկնիդ պառկեցնելու էք :

Շուպլան , չկասկածելով թէ այս դոչումները և
ծիծաղները իրեն համար էին , հանդարտաբար պաղուն-
ցը կառնէ ինքնիրեն ըսելով .

— Մեզք՝ ես ալ լրագրին խօսքին հաւատալով
ոչ երակներս կերայ , ոչ խահուէս խմցի . . . և քը-
սան ֆրանքնոց ալ տամակ մ՛առի , հիմա ալ նստե-
լու տեղ մը չգտնեմ . . . եթէ քսան ֆրանքս չկրնայի
եա առնել , ի՛նչ պիտի ընէի . . . ցաւը միտքէս չպի-
տի ելնէր . . . ա՛՛ . . . նորէն շուն կորսնցնող մար-
դիկներ կան . . . կերեւայ թէ շատ շուն բերեր են
հետերնին . . . բաղբանակներուն տակ պահուըտած
ըլլալու են որ մէկ շուն մը չտեսայ : Այս խաղին մէջ

ալ բնաւ զուարճանալու բան չկայ . . . պաղունց մ'ալ առնենք :

Ընչատուփը նորէն կը հանէ զրպոնէն , և շեփորը նորէն կսկսի իր եղանակը երգել : Ամէն մարդ ետին կը նայի . ալ աւելի կը խնդան , բայց միջավայրէն կը պուռան . դուրս ելնէ , և այս աղմուկին կը միանան շատ շուն ունեցող մարդոց սուլումները :

Յանկարծ հսկողներէն մէկը պատշգամբ կը մտնէ և Շուպլանի երթալով կրտէ .

— Պարոն , դո՛ւք հաննցիք այս աղմուկը . եթէ ձայնը չկտրէք , ձեզի ըսեմ , դուրս պիտի ելնէք :

— Ի՞նչ կրտէք կոր , աղմուկը ես հաննցի . . . ես տեղէս չեմ շարժիր կոր . . . բան մը չեմ ըսեր կոր . . . ոչ հետո շուն բերած եմ , ոչ ալ կը սուլեմ . . . :

— Ա՛ , խեղճ մարդ , իբր թէ բնաւ բանէ մը տեղեկութիւն չունիք . . . հետերնիդ այնպիսի նուագարան մը բերեր էք , որ թատրոնին մէջ չգործածուիր . . . :

— Ե՛ս . . . Ե՛ս հետո նուագարան բերած եմ . . . բնա՛ւ :

— Ինչ որ է , պարոն , այսչափ կըսեմ ձեզի , եթէ նորէն սկսիք , դուրս պիտի ելնէք :

— Ի՞նչը նորէն սկսիմ . . . :

Վերակացուն մեկնած է : Շուպլան ահապահուան սակէն կը արտուայ .

— Այս թատրոնին մէջ փոզվուրդը համակրուութիւն չգտներ կոր . . . չեմ գիտեր ինչ կուզեն ինձ մէ . . . ատմակիս համար ալ քիչ ստակ չտուի . . . ամենէն առաջ հսկողներուն հետ գործեր ունեցայ . . . ետքը օթեկապահ կնիկներուն հետ . . . հիմա ալ ելեր կըսեն թէ ես եմ աղմուկ ելնելուն պատճառը . . . խելքիս բանը չէ . . . Ա՛ . . . աս ի՞նչ է սա տեղը . . .

սա վանդակապատ օթեակին մէջ . . . ճերմակ և վարդագոյն դիւարի մը . . . որ շատ կը նմանի էլէօնօրի դիւարիկին . . . : Ա՛ , Աստուած իմ , վանդակն ալ վեր ելած է . . . կնոջ դէմքը չեմ տեսներ կոր . . . եթէ կինս ըլլար . . . ճիշդ անոր դրած դիւարին է . . . կարծեմ հետք մէկը կայ . . . էրիկ մարդ մը . . . թշուառական , միջավայրը իջնենք , սա դեանայարկ օթեակին կողմէն . . . առջեւը կենամ . . . եթէ էլէօնօրն է . . . վանդակն կը կտորեմ . . . պիտի կըրնամ իրեն ըսել . բարի իրիկուն , տիկին , յարգանքներս ձեզ կը ներկայացնեմ :

Այս նոր ճանապարհորդութեան մէջ Շուպլանի հետեւելէ առաջ , քիչ մը դառնանք այն մարդուն որմէ քսան ֆրանք առաւ , և որ ազգագրեր կրող նշանաքարին քով կեցած էր :

Այս մարդուն անունը Շօֆֆուրնէն էր . վաթսուն տարեկան էր , և նամակատան հին պաշտօնեայններէն , ուր այլևս չկրնալով պաշտօն վարել , ամէն իրիկուն Պոլվարին վրայ պտտելով և երբեմն քափե տը լա կիբի մէջ տօմիսօ մը խաղալով կը բաւականանար :

Վերջապէս ճեմիչէն դուրս ելնելէն ետքը , այս պարոնը Պոլվարին մէջ մէկ քանի անգամ ժուռ կուգայ , ետքը իր սփորական սրճարանը կը մտնէ : Անկիւն մը կը քաշուի և բաժակ մը գարեջուր բերել կուտայ :

Քիչ մ'ետքը յաղթանգամ ծերուկ մը կուգայ , և ուղղակի Պ. Շօֆֆուրնէնի երթալով կըսէ .

— Ի՞նչ կընես այդ տեղ , Շօֆֆուրնէն , տարիքը առած գայլի մը պէս միս միտակ անկիւն մը քաշուած . . . չգա՞ս հետերնիս դուն ալ խաղաս :

— Սիրոս չունիմ . . . :

— Ինչո՞ւ, հիւանդ ես :

— Ոչ, բայց սա գլխուս եկածը դիւ վշտացուց . . . քսան ֆրանքէ ելայ . . . քսան ֆրանք է այս, ուրիշ բան չէ :

— Քսան ֆրանքով ի՞նչ բրիր նայինք : — Կեօջ մը համար ով գիտէ ի՞նչ խենդութիւն բրիր . . . ամենէն սիրական դերասանուհիի գլխու մը գրկեցիր, ինչ բրիր . . . :

— Մնա բանդ դուն ալ . . . ես երկու սուէն աւելի տուած չունիմ փունջի համար : Ո՛չ . . . սա վարի ճեմիչներուն համար նոր կանոն մ' ելեր է, անոր համար . . . չէի դիտեր . . . մարգարէ՞ եմ . . . : ես աւանց կատկածի գայի, բայց քսան ֆրանք տուեցի . . . քսան ֆրանք, ուտելու բան չէ :

— Բարեկամ, քսածներէդ բան մը չհասկցայ, քրտան ֆրանք տուեցեր . . . ի՞նչ բրիր, թշուառական :

— Ճեմիչի մը մէջ կեցած էի որ խիստ բնական պէտք մը գոհացնեմ :

— Աղէկ կեցած չէիր արդեօք, պարկեշտութեան դէմ բա՞ն մ' բրիր :

— Ամենեւին, ես անանկ բան չեմ կրնար ընել : Պէտք եղածին պէս կեցած էի, ստոր ալ տպացոյցը սա է որ վերակացունիս երեսս անգամ չտեսաւ : Կրնակիս զարկաւ ըսելով :

— Քսան ֆրանք . . . արգիլուած է, նայելու էիք, վրան դրուած է : Սակայն գուրս ելած ատեն ճեմիչը վերէն ի վար քննեցի, վրան շատ բաներ կարգացի, բայց այս նոր կարգադրութեան համար բան մը չէր գրուած :

— Արդեօք ինձի կլնեցնել կուզե՞ս կոր, Շօֆուրնէն :

— Կլնեցնե՞լ . . . վրագ ծիծաղիլ . . . ա՛ս ըսել կուզես :

— Անշուշտ, ճեմիչի պատմութիւնովդ, սրուն համար քննէ քսան ֆրանք տուեր են . . . կատակ կրնես կոր :

— Կատակ չեմ ըներ կոր, մարդ Աստուծոյ, կատակ ընելու սիրտ չունիմ . . . քսան ֆրանք տուի :

— Բայց կարելի բան չէ :

Արճարանին ընտել յաճախորդներէն մէկ քանին Շօֆուրնէնի կը մօտենան և դիտուն եկածը պատմել կուտան :

— Բայց, պարսն, կը գուշէ մէկը, տաանկ բան չըլլար, ես ալ քիչ մ'առաջ ճեմիչ գացի, բայց մէկը բան չըսաւ :

— Կարելի է ձեզ չեն տեսեր :

— Չէ, հոգիս, Պարլարին մէկ ծայրէն մինչեւ միւս ծայրը ասիկա կրնեն, և բազմութիւնը այնչափ շատ կըլլայ որ իրարու ետեւ կ'ապստեն . . . : Քաղաքապահ զինուորները միշտ կը պատին, և եթէ արգիլուած ըլլար, սրիչ կերպով կը վարուէին :

— Է՛յ, խեղճ Շօֆուրնէն, կլներ ես . բայց աղւոր խող մը խողացեր են :

— Շատ աղւոր, գողը շատ յանդուգն է եղեր . . . հա՛, հա՛, հա՛, շատ ծիծաղաշարժ բան, ցորեկ ատեն, ամեն վայրկեան անցնող դարձող քաղաքապահ զինուորներուն առջեւ տաանկ բան կըլլայ եղեր . . . իրաւ որ աղէկ յանդուգնութիւն :

— Անփորձ չէ եղեր այդ անգգամը . . . :

— Չինքը տեսա՞ր, կամ դոնէ տեսած ատենդ կը ճանչնա՞ս :

— Այո՛, ետքը զինքը քննեցի, դո՛՛ս սրտով քրտան ֆրանքը կը համրեր կոր :

— Հորկաւ : Ի՞նչ տեսակ մարդ է :

— Տարիքստ , բարի գէւքով մարդ մը . . . Մաւրեցի քաղաքացիի մը կերպարանքով . . . շատ բաց կապոյտ գոյնով զգեստ մը հագած էր . . . աղէկ միտքս եկաւ , աչքին վրայ ալ կապ մը կար :

— Բաց կապոյտ գոյնով զգեստ հագած , աչքին վրայ ալ կապ . բայց ես ձեր գոյը կը ճանչնամ . . . այս իրիկուն Պալլարին վրայ մինակ զինքը տեսայ : Փակոյցները գեռ չըրուած , թատրոն մաներու համար սոյ կողմերը կը պատէր , ջրհանկիրներուն հետ ներս մտնել կուզէր . . . ինքնիրենս կըսէի . սա մարդը ինչ սպոյշ գէւք սնի , գիւզէն նո՞ր է եկեր , ինչ է ըրեր . . . այս մարդը գոյ է եղեր . . . իրաւ որ ասկէ աւելի աղէկ մարդ խաբել չըլլար :

— Կրնա՞ք այս մարդը նորէն գտնել :

— Այս կողմի թատրոնը կը մտնէր կոր . . . կըրնայ ըլլալ որ գեռ հոն ըլլայ , քանի որ բնաւ ամչնալ չգիտեր կոր :

— Օ , եթէ իրաւ հոն է , իսկոյն բռնել կուտամ . երթամ նայիմ , քսան ֆրանքս ձեռք ձգեմ :

Պ. Շօֆֆուրնէն այնպիսի եռանդով մը սուքի ելաւ , զոր շատանց ի վեր ցոյց չէր սուած , և թատրոնին կողմը կերթայ , ուր իւր գոյը մտած էր , ըսած էին իրեն :

Շուտլան կնոջը դիտարկը գետնայարկ հայելարանին մէջ տեսնել կարծելով , մէկէն ի մէկ պատշգամէն դուրս կեղնէ և օթեկապահ կնոջ կրօնէ .

— Տուէ՞ք իմ տամսակս որով ամեն տեղ կերթամ : Հիմայ ճամբան սորվեցայ , այլևս այնպիսի գէշ թուղթեր չպիտի առնեմ , որպէս զի նորէն դուռ չբանալիք չընեն :

— Պարոն , կրօն է , օթեկապահ կինը , ինծի այնպէս հրաման եղած է որ ալ ձեզի բան մը չիտամ . եթէ այս մարդը դուրս ելնէ , իրեն փոստոմս միտաք ըսին :

— Ա , այդ ուրիշ ինչ իր . ըսել է որ ալ առանց տամսակի ամեն տեղ կրնամ երթալ :

Շամբրնուացին միջավայրը կիջնէ : Երբ հոն մտնել կուզէ՞ հսկողը կը կեցնէ .

— Տամսակնո՞ք , պարոն :

— Ալ ինծի տամսակ չեն տար կոր :

— Ի՞նչպէս չեն տար կոր . . . այդ ի՞նչ ըսել է :

— Չեմ գիտեր :

— Ես ալ չեմ գիտեր , բայց առանց տամսակի չը մտնուիր :

— Ա , գետնին տակը անցնիք , անպիտաններ . միշտ արգելք կը հանէք կոր : ալ չբաշտիր . . . երթամ հաշուակալէն ստակս ես պիտի ուզեմ :

Բայց այն միջոցին երբ Շուտլան զայրացած սենեակը կը վազէ , Պ. Շօֆֆուրնէն , որ նոյնպէս նոր սենեակը եկած էր , կը պուռայ .

— Ի՞նքն է , ահա ստակս գողցողն է . օ՛ աղէկ մը ճանչցայ . . . քաղաքապահ զինուոր , հաճեցէք սա պարոնը բռնել :

— Զիս բռնել . . . ես , գո՞ղ . . . ես՝ որ Թրոյէն կուգամ , վաղկիդներու հայրենիքէն . . . Պարոն , կը սխալիք . . . :

— Ո՛չ , ո՛չ , դուք էիք , դուք էիք որ ձեռքէս քսան ֆրանք խլեցիք . աղէկ կը ճանչնամ :

Ստականը կուգայ : Պ. Շօֆֆուրնէն գլխուն եկածը կը բացատրէ : Այն ատեն միայն Շուտլան կը հասկընայ որ սխալմամբ այն մարդը տամսակավաճառը կարծած է , ինքն իսկ ըրածը կը բացատրէ , թղթատան


հին պաշտօնեայն Շուպլանի ըրած պատմութեան հաւատալ չուզեր, բայց բարերազգարար Շուպլանի համար՝ հսկողները պատմութեան ճշմարտութեանը կը հաւատտեն, և ինչ որ մանաւանդ իւր անմեղութիւնը կապացուցանէ, սա է թէ ինքն իսկ ըսած է թէ քսան ֆրանքը ես առած էր :

Պարկեշտ Շամբընուային իւր յատկանձնութիւնը ապացուցանող թուղթեր, նամակներ կը ցոյցնէ ստիկանին, կը փութայ Պ. Շօֆֆուրնէնի ստակը ես ապ, երբում ընելով որ մէկ մ'ալ անանկ բան չընէ, և մէկը ճանչնալու համար՝ երեսը նայի :

Վերջապէս Շուպլանի հրաման կուտան որ թատրոնէն դուրս ելնէ. խեղճ Շամբընուային կը փութայ դուրս ելնել, որովհետեւ թատրոնին մէջ գլխուն հանդիպած փորձանքներէն զգուած ըլլալով՝ միտքը կը գնէ որ մէկ մ'ալ թատրոնի մէջ կինը չլինառէ :

Իսկով նամակատան հին պաշտօնէին, սա իւր սըրճարանը կը վերադառնայ ինքնիրեն ըսելով .

— Բաւական է որ ես ստակս առի . . . թող հիմայ երթայ ուրիշ տեղ կախուի . . . գալով ինքզինքը պաշտպանելու համար ըրած խել մը խօսքերուն . . . ես որ մարդիկները աղէկ կը ճանչնամ, այն խօսքերէն մէկուն չեմ հաւատար . . . և համոզուած եմ որ կատարեալ չարագործ մ'է : Եթէ ես դատաւոր ըլլամ՝ ձեռքս չկնայ :



ԱՐԹԻԻՐ ՐՕՁԷՆՔԷՕՐ

Դուռնանք տիկին Շուպլանի : Էլէօնօր իւր բազմնյակին մէջ նստած էր, առաւօտեան պարզ հանդերձով մը. ժամը ցորեկուան երկուքն էր, ընթերցանութեան պարապած էր, ձեռքը կատաղի թարգմանութիւնը բռնած, զոր շատ անգամներ կարդացած էր, բայց զոր կարդալէ չէր կշտանար, որովհետեւ կերեւակայէր թէ իրեն Արդիւրը Րօլանի նմանելու էր, մանաւանդ զայն կորսնցնելէն ի վեր :

Յանկարծ դրան զանգակ'կը ուժգին կերպով կը հնչուի : Տիկին Շուպլան բազմնյակին վրայէն վեր կը ցատկէ և գիրքը ձեռքէն վար կիյնայ : Մարինէթ տախտակամածին վրայէն վեր կը ցատկէ և փետրաւելը ձեռքէն վար կիյնայ : Էլէօնօր խուլեալ ձայնիւ կը մրմուայ .

— Ինքն է . . . ամուսինս է . . . զիս գտած բլլալու է . . . սա անբան դռնապանը իրեն տուած հրամաններս մոռցած ըլլալու է, որովհետեւ թող տուեր է որ վեր ելնէ :

— Իուր բանամ, տիկին :
 — Աստուած խմ, չեմ գիտեր . . . եթէ դուրը չբանանք, կերթայ :

Աս ջինէն աւելի ուժգին հնչին մը տիրուհին և աղախինը նորէն վեր կը ցատկեցնէ :

— Այնպէս կը զարնէ կոր որ կարծես թէ տան աէրն է, կըսէ Մարինէթ, հիմա զսպանակը պիտի կտարէ :

— Շատ անամօթ մարդ է եղեր, կրէ էլէօնօր . . . Գնա բայ, Մարինէթ, այս պարոնին հետ պէտք եղածին պէս պիտի վարուիմ . . . իսեն պիտի հարցընեմ թէ ի՞նչ իրաւունքով շրկերի մը պէս զանգակը կը զարնէ կօր :

Մարինէթ, որ տիրուհւոյն հրամանը կատարելու գացած էր, շուտ մը ուրախ դիմօք կը վերադառնայ և կըսէ :

— Ա՛հ, տիկին, եթէ գիտնայիր . . . դուռը զարնողը ձեր ամուսինը չէ :

— Պ. Շուպլան չէ . . . ո՞վ է հասցա :

— Բանը . . . ձեր կենաց ամենէն գեղեցիկ օրն է այսօր . . .

— Ա՛հ, խնդրեմ, Մարինէթ, աւելի յայտնի կերպով խօսէ :

— Է՛հ . . . քանի որ տիկինը ըսած էր . « Պ. Արդիւր Բօզէնքէօրը վերապիւն տեսած օրս կենացս ամենէն գեղեցիկ օրը պիտի ըլլայ . . . »

— Է՛հ, ի՞նչ կայ . . . ո՞վ երկինք . . . լմնցուր, Մարինէթ, զիս կը մեռցնես կօր . . .

— Այնքան ուժգին կերպով զարնողն ինք է, տիկին :

— Ինքը . . . Արդիւր . . . Աստուած իմ . . . :

Էլէօնօր այս բացագանչութիւնը լմնցուցած միջոցին, երկայնահասակ պարոն մը սրահը կը մտնէ և դէպ ի անօր կը վազէ գոչելով .

— Է՛հ, այո . . . քաղցրիկ և դողալիկ բարեկամուհիս . . . Է՛հ, այո . . . միշտ գեղեցիկ, և միշտ պոչատեալ Էլէօնօրս, ես եմ Արդիւր Բօզէնքէօր . . . այն հաւատարիմ և հաստատափա սիրահարը զոր կը տեսնէք ձեր առջեւ :

— Արդիւր . . . սիրելիդ իմ Արդիւր . . . պիտի ըլլայ եղեր . . .

Էլէօնօր իր առջեւ գանուողը արբեցութեամբ կը դիտէ : Քսան տարիէ ի վեր շատ փոխուած է սիրահարըն, սակայն իւր գիմնաց գիծերը առջի գեղեցիկութիւնը և իւր աչքերը առջի վառվառնութիւնը պահած են, սա տարբերութեամբ որ քսան և հինգ տարեկան եղած ատեն այնքան խօրը մտած չէին որչափ հիմա . բոլոր գիմնաց գիծերը ժամանակին և կենաց ազդեցութիւնը կրած են, կենաց մը՝ որ հաւանականաբար մը, բերկարից եղած է, իւր գէմքը յօգնութեան հետքեր, բազմաթիւ ծայրայեղութիւններէ յառաջ եկած ազականութիւն մը կարտայայտեն :

Բայց Արդիւր վայելչապէզ հասակ մ'ունի . ինքը նիհար մնացած ըլլալով՝ առջի շնորհագեղութիւնը չէ կորսնցուցած . դուցէ այս շնորհագեղութիւնը չափազանցութեան իսկ տարուած է, սրովհետեւ իւր շարժուածքներուն, ձեւերուն մէջ այնպիսի անհագութիւն մը կայ որ իւր վրայ դէշ գազապար մը պիտի տային՝ այս մարդուն բարեկիրթ ըլլալուն վրայ համազուած չեղողին :

Տիկին Շուպլանի տունը եկողը վայելչութեամբ հագուած է, միականի ակնոց մը կը կրէ, որ կերեւի թէ սակիէ է, բաճկոնին օղակէն մինչեւ գրպանը խոշոր շղթայ մը կը կախուի, որ նոյնպէս սակիէ ըլլալ կերեւի, ձեռքն ալ գեղեցիկ դուռազան մը բռնած է, որուն կտիժը նոյն մետաղէն է : Այս պարոնին մազերը շատ են, զորս պչրողաբար սլորած՝ յարգարած է : Պեխ չաւի, միտին շարս կարճ կտրուած կողմնամերուքներ ունի, որոնք իւր կրակին տակ իրարու միմնապով՝ նսրա գէմքին բաւական հրապուրիչ շրջանակ մը կուտան :

վերջապէս մէկի և յամպարի անուշ և սաստիկ հոտ մը
կը բուրեն բոլոր իւր մարմնը և մետաքսեայ թաշկի-
նակը, զոր գրպանէն հանելով կերթայ տան տիրուհւ-
ւոյն քով՝ բազմացակին վրայ կը նստի :

— Այո՛ . . . դուք էք, այո՛, սիրելիդ իմ Ար-
դիւր, կը գոչէ էլէ՛ծօր այս պարսնը անձկանօք դիտե-
լէ ետքը, ա՛հ, զրբթէ բնաւ փոխուած չէք :

— Դուք ալ, պաշտելիդ իմ, դուք ալ բնաւ
փոխուած չէք . . . :

— Կը շողքորթմէ՞ք :

— Իրաւ որ չէ, եթէ սուա կըսեմ, Աստուած
զիս պատժէ . . . քաղաքապետին տեղապահին տուած
երեկոյթին մէջ ինչպէս որ տեսայ ձեզ, գարձեալ այն-
պէս էք . . . գիտէք, առաջին անգամ այն իրիկունը
տեսայ զձեզ . . . որ միտմին պարեցինք . . . կը յի-
շէք . . . :

— Անշուշտ կը յիշեմ . . . կործես դեռ երեկ էր
. . . և այդ երեկոյթին ի վեր դիտուն ի՞նչ բաներ ե-
կան . . . :

— Ա՛հ . . . գիտեմ, գիտեմ . . . :

— Անկէ ի վեր ի՞նչու մինչեւ այսօր չեկաք զիս
տեսնելու :

— Յանցանքը իմն չէ . . . ութ օր է որ Պոպլար-
ներուն վրայ զձեզ կը փնտտեմ . . . :

— Միայն ո՞ւր է ի վեր զիս կը փնտտէք :

— Ի՞նչ կըսեմ . . . քսան տարիէ ի վեր . . . այս
թաղին մէջ ըսել կուզէի . . . Ներեցէք, սիրուհիս,
դեռ խօսակցութեան խորերը չմտած՝ կը ներէ՞ք որ
սիկարս վառեմ . . . :

— Կը ծխե՞ք :

— Հապա՛, այս սփարսթիւնը ծախս և պանօքի

վրայ խել մը ճամբորդութիւններէն վտտակեցայ . . .
ասկէ զտտ, գիտէք որ հիմա ամեն մարդ կը ծխէ,
բայց մի դուցէ սիկարին հօտը գէշ զայ ձեզի :

— Օ՛ . . . ոչ . . . ձեր սիրածը իմ ալ սիրածս է :

Էլէ՛ծօր սուա կը խօսէր, սրովհետեւ սիկարի մու-
խին հոտէն կը զզուէր : Բայց իւր վաղիմի բարեկամին
հաճոյակատար երեւելու համար զզուանքը կը զսպէ :

Իւր բարեկամը զրպանէն ահագին սիկար մը հա-
նելով սրճարանի մէջ գանուողի մը պէս կոկոսի սրտալ :

— Հէյ, սպասուհի, կրակ բեր . . . :

Մարինէթ, որ պարսնին գալէն ի վեր քաղաքա-
վարութեան համար դուրս ելած էր, կձկուելով կու-
գայ :

— Ի՞նչ կայ . . . աիկինը զիս կանչեց . . . :

— Աղջիկ, կրակ բեր, բայց շուտ . կըսէ Արդիւր
Բօղէնքէօր ձախ սրունքը ակն վրայ դնելով :

— Կրակ . . . ինչպէս . . . ի՞նչ օլիա ընէք . . . Տի-
կինը կուզէ որ սրահը կրակ վառեմ . . . այս օլին . . . :

— Այո ապուշ . . . քեզի կրակ վառէ ըսող կա՞յ . . .
կրակ կուզեմ կոր, սիկարս վառելու համար վառած
լուցիկ մը բեր . . . ո՛ւրիշ բուսար, կոշա :

Մարինէթ ապուշ և կոշա կոշուելուն վրայ տն-
թահար՝ կերթայ այս պարսնին լուցիկ կը բերէ բաւա-
կան անշնորհ դէմքով. յետոյ, տիրուհւոյն մէկ նշա-
նին վրայ կը փուլթայ խօհանոցը վերագառնալ :

Դեղանին Արդիւր, սիկարը վառելէն ետքը բազ-
մացակին վրայ կը ստորածուի, իւր թէ քնանալ կուզէր,
և կըսէ Էլէ՛ծօրի, որ անոր նայելէն չի կշտանար, և
միշտ հիացեալ կերեւի, թէ և սիկարին ծախը սիրաբ
կը ցուցնէր :

— Ե՛յ, սիրուհիս, հիմա այ քիչ մը խոսինք : Ա՛.

կանչս այնպիսի խօսք մը հասաւ որ զձեզ շտեննելէս
 ի վեր ամուսնացած էք . . . բայց այս տհաճոյ խօսքե-
 րուն չհաւատացի . ինքնիրենս բսի . «ոչ, չիրնար ըլլալ . . .
 էլէ՛ծօնօր ինձի տուած երգօմսները չգրժեք . . . դիտեմ
 որ բարբարոս հայր մ'ունէր : . . . որ շատ գժուարաւ կը
 կահուդնար . . . և կուտէն ուրիշ բան չէր ճանչնար . . . »
 ներեցէք , ստակ ըսել կուզեմ . . . նաւաստիները կը
 գործածեն այս բառը , և ծովու վրայ շատ ճամբոր-
 դութիւն ըրած ըլլալու համար , երբեմն անոնց լեզուն
 կը գործածեմ : . . . Այդ ի՛նչ է , էլէ՛ծօնօր , չէք պատաս-
 խաներ , աչքերնիդ կը խօնարհեցնէք . . . ի՛նչ կը հե-
 տելի այդ լուսթեմէն . . . կը գողգղամ . . . փուշի վրայ
 նստած եմ կարծես . . . կաակարայի վրայ . . .

էլէ՛ծօնօր հառաչ մը կարծակէ մըմնջելով .

— Ախո՛ս , սիրելի Արդիւրս . . . շատ ճշմարիտ
 է . . . հայրս այդպէս ուզեց . . . և հակառակ ազաջա-
 նացս , հակառակ թափած արցունքներու . . . զիս զոհ
 տուաւ . . . զիս ստիպեց պարսն Շուպլանի հետ ամուս-
 նանալու . . . :

Արդիւր զսպանակէ հրուածի պէս ոտքի կեցնէ և
 կսկսի սենեկին մէջ արագ արագ պատկիլ խել մը ձե-
 տեր ընելով և գոչելով .

— Ա՛հ , սասանայի եղջիւր . . . ա՛հ , թշուառա-
 կան . . . վարացի գլուխ . . . կարեղի բան է . . . ամուս-
 նացալց զձեզ . . . էլէ՛ծօնօրս արիշին տուաւ . . . սրտիս
 հատորը , սիրոյս տաարկայն . . . բայց ո՛ր է այդ ա-
 մուսինը . . . այդ սխերիմ թշնամին . . . ո՛ր է . . . մե-
 ած է , այս , իմ ձեռօքս մեռած է . . . սրովհետեւ ,
 եթէ դեռ աղ է , ես պիտի սպաննեմ զինքը . . . ե՛ս ,
 ե՛ս պիտի մեռցնեմ զինքը . . .

Եւ այս պարսնը գաւազանը կը ճօճէ այնպիսի

կերպով որ կարծես ամէն բան կոտորել կուզէր :

էլէ՛ծօնօր , այս նախանձոտ յոյզին վրայ հրապուր-
 ուած , բայց ուզելով իւր ամուսինը հանդարտեցնել
 անոր կը վազէ և կը յաջողի բազմոցակին վրայ նստել
 ցնել զայն ըսելով .

— Չափուտեցէք այդ նախանձը , ով Արդիւրս ,
 գուք իմ սրտիս մէջ բնաւ թշնամի չունեցաք , քանի
 որ հակառակ իմ կամոցս կատարուեցաւ այս ամուս-
 նութիւնը :

— Տիկին , ատիկա արդեւք մը չէ որ սա անպի-
 տան . . . անունը ի՛նչ է :

— Շուպլան . . .

— Շուպլան , ի՛նչ անշնորհ անուն . . . այդ դար-
 շելին . . . այդ սրիկայն շատ բարեբազդ է եղեր . . .
 վասն զի . . . ներեցէք , ծխախոտը մտրդուն բերանը կը
 չորցնէ . . . անոր համար երբ այս քաղցր դրօսանքին
 պարապեմ բերանս թրջելու սովորութիւն ունիմ . . . կըր-
 նա՛ք ինձի քիչ մը . . .

— Բաժակ մը շաքարաջուր . անմիջապէս , բարե-
 կամս :

— Ոչ , շաքարաջուր չեմ ուզեր . . . ծովուն վրայ
 գտնուելէս ի վեր այնչափ ջուր տեսայ որ հօտը ան-
 դամ առնել չեմ ուզեր . . . մատերա բերել տուէք . . .
 ծխած ատենս մատերա կը խմեմ . . .

— Մատերա . . . շատ աղէկ . . . սպասեցէք . . . հի-
 մա բերել կուտամ :

էլէ՛ծօնօր ոտքի կեցնէ և խոհանոց վազելով աղա-
 խինին կըսէ .

— Մարինէթ , մատերա պիտի տունես . . . Արդիւր
 խոխոյն մատերա կուզէ կօր . . . ծխած ատենը մինակ
 ասկէ կը խմէ եղեր . . .

— Մատէրա՞ն ինչ է, տիկին. . . ծխախոտի տեւ սակ է :

— Ոչ, մատէրան գինի է, նշանաւոր գինի մը . ուրովհետեւ այս գինիէն չունինք, գնա շիշ մը առ, մօտերը աղէկ գինեվաճառ մը կայ . . . շուտ գնա . . . առ քեզի ստակ . . . հարիւր սու . . . գնա . . . կը յուսամ թէ ծխախոտի գինին երեսուն սուէն աւելի չըլլար :

Մարինէթ դուրս կեցնէ, սանդուղիսն վերի ծայրէն սկսեալ մինչեւ վարի ծայրը հասած ասեն ինքնիրեն ըսելով .

— Աս ինչ համարձակ մարդ է եղեր քսան տարիէ ի վեր սպասուող պարոնը . . . մեր այնքան աղեկ շտկուած սրահին մէջ կը ծխէ . . . ինծի ապուշ կըսէ . . . չեմ գիտեր որ ասիկա շատ պիտի տեսէ, եթէ քսան տարի ալ սպասէր և այնպէս դար աւելի աղէկ կընէր :

Սակայն խոշոր աղախինը ձեռքը շիշ մը մատէրա բռնած կը վերադառնայ, և գաւաթներով միասին փոխելով մը սեղանին վրայ կը դնէ սրտաբեկ ձայնիւ ըսելով :

— Հարիւր սու է, սուկին . . . սուած ստակնուդ ամէնն ալ գնայ . պակաս չը սուին :

— Աղէկ, աղէկ, Մարինէթ, քեզի գին հարցնող չ'այ, կըսէ Էլէօնօր զայրացած՝ աղախինին նայելով :

— Եթէ աղէկ տեսակէն է, սուղ չէ, կըսէ դեղանին Արդիւր շիշին խիցը հանելով : Ես Հնդկաստանի մատէրա խմած եմ որ տամ և հինգ ֆրանքէն վար չեն տար հոս, բայց չաքար էր շաքար . . . :

— Ա . . . իրեն համար սուղ չէ եղեր, կըսէ Մուրինէթ ետին դարձած ասեն . . . հասկցուեցաւ . . . այս պարոնը աղէկ ստակ պիտի ուտէ . . . :

Արդիւր գաւաթ մը մատերա կը խմէ և այնքան դէշ չի գտներ, գաւաթ մ'ալ կը լեցնէ, նորէն բազմոցակին վրայ կը տարածուի ըսելով .

— Խօսակցութիւննիս շարունակենք, քաղցրիկ սիրուհի . ամուսիննիդ ի՞նչ ըրիք . հիմա ս'ըր է :

— Ամուսնութենէս տարի մ'ետքը հայրս մեռաւ . այն ատեն Շուպլանի ըսի թէ ալ չէի ուզեր իրեն հետ ապրիլ : Իրարմէ գատուեցանք . . . ասան և ինը տարիէ ի վեր մինակ կապրիմ . . . :

— Աղէկ . շատ աղէկ . . . կուրծքիս վրայէն եղ մը վերցուցիք . . . :

— Գացի Պար - սիւր - Սէն բնակեցայ . բայց 'ե Շուպլան ամէն ամիս զիս տեսնելու կուզար, նորմանտիա փախայ . . . ետքն ալ ուրիշ տեղ . . . վերջապէս ամենէն ետքը Բարիզ եկայ և տանս հասցէն իրեն չ'մնացուցի, որպէս զի մէկ մ'ալ չի կրնայ զիս գտնել . . . :

— Աղէկ . . . գործը կաղէկնայ կոր . . . մտիկ ըրէք, ո՞վ էլէօնօր, ուրիշին հետ ամուսնացած ըլլալնիդ կը ներեմ, բայց սա պայմանաւ միայն որ Պ. Շուպլան չպիտի ընդունիք . . . և զինքը բնաւ տուներնիդ չպիտի տեսնեմ . . . վասն զի, գիտցած եղէք, եթէ տեսնեմ՝ մեծ փորձանք մը կուզայ . . . ես իմ բնութիւնս գիտեմ . . . մեծ աղէտ մը կը պատահի . . . :

— Հոգ մ'ընէք, սիրելի Արթիւրս, զինքը չտեսնելու համար միայն այս տեղուանքը փախայ . . . այս մասին դռնապանիս հրաման ըրած եմ . . . որովհետեւ պէտք է խոստովանիմ . . . Շուպլան հիմա Բարիզ է :

— Է՛հ, գետնին տակը անցնի, գիտեմ որ Բարիզ է . . . :

— Դիտէ՞ք . . .
— Ոչ . . . ըսել կուզեմ թէ Բարիզ ըլլալու է . . .

որովհետեւ հարկաւ միշտ ձեզ փնտռելու ետեւէ է և գիտէ որ Յարիզ կը գանուիք . . . : Այս մարդը զձեզ կը պաշտէ կօր . . . դարմանայի բան չէ . . . ամէն մարդ ալ պաշտելու է զձեզ :

Այս քաղաքավարութիւնը էլէօնօրի սրտին ցաւը մտցնել կուտայ . այնպիսի կէրպով մը կը ժպտի իւր սիրուհին՝ որ ամէն բան հասկցնել կուզէ , յետոյ կը շարայարէ :

— Սիրելիք իմ Արդիւր , կը հաւանի՞ք ինձ հետ ճաշել . . . :

— Տարակոյս չկայ , մէկ մը չէ՛ երկու անգամ կը ճաշեմ :

— Ուրեմն ներեցէք . երթամ աղախինիս մէկ քանի հրամաններ տամ :

— Գացէք , աստուածային բարեկամուհիս . . . անհանդիստ մ՛ըլլաք . . . մինչեւ որ դայք՝ ես ալ շիշը կը լեցնեմ . . . բայց ամէն բանէ առաջ ըսէք դուրս ապանին որ իրեն տրուած հրամանը կատարէ . . . թող շտայ որ Շուպլան հոս գայ , ապա թէ ոչ զայն կուպաննեմ , և եթէ կուզէ անդամները նորէն գտնել , կը յորդորեմ զինքը որ առաջուց վրանին թիւ գնէ :

Էլէօնօր կերթայ աղախինին ապսպրել որ ընտիր , համագամ և վերջապէս ամեն կերպով սովորականէն աւելի ազնիւ ճաշ մը պատրաստէ . կը հրամայէ անոր որ ընտիր գինի գնէ խմորեղէն , անուշեղէն բերել տայ , վերջապէս բան մը խնայել չուզեր Արթիւր Բօզէնքէօրի վերագարձը տօնելու համար :

Մարինէթ ամենափոքր առարկուածիւն մը մտքէն անգամ անցնելու չհամարձակիր , բայց տիրուհւոյն յանձնարարած բաները գնելու գայած ատեն ինքնիւրեն կըսէ .

— Եթէ տիկինը երկար ատեն այս ճամբան բռնէ , շատ չտեւեր մոխրի վրայ կը նստի . . . որո՞ւ հող . . . ինք գիտէ :

Էլէօնօր վերադառնալով Արդիւրի քով կը նստի , որ շիշ մը մատերախն երկու երրորդը արդէն խմած էր , և երկրորդ սիկար մը վառելու կը պատրաստուի . Էլէօնօր հիացմամբ իւր սիրահարը կը դիտէ , դարձեալ գոչելով .

— Ո՛չ , փոխուած չէք . . . միայն քիթերնուդ ծայրը քիչ մը կարմրեր է . . . :

— Արեւագարձական երկիրներու արեւը ըրաւ այս բանը . . . :

— Հիմա , հարկաւ դուք ալ կը մտածէք որ ես ալ կու գեմ հասկնալ թէ դո՛ւք ինչ ըրիք քսան տարիէ ի վեր . . . ի՛նչ փիճակի մէջ էք . . . որչափ ըստակի տէր էք . . . վերջապէս կուզեմ գիտնալ թէ երջանիկ էք . . . թէ բողբոսիդ յաջող գնաց . . . :

— Հարկաւ , գեղուհիս , ես ալ հետաքրքրուած թիւննիդ պիտի յագեցնեմ . . . : Ա , հ , Թրօյէն և Շամբանեայէն մեկնելէս ի վեր շատ բաներ ըրի . . . շատ արկածներ պատահեցան գլխուս . . . ամէնը մէկտեղ այսօր չեմ կրնար պատմել . . . որովհետեւ շատ երկայն է . . . : Ամենէն առաջ Ամերիկա գացի . . . որպէս զի փորձի համար դրամական գործեր ընեմ : Հոն հարուստ գաղթական մը կար որ աղջիկը ինձի տալ կուզէր , որ միլիօններու տէր էր և չեմ գիտեր որչափ ալ չաքարի եղէդ ունէր :

— Ո՛վ Աստուած :
— Մի՛ վախնաք , իւր առաջարկութիւնը մերժեցի . . . ձեր պատկերը միշտ մտքիս մէջ էր . . . ե .

Թէ Բոմարէ թագուհին իսկ հետս կարգուիլ ուզէր , չէի առներ . . . :

— Ա՛հ , որչա՛փ բարի էք . . . այս հաստատաւ մտութիւնը ո՛րչափ կը յուզէ զիս . . . :

— Կեցէ՛ք նայինք , գեռ ինչե՛ր կան . . . : Անկէ Ասիա անցայ . . . ուր պատիւ ունեցայ Պարսից շահին և իրեն ամենասիրելի կնոջ ներկայացուելու . . . : Նոյն իսկ ինձի գեղեցիկ կին մը տալ ուզեցին . . . : Բայց ո՞վ մտիկ կընէր . . . :

— Չգտնուած մարդ . . . :

— Շահը ինձի թանկագին պարգեւներ տուաւ . . . : Ղոր օրինակ՝ մուշտակներ , զորս Ռուսիա գացած աստեա ծախեցի . . . : մեծ շահ ըրի . . . : բոլոր ունեցածս նաւ մը բեռցուցի . . . : նաւաբեկեցանք . . . : նորէն սկսելու ստիպուեցայ . . . :

— Ո՞վ անբաղդ մարդ . . . :

— Մի՛ վախնաք , բաղդս նորէն յաջողեցաւ . . . : Քալիֆօրնիա գացի , ուր երկսեռ վարժարան մը բացի . . . : շատ աշակերտ ունեցայ . . . : ո՞ր մէկը ըսեմ . . . : այլ և այլ ապրանքներ գնեցի , զորս մեծ շահով ծախեցի . . . : և Աստուծոյ համար , սրովհետեւ բնութիւնս հասեաւ է . . . : ըսի ինքնիրենս , հարիւր հազար ֆրանքի եկամուտ ունիմ , այսչափը բաւական է . . . : Գողղիա վերադառնամ , և էլէօնօրի ոտից առջեւ դնեմ գանոնք . . . : և ահա եկայ :

— Կարելի՛ բան է , ի՛նչ , բարեկամս , հարիւր հազար ֆրանք եկամուտ ունիք . . . :

— Հարիւր հազար . . . : աղէկ մը չեմ գիտեր , կրնայ ըլլալ որ հարիւր տասը կամ հարիւր քսան հազար է . . . : բայց պակաս չէ . . . :

— Բայց գիտէ՛ք , պատուական բան է այս :

— Գոնէ կրնանք ապրուիլ . . . :

— Եւ այդ հարստութիւնը ոտիցս առջեւ դնելու կուգայիք . . . :

— Այո՛ ինքն այս վայրկեանէն ձեր ոտից առջեւ գտնուածի պէս է . . . : քսան տարիէ ի վեր զիրար սիրող մարդիկ ունեցածնին իրարմէ զատելլու են . . . : իմ ունեցածս ձերն է . . . : հրամայեցէք ինձ , և ես պատրաստ եմ ամենափոքր փոփաքնիդ անգամ գուհայնել . . . : դուք ինձի ըսէք . բարեկամս , քսան հազար . . . : յիսուն հազար ֆրանք պէտք է . . . : դու հարեղէն կամ գաշմիր պիտի առնեմ . ես ալ ձեզի կը պատասխանեմ . առէք , սիրելի էլէօնօր . . . : առէք մնտուկին մէջէն , ասկէ աւելի մեծ հաճոյք չկայ ինձի համար . . . :

— Ա՛հ . ինչ սքանչելի խօսքեր . . . : ինչ մարդ էք դուք . . . : ինչպէ՛ս աղէկ հասկցեր էի զձեզ . . . : բայց ես չարաչար չեմ գործածեր ձեր առատաձեռնութիւնը :

— Տեսնենք . ես զձեզ նուրէններով պիտի լեցնեմ . . . : բայց ոչ այս վայրկեանս . . . : որովհետեւ . երեւակայեցէք , այնչափ հարստութենէս քովս մէկ քանի նաբօլէօն կայ . . . :

— Սիրելիդ իմ Արդիւր , իմ համեստ քսակս ալ ձեր տրամադրութեան տակ է :

— Դիտեմ որ այդպէս է . . . : դուք ալ ինձի պէս էք , մեր երկուքին բնութիւնը մէկ են . . . : բայց ձեր քսակին դիմելու պէտք չունիմ , վաղը թղթաբերով Պորտօի սեղանաւորներէս մէկէն հարիւր հազար ֆրանք պիտի ընդունիմ , և այս գումարին շատ պէտք ունենալուս պատճառն ալ սա է որ հոս , Բարեզի մէջ , հրաշագեղ պզտիկ ապարանք մը ծախու առնելու վրայ

եմ, որուն համար մինչեւ երեք օր թերհաշիւ ըլլալով երեսուն հազար ֆրանք պիտի տամ . . .

— Ապարանք մը ծախու կառնէք . . . ո՞ր թաղը :

— Դիցուհիս, որ թաղը ըլլալը հիմա չիպիտի ըսեմ, որպէս զի մէկէն իմէկ իմանալով զարմանայք . . . այս ապարանը հրաշալի կերպով պիտի յարգարեմ . . . Բօմբատուրի ձեւով . . . ամէն կողմը հայելիներով և ոսկեզօծ կահ կարասիներով պիտի զարդարեմ . . . որովհետեւ դուք, սիրելի էլէօնօր, դուք պիտի ըլլաք այս հրաշալի ապարանին թագուհին . . .

— Լուեցէք, Արթիւր, զիս կամչցնէք . . . սիրտս այնպիսի ուժգնութեամբ կը զարնէ . . .

— Բայց այս մատերան ախորժակս բացաւ, ճաշ չպիտի ընենք :

— Պիտի ընենք . . . երթամ Մարինէթի ըսեմ որ շուտ ընէ :

Տիկին Շուպրան խոհանոցը կը վազէ, կերակուրին պատրաստութիւնները կը քննէ՝ գօշելով .

— Դեռ չլմնցամ . . . այս ճաշը մարդու կրնա՞յ հանուիլ . . .

— Ի՞նչ, տիկին . մարդու կրնա՞յ հանուիլ մի . . . Պաղտասար (*) թագաւորին ինչո՞յքէն վար սեղ

Պաղտասար, վերջին թագաւոր Բաբելոնի, նշանաւոր իւր անհողութեամբ և հեշտասիրութեամբ : Այն պահուն երբ Պիւրոս, Պարսից թագաւորը, բազմաթիւ քաջ մարտիկներու գլուխը անցած կը պաշարէր զԲաբելոն, Պաղտասար իւր պարսպաց զօրութեան վրայ ապաւինելով, իւր թշնամոյն անօգուտ ջանքերը կը ծաղկէր, և խնձոյքներով կը փարատէր երկար պաշարման մը ձանձրոյթքն : Գրազիտութեան և խօսակցութեան մէջ, բազմաձայն և շքեղ կերակուրներու Պաղտասարի խնջոյք անունը կուտան :

մ'ունի՞ . . . Եթէ այդ պարոնը ասով ալ գոհ չըլլայ, դժուարին պիտի ըլլայ . . .

— Հարիւր հազար ֆրանք եկամուտ ունի, Մարինէթ, Բօմբատուր ապարան մը ծախու կառնէ կ'որ, որուն թագուհին ե՞ս պիտի ըլլամ . . .

— Տիկինը Բօմբատուր թագուհի պիտի ըլլայ . . .

— Աղէկ գիտի որ օր մը պիտի հարստանայ . . . նայէ որ աղէկ ծառայես, Մարինէթ, բան մը պակաս չըլլայ :

Ի՞նչ ասանէն ճաշի կհրամցուին : Արդ իւր Բօզլնքէօր իւր հին բարեկամուհւոյն հետ ի միասին ճաշարանը կերթայ, սեղան կը նստին տիկին . Շուպրանի ճաշակիցը կարի մեծ ախորժակով կուտէ ու կը խմէ, այնպէս որ ժամանակ չունենար պատասխանելու գորովայն էլէօնօրի ըրած աչքի նշաններուն սրոյմով կը խառնէ իւր խօսակցութիւնը, զոր իրենց փոխադարձ սիրոյ և ըզգացմանց անգրգուռութեան և քսան տարիէ ետքը զիրար հաւատարիմ գտնելուն վրայ բերել կուզէ միշտ :

Բարբ ասոնց իբր պատասխան գեղանին Արդիւր գաւաթը կը լեցնէ, կերակուրները կը լափէ և ամեն մէկ վայրկեան հայոյթ թիւններ և արկողեան բառեր կը գօրցէ, որոց ծովու ճամբորդութեանց ասան վարժուած է, կըսէ :

Սակայն այս պարոնը իւր ճաշակին շատ յարմար կը գտնէ այս ճաշը, ինչ որ մեծ ուրախութիւն կը պատճառէ էլէօնօրի : Արդիւր գրեթէ միայնակ շիշ մը Բօմար և շիշ մը բիշպար կը խմէ, որոնք մօտակայ վաճառականին խանութէն կուգային :

Երբոր խահուէն կը բերուի, նորէն սիկար մը կը վառէ : Բայց խահուէին հետ ընաւ որ և է ըմպելիք չէին բերած . Պ. Արդիւր կը պուսայ .

— Է. . . պզտիկ դաւաթը . . . խահուէն վար տա՛նողը ո՛ւր է . . . խեղքդ ո՛ւր է, խոշոր աղջիկ, կը կարծես թէ կը մոռնա՞նք . . . մեղի ո՞վ կարծեցիր . . . օ՛ն, հազար ուումք . . . հազար ումընկէց թափի գլխուդ . . . ըմպելիք բեր . . .

— Խահուէն վար տանողը ի՞նչ է . . . ասիէ ունի՞նք տիկին . . .

— Քոնեակ ըսել է, փայտի կտոր . . . ընաւ բան չես գիտեր, սիրելի Մարինէթս :

Տիկին Շուպլան կը հրամայէ աղախինին որ շուտով երթայ օդի և քոնեաք բերէ :

Պ. Արդիւր Մարինէթի բազուկէն կը հրէ ըսելով .

— Շուտ ըրէ, կրիայ, շուտ ըրէ :

Խահարարուհին դուրս կենէ այս պարոնէն կրիայ կոչուելուն վրայ բարկացած : Քիչ մ'ետքը շիշ մը քօնեաք և սրուակ մը անխողի առած կը վերագառնայ :

— Ամենագեղեցիկ էլէօնօրս, կրտէ Արդիւր խահուէին մէջ օդի ընցնելով, ըմպելիք սիրելուս վրայ մի զարմանաք . Ասիոյ մէջ վարժուեցայ ըմպելիք գործածելու . հոն, շատ անգամ ճաշ չաքարօղիով և որգօղիով կընէի, բայց շատ աղէկ կը բռնէր :

— Հոն տեղ ուտելիք քի՛չ կար, բարեկամս :

— Ոչ, քիչ չկար, բայց այնչափ գեշ կեփէին որ ըմպելիքով ապրուսիլը նախամեծար կը համարէի, ասոր համար շատ ըմպելիք կընամ վերցնել :

Ստուգիւ, Պ. Արդիւր Բօզէնքէօր ծխած ատենը անխօզույ սրուակը և օղույն շիշին մէկ մասը կը պարպէ, Յետոյ, երբ հաստատամիան էլէօնօր կը յուսայ թէ վերջապէս ժամանակ է խօսք բանալ քսան տարիէ փեր քաշած պտերուն և հասաչանաց վրայ, հարցաւ

կեցը՝ մէկէն իմէկ սուքի կենէ ձեռքը ճակտին զարնելով և կը պոռայ .

— Ա, նզովից արմատ . . . իրաւ ժամագրութիւնը բաժ էի նշանաւոր նկարիչի մը հետ, որ ձեր ներկայութեամբ գեղեցկանալի ապարանին համար Վաթթօի տեսակէն տամկանկարներ պիտի շինէ . . . կուզեմ որ ամեն տեղն ալ նկարներով, հովուական սիրային պատկերներով վարդարուի . . . ա՛հ, մանաւանդ սիրային պատկերներով . . . վերջապէս ձեզի արժանի եղող բաներով: Ի տեսութիւն, կին երկնային :

— Ի՛նչ, կրտէ էլէօնօր նորէն հառաչելով, այո՛չափ շուտ կը բաժնուի՞ք ինձմէ, Արդիւր : Ես կը յուսայի եթէ նըւիրիկոհոս կանցնէք :

— Ես ալ կը յուսայի, գեղուհիս, բայց գործը ամէն բանէ առաջ է, նկարիչին այս իրիկուան համար խօսք տուած եմ, եթէ չերթամ, գործս չի տեսներ և ես ալ կը վշտանամ . որովհետեւ այս մարդը Փարիզի մէջ գտնուող առաջին տաղանդաւորներէն մէկն է : Բայց նորէն կուգամ՝ սիրելիդ իմ էլէօնօր, այս գործերը կարգադրելուս պէս ծունկերուդ առջեւ կը նըստիմ՝ և մէկ մ'ալ չեմ շարժիր :

— Ա՛հ, որչափ կուրախացնէք զիս . . . Վաղը կընամ տեսնել զձեզ :

— Հարցնելիդ աւելորդ բան չէ՞ . . . այսուհետեւ կընամ որ մը առանց ձեզ տեսնելու մնալ . . . վաղը կանուխ որպիսութիւննիդ հարցնելու պիտի գամ :

— Ա՛հ . ի՛նչ սիրուն էք :

Արդիւր Բօզէնքէօր իւր գեղուհւոյն մասներուն ծայրը կրկին համբուրելէ ետքը՝ կը մեկնի, թէեւ էլէօնօր մեծու հաճութեամբ իւր բոլոր ձեռքերն ալ կուտար, բայց գծուարին տղ կը Ար

դիւրէ աւելի քաղաքավար սիրահար մը տեսնել :

Եւ այս պարտնը կը մեկնի . էլէօնօր զՄարինէթ կը կանչէ և թէյ եփել կուտայ , որովհետեւ ծխախոտին ծուխը իրեն սրտի մեծ ցաւ մը պատճառած էր և սիրտը կը խառնուէր :

— Չարմանալու բան մը չէ , կըսէ Մարինէթ , սրոյ կրիայ կոչուիլը դեռ միտքէն չէր ելած , ինչպէ՞ս սիրտեքնիդ չցաւի . . . այս մարդը տուներնիդ ծխարան դարձուց :

— Ծխելը կը սիրէ , Մարինէթ . այսու հանդերձ , հիմա ամէն մարդ քիչ շատ կը ծխէ , սովորութիւն եղած է :

— Բայց ինչո՞ւ այդպէս կըսէք , ամեն կողմը թըքաւ . ա՛յս ալ սովորութիւն եղած է . ինձի համար ասկէ ազտոտ բան չկայ :

— Ճամբորդներուն սովորութիւնը այս է , որոնք ուր որ ալ ըլլան , ինքզինքնին պանդակի մէջ կը կարծեն :

— Հարիւր հազար Փրանքի եկամուտ ունի կըսէք , բայց բերնէն այնպիսի բառեր կը հտնէ կոր , զորս զրուցերգութեան մէջ աւազակները կը զուրցեն : Արկութեքէն կը խօսի կոր :

— Նաւասարներու լեզուն այդ է , ծովու վրայ ըրած ճամբորդութեանց միջոցին ինքն ալ վարժուեր է :

— Սալաւարի մը պէս ալ կը հայհոյէ :

— Մարդ կրնայ շատ հարուստ ըլլալ և հայհոյել , չե՞ս տեսներ նաւապետները . ամենքնին ալ հարուստ են բայց ամէն մէկ խօսքերնին հայհոյութիւն է :

— Բայց խմելիքը . . . սպունքի պէս կը ծծէ կոր , օղին շիշը գրեթէ կէս մը պարպուեցաւ :

— Այս սովորութիւնը Պարսկաստանի մէջէն առեր

է , որովհետեւ հոն՝ կերակուր աղէկ չեն եփեր : Շուտ թէյ բեր , Մարինէթ :

— Այո՛ , տիկին , որովհետեւ այս մարդուն բռնած ընթացքը ձեր գործին չգար կոր :

Աղախինը խոհանոցը իր վերադառնայ ինքնիրեն մրմուշալով .

— Եթէ այս մարդը շատ անգամ հաց ուտեցաւ պիտի գայ , ես հոս գործ չունիմ :



ՄԱՐԴ ԿՐՆԱՅ ԲԱՐԵԿԱՄ ԸԼԼԱԼ ԿԱՄ ՉԸԼԼԱԼ

Յաջորդ օրը առաւօտեան ժամը տասնին ատեն ներքը էլէօնօր ջօքայտ ուտելու վրայ էր , երբ դուռը ուժգնակի կը հնչուի , և ընդ հուպ Արթիւր Ոօղէնքէօր իրեն առջեւ կը ներկայանայ : Սա կը վազէ էլէօնօրի ձեռքը կը բռնէ և ծպտածանօք հինգ վեց անգամ յաջորդաբար շրթանցը կը տանի , մինչդեռ արկին Շուպրան անօր կըսէ .

— Դո՞ւք էք , բարեկամս , աղէկ ըրիք առաւօտուն կանուխ եկաք : Ձէի յուսար որ այսչափ կանուխ գայք , բայց ձեր այս արտօրանքն զիս կուրախացնէ : Ինձի հետ ջօքայտ կառնէ՞ք :

— Օ , ոչ , շտրհակալ եմ , երկնային բարեկամուհիս , բան մը չեմ կրնար ուտել , պատառ մը բան անգամ չեմ կրնար վար դրկել . . . ուտել ըսել կուզեմ . . . անպիտան :

Պարտնը այս խօսքերը ըսած ատեն սենեկին մէջ կը պտտէր , ձեւեր ընելով , խորը նայելով և երբեմն

երբեմն կանգ առնելով, ձեռքը ճակտին և ազգրին զարնելու և երկար հեծեծումներ արձակելու համար :

— Ա՛հ, Տէր Աստուած, դոչեց էլէօնօր, իւր քաղցրիկ բարեկամին լուռ ու մունջ ձեւերէն ապշած, առաջ չնշմարեցի . . . բայց բան մ'ունիք, Արդիւր, անհանգիստ, յուզուած կերեւիւք . . . բարբոսի զոհնատ էք . . . մազերնիդ խառնակեալ են . . . ի՛նչ եղաք :

— Օ՛, ոչինչ, կի՛ն պաշտելի . . . յուզմունքս բանի տեղ մի դնէք :

— Բանի տեղ չդնե՛մ. ձեր գործերուն ես ալ մասնակից չպի՛տի ըլլամ . . . այլ ևս բոլոր ձեր մտածումները մտերմաբար ինձ չպի՛տի յայտնէք, և երէկ ինձի չըսի՛ք թէ մեր մէջ ամէն բան հասարակաց պէտք է ըլլալ :

— Ճշմարիտ է . . . Լաւ ուրեմն, քանի որ կը փափաքիք գիտնալ, ձեզի պատմեմ գլխուս եկածը. արդէն ես չեմ կրնար ձեզմէ գաղտնիք պահել : Կուզեմ որ պահեմ, բայց ձեռքս չէ : Երեւակայեցէք թէ Պօրտօի սեղանաւորէս նամակ մ'ստացած եմ . . .

— Որ հարիւր հազար ֆրանք կը զրկէ ձեզ . . .

— Ոչ, բուն խնդիրը հոտ է անհա . . . խաբերայն խոստացած գումարը չէ զրկեր, ինք կը կարծէ թէ մէկուն խոստում չեմ տուած և կը գրէ . « Հարիւր հազար ֆրանքնիդ ութն օրէն միայն պիտի կրնաք ընդունիլ, որովհետեւ այսօրուան ձեզ զրկելիքս ուրիշ բանի գործածեցի . բայց կարծեմ թէ ութն օր յապաղումը ձեր գործոց խառնակութեան պատճառ չըլլար » :

— Ի՛նչ կըլլայ, բարեկամս, յապաղում մ'է, և եթէ սեղանաւորին վրայ վախ չունիք . . .

— Վա՛խ մի՛ փրանապի և նապարի ամենէն պար-

կեշտ մարդն է այն . իրաւ, եթէ գնելիք ապարանիս համար մինչեւ երկու օր երեսուն հազար ֆրանք վրձարելու խօսք տուած չըլլայի, հոգս չէի ընեմ . . . Երէկ, ապարանքը ծախողը տեսայ . կերեւայ թէ մարդը այս գումարին շատ մեծ պէտք ունի, որովհետեւ նորէն բնձի ըսաւ . « Պարոն Արդիւր սը Բօզէնքէօր . . . եթէ մինչեւ հինքարթի օրը երեսուն հազար ֆրանք չի տաք, ձեզի յառաջուց լսեմ որ սպարանս ուրիշի մը պիտի ծախեմ . . . մանաւանդ որ սլ որ ամենէն շատ ու շուտ տայ՝ այն կառնէ » : Ըսածն ալ կը գործադրէ խաբերայն :

— Բարեկամս, Բարիզի մէջ ծախու ուրիշ ապարաններ ալ կան . . . :

— Ո՛չ, էլէօնօր, անոր պէս ուրիշ ապարան չկայ . . . այնչափ կոկիկ, այնչափ հրաշալի, ձեր ընդունելու թեան այնչափ արժանի ուրիշ ապարան չկայ . . . : Ա՛հ, եթէ այս առիթը ձեռքէ փախցնեմ, բնաւ չպիտի մըխիթարուիմ . . . ասկէ զատ, խօսքս չբռնե՛լ . . . կենացս մէջ առաջին անգամ ըլլալով խոստմնազանց պիտի գտնուիմ . . . պատիւս պիտի կոտորի . այլ ևս չպիտի համարձակիմ Սակարանը ներկայանալ . . . :

Արդիւր այս երկարաբանութիւնը կաւարտէ թիկնաթուռի մը մէջ կնխալով որուն մէկ անուակը կը կոտորէ, և գլուխը ձեռքերուն կը կրթնցնէ յուսահատ գէմքով :

Բայց այն ատեն էլէօնօր, որ սրոշում կուտայ, վեհ ձայնով մը կ'ըսէ :

— Մխիթարուեցէք, Արդիւր, սրտերնիդ հանդարտեցուցէք . . . փողը, կէս օրին, երեսուն հազար ֆրանքնիդ պիտի առնէք . . .

— Ի՛նչ կ'ըսէք, գեղեցիկ կի՛ն, ինչպէ՛ս կրնաք . . .

բայց ո՛չ, ո՛չ, չեմ կրնար ընդունիլ . . . այս վայրկե-
նական ծառայութիւնը ինձի մատուցանելու համար,
խենդութիւններ ընելու պիտի ելնէիք . . . ի՛նչ . . . ձե-
զի նեղութիւն տամ . . . ո՛չ . . . չեմ ընդունիր . . .

— Իրաւունք չունիք մերժելու . . . նորէն երէկ-
ուան խօսքերնիս կը յիշեցնեմ ձեզ . . . Ամէն բան հա-
տարակաց է մեր մէջ :

— Բայց, սիրելի բարեկամուհիս, երեսուն հազար
ֆրանք է այս, ուրիշ բան չէ :

— Քանի որ մէկ քանի օրէն վճարելուդ վրայ վըս-
տահ էք, մեծ ծառայութիւն մը չէ :

— Մ. ութ օրէն վճարելուս այնքան ապահով եմ
որքան ապահով եմ զձեզ պաշտելուս վրայ . . . բայց
և այնպէս . . . կը վարանիմ . . . կը վախնամ . . . կ'ուզեմ
երկաթուղիով Պորտօ երթալ՝ ստակներս առնելու հա-
մար . . .

— Տէր ողորմեա, ի՛նչ տղայամտութիւն . . . ալ ա-
ռարկութիւն չուզեր, այս դորձը կարգադրուած է .
հիմա զիս ձգեցէք դորձերնուդ գացէք, որովհետեւ
արդուզարդիս նայելու եմ, և կ'որոնջնելու ժամանակ
չունիմ : Գիտեմ որ վստանակիչները միայն մինչև կէս
օր իրենց դրասնեակը կը գտնուին . . . Գացէք, բա-
րեկամ, վազը կէս օրին երեսուն հազար ֆրանքնիդ
կառնէք :

— Այդպէս կ'ուզէք որ բլլայ, լաւ ուրեմն . . .
ձեր ծառայն, գերին եմ . . . պէտք է որ հնազանդիմ,
բայց այս ըրած բաներնիդ . . . ո՛վ էլէ՛ծօնօր, եթէ տասն
և երկու սիրտ ունենայի, տասներկուքն ալ ձեզի հա-
մար պիտի այրէին :

Այս խօսքերը ըսելով՝ գեղանին Արդիւր էլէ՛ծօնօրի
այսէն համբոյր մը կ'առնէ սիրուհին միւս այսք կը

ներկայացնէ, բայց երիտասարդը արդէն գաւազանը և
գլխարկը առած՝ արտօրանօք կը մեկնի, իբր թէ վախ-
նալով որ բարեկամուհին միտքը չիօխէ :

Հագիւ Արդիւր դուրս կելնէ, տիկին Շուպլան,
չորրորտը մտնալով, գանգակը կը հնչեցնէ : աղախինը
կանչելու համար, և արդուզարդին կը վազէ՝ ըսելով .

— Կիսակօշիկներս, Մարինէթ . . . շուտ կիսակօշիկ-
ներս բեր և մինչև որ ես գլուխս շտկեմ, դուն կօշիկ-
ներս կապէ :

— Տիկինը շա՞տ կանուխ պիտի ելնէ . . .

— Մարինէթ, երբ մէկը իւր հին բարեկամին . . .
իւր երազած մարդուն սէրը ցուցնելու ուզէ, կանուխին
ուշին չնայիր . . .

— Այնչափ շատ ծխող պարոնը այսօ՞ր ալ ճաշը
հոս պիտի ընէ . . .

— Չեմ գիտեր թէ ճաշի պիտի գա՞յ, մնացայ
հարցնելու . . . կարծեմ թէ ժամանակ չ'պիտի ունե-
նայ . . .

— Ա. աւելի աղէկ . որոհվեաւ տիկինը թէյ խը-
մելու հարկ չ'պիտի զգայ :

— Մարինէթ, մտածումներդ շատ արտառօց են . . .
ա՛հ, Աստուած իմ, որչա՛փ տփգունեք եմ :

— Երէկուան կերածնիդ չէք մարսած, անկէ է . . .
երբեմն այս բանէն շատ օրեր հիւանդ կը պառկիք . . .

— Ըսածդ չես գիտեր կար . յուզմունքէս է . . .
մտատանջութենէս է . . . խեղճ բարեկամ, որչա՛փ յու-
սահատեր էր :

— Այդ պարունը . . . կենացնուդ ամենէն գեղեցիկ
օրը, բա՞ն մը կ'որոնցուց, ի՛նչ եղաւ :

— Ատիկա քու գիտնալու բանդ չ'է . . . շուտ ը-
ր'է . . . ո՛հ . . . որչա՛փ դանդաղ ես :

— Եթէ տիկինը կը կարծէ թէ կօշիկ կապելը դիւրին բան է... սրունքնուդ տակը իւրոտեր է... :

— Թամբս ըսել կուզէք :

— Ո՛չ, տիկին, միայն սրունքնուդ տակը :

— Մինչև որ ես հագուիմ ըմնամ, շուտ կառք մը բռնէ... Ժամով սակարկութիւն ըրէ... :

— Տիկինը կառքով դուրս պիտի ելնէ :

— Այնպէս կերեայ. շուտ ըրէ, Մարինէթ, հիմա ետ դարձած ըլլա՞լու էիր :

Խոհարարուհին շտապաւ սանդուղիէն վար կիջնէ՝ ինքնիրեն ըսելով.

— Սա երէկուան գեղեցիկ ստահակին համար է որ տիկինը առաւօտունէ ի վեր շարժման մէջ է... չեմ գիտեր... բայց վախնամ որ սա թքնողը խաղ մը խաղայ... վրան խննդ կարեր է... իւր տարիքը ունեցող կին մը... պիտի հիւանդանայ... արդէն երէկ, եթէ թէյը չըլար քործը գէշ էր... :

Վերջապէս կառքը կուգայ: Տիկին Շուպլան գրասեղանին մէջէն եկամուտի արձանագրութեան թուղթը կառնէ գրպանը կը դնէ, և կառքը հեծնելով փոխանակչի մը կերթայ, որուն հետ արդէն մէկ քանի գործեր ունեցած էր: Երբ հոն կը հասնի, արձանագրութեան թուղթը կը ցուցնէ փոխանակչին ըսելով.

— Պարոն, առէք սա երեք հազար երկու հարիւր ֆրանք եկամուտի մուրհակը, վաղուան համար երեսուն հազար ֆրանքի պէտք ունիմ, հաճեցէք այս օր այսչափ դումարի եկամուտէս ծախել:

— Հասկցանք, տիկին, որչափ որ կարելի է աղէկ գինով մը կը ծախենք այսօր... ձեզի երեսուն հազար ֆրանք պէտք է... մենք հազար երեք հարիւր ֆը-

րանքի եկամուտ կը ծախենք... քիչ մ'աւելի գրամ կը հասնի ձեռունիդ :

— Շատ աղէկ, պարոն. վաղը կէս օրէն առաջ կը նամ ընդունիլ այս գրամը... :

— Եթէ կուզէք ժամը իննին, տիկին... :

— Բիւր շնորհակալութիւն, պարոն. պատիւ ունիմ... :

— Ներեցէք, տիկին, բայց պէտք է որ դուք անձամբ Սակատունը, փոխանցմանց սենեակը երթաք վաճառումնիդ ստորագրելու համար :

— Ի՛նչ, պարոն, պէտք է որ Սակատունը երթամ... Իմ տեղս դուք չէ՞ք կրնար երթալ :

— Անկարելի բան է, տիկին. բայց վայրկեանի մը գործ է. անմիջապէս կըլլայ... :

— Բայց, պարոն, ես սենեակներուն տեղը չեմ գիտեր... Ի՛նչ գիտնամ որն է... :

— Կը ցուցնեն, տիկին, դիւրաւ կը գտնուի :

— Եթէ զիս Սակատունը տեսնեն, պիտի կարծեն որ արժեթուղթի վրայ խաղացող մ'եմ :

— Ձեզի ուշադրութիւն անգամ ընող չըլար, և կը կրկնեմ՝ նորէն թէ մէկ վայրկեանի գործ է: Սպասեցէք, տիկին, գրապիրը արձանագրութեան թուղթերնիդ պիտի պատրաստէ :

Էլէ՞ծօր շատ կը արոմի Սակատունը անձամբ երթալու. ստիպուած ըլլալուն վրայ, բայց արձանագրութեան թուղթը վաճառման մուրհակով ի միասին իրեն կը յանձնեն, և Սակատունը անձամբ երթալու զիջանելու ստիպուած է :

Նորէն կառք կը նստի և Սակատունը կերթայ: Հոն հասած ատեն կէս օրը քիչ մ'անցած էր, և փոխանցման սենեակը կը հարցնէ, զոր շատ շտեւեր կը

գտնէ : Բայց հինգ վեց հոգի կապասեն , որոնք իրմէ առաջ պիտի անդնին , վերջապէս կարգը իրեն կուգայ և գործը կը լմնցնէ :

Այն ատեն , էլէօնօր բոլոր պահանջուած պայմանները կատարած ըլլալուն վրայ ուրախացած , հանգարա քայլով մը ետ կը դառնայ , և այս սքանչելչէնքին մէջ , ուր այնքան հարստութիւններ կը ժողվուուին և կը փճանան , առաջին անգամ գտնուելուն համար , դուրս ելնելէ առաջ անոր ներսի կողմին վրայ ակնարկ մը ձգելու փափաքը չի կրնար զսպել :

Բայց երբ սանդուղիին ժայրը ընդարձակ շէնքին մէջ զազտագողի ակնարկ մը կը ձգէ , իւրաչքին զարնող ամենէն առաջին բանը բաց կապոյտ գունով ըզգեստ մը հագած պարտն մ'է որ շէնքին վրայ հիանալ կ'երևի :

էլէօնօր կ'ապչի , կզգետնի , որովհետև այս պարտնը իւր ամուսինն էր : Պ. Շուպլան այն ժամանակ ի՞նչպէս հոն կը գտնուէր :

Ասիկա գտնելու համար , գառնանք այս անբազդ ամուսնոյն զոր պուրջվարի տոմսակալաճառէն և օթեկապանուհիներէն կրած փորձանքներէն ի վեր չեմք տեսած :



ՆՈՐ ԶՍԽՈՐԴՈՒԹԻՒՆՔ ՇՈՒՊԼԱՆԻ

Շամբնուացին Պուրջվար Պոմարչէի ամէն մէկ տունը մտնելը կը շարունակէր , և սակայն վերջապէս գտնելու էր իւր կնոջ տունը , և ստուգել , որ մը էլէօնօրի բնակած տունը կը մանէ , և ըստ սովորականին

կերթայ դռնապանին կը հարցնէ թէ տիկին Նուարվիյը կը ճանչնայ :

— Տիկին Նուարվիյ . . . անշուշտ . . . երբորդ յարկըն է . կը պատասխանէ դռնապանը որ առջի օրուան ընդունած պատուէրը մէկէն ի մէկ չյիշեր :

Բայց իւր կինը Շուպլանի հագած բաց կապոյտ զգեստը տեսնելով , ուժով մը ամուսնոյն բազուկէն կը հրէ , ականջն ի վար ըսելով .

— է՛յ . աշուրներդ ո՞րի ես տուեր . . . չե՞ս տեսներ կոր որ կեղծամագործի կապոյտ զգեստմը հագեր է . . . գաւառացւոյ դէմք մ'ունի . . . Միւրքէդ ելա՞ւ օրիորդ Մարինէթ ինչ ապսպրեց մեզի . . . ա՛խ , էրիկ մարդ չէ՛ք մի , զլուխնուդ մէջ անձեղիս չափ խելք չունիք . . .

Եւ դռնապանուհին ամուսնոյն սխալը ուղղելու համար կը փութայ բարձրաձայն ըսել .

— Ինչո՞ւ սխալ խօսքեր կ'ընես պարտնին . Ալիպիա ադ . . . երբորդ յարկը Նուար . . . տիկին Նուարվիյ կայ . . . անիկա Պլանվիյ է . . . Նուար (սեւ) չէ . . .

— Ա՛ , իրաւ , աղէկ ըսիք , կը պատասխանէ Պ. Ալիպիադ խօսքը փոխելով , այո՛ , այո՛ , Պլանվիյ է . . . Նուարվիյ չէ . . .

— Աղէկ գիտե՞ք որ Նուար չէ , կը միմուայ Շուպլան իւր յուսոյ մէջ խաբուած ըլլալուն վրայ վշտացած :

— Այդ ալ խօսք է , պարտն , տան մէջ գտնուողներուն ամենուն անունը ականջիս մէջ է , կը յարէ դռնապանուհին : Ասկէզատ , ձեր փնտռած կինը ի՞նչպէս է . . . ամուսին , զաւակ , շուն ունի . . . ի՞նչ գործ կ'ընէ :

— Իմ փնտռած կինս շատ աղէկ է . . . գրեթէ քառասուն տարեկան . . . կոր քիթ մ'ունի . . . որ կալ-

ուածներովը կապրի... գեղեցիկ ակուայներով... գուտ երեք հազար երկու հարիւր... :

— Այդ կինը երեք հազար երկու հարիւր ակուայ ունի... ա, Տէր Աստուած, ատկա կին չէ, կոկորդիլոս է եղեր :

— Իմ խօսքս կալուածներուն վրայ է... որոց թիւը ձեզի կը գուրցեմ կոր, ... վասն զի գիտեմ... բնաւ զաւակ չունի, և սակայն ամուսնացած է... այսինքն ամուսնացած է, և սակայն ամուսին չունի... :

— Այդ ինչ խառնիխառն բան է... :

— Դիւրին է հասկնալը... Տիկին Նուարովի տասն և ինը տարի է ի վեր ամուսինէն բաժնուած է... :

— Ա՛, հասկցայ... կերեայ թէ սրիկային մէկն է եղեր որ կը գինովնար և սիրուհիներ սնէր... որոնց հետ կուտէր բոլոր ունեցածը... և գուցէ կինն ալ կը ծեծէր... սրովհետեւ կան անանկ թշուառական ամուսիններ որ ամեն բան կընեն :

— Ա՛, պարոն, իմ ըսած մարդս սրիկայ չէր... ոչ կը խմէր և ոչ ալ սիրուհի սնէր... կատուի պոնդ մը զարկած մարդ չէր... ո՛ւր մնաց որ կինը ծեծէ... սակէ զօտ իր կինը շատ կը սիրէր... այստարհիս մէջ իրեն համար կնոջմէն վեր բան չկար... անիկա իր կինը կը պաշտէր, ի՛նչ կըսեմ, մինչև հիմա կը պաշտէ որովհետեւ այդ թշուառ... այդ անբաղդ ամուսինը... ձեր առջեւն է... ես ե՛մ :

Շուպլան այս խօսքերը ըսած ատեն՝ զրպանէն թաշկինակը կը հանէ և աչուրներուն կը տանի. սրովհետեւ սիրտը չարժած էր :

Դոնապանն ալ, տեսնելով բաց կապոյտ զգեստով մարդը արցունք կը թափէ, ի գութ կը շարժի. շատ անգամներ քիթը կը խնջէ և կամայ մը կնոջը կըսէ :

— Սա խեղճ մարդը կը մեղքնամ կոր... եկուր շիտակը ըսենք :

Բայց դոնապանուհին որ խտտախրտ կին մ'է, կը պատասխանէ :

— Զայնդ կտրէ. մարդ չե՞ս գուն... վարձակալնիս խաբելու համար տոխնք քսան սուն... մանաւանդ որ կը յուսամ թէ տակաւին ստակ ալ կուտայ... :

Յետոյ, խօսքը Շուպլանի ուղղելով, որ աչքերը կը սրբէ :

— Պարոն, ըսած խօսքերուս համար ներողութիւն կը խնդրեմ... բայց գիտէք... երբ մարդ չգիտնայ... սնչուշտ դուք սրիկայի կերպարանք չունիք... ընդհակառակը... եթէ երեք աղջիկ ունենայի, երեքն ալ ձեզի կը վստահէի... բայց գալով ձեր կնոջ, երկրորդ յարկը բնակողները ձեր կնոջ ամենեւին չեն նմանիր : Տիկին Պլանովի ըսուածը քսան և հինգ տարեկան կին մ'է, եթէ քսան և հինգ տարուէ՞ աւելի չէ... Ինքը Ալէքերիս գտնուող զինւորականի մը կինն է... վարկէ ամուսինը իրեն նարինջ և թուզ կը զրկէ, բայց տեսնէք ի՛նչ տղասոր, մատուրնիդ կը լիքիք : կը տեսնէք որ բնաւ ձեր կնոջ նմանիր :

— Ուրեմն, պարոն դոնապան և տիկին դոնապանուհի, կրկին ներողութիւն կը խնդրեմ, յուսալով որ ուրիշ տեղ աւելի յաջող կեղնեմ :

Շուպլան այս խօսքերը ըսելով մեկնած էր, իր հետ կրելով դոնապանին ցուերն ու յարգանքն :

Պ. Ալբիպիադի և նորա ամուսնոյն հետ ունեցած խօսակցութեան երկրորդ օրն էր որ մեր Շամբուացին, որ միայն պուրջկար Պոմարէն տեսնելէն քիչ մը ձանձրանալու կսկիւէր, համարձակած էր մինչև բասսած տը Բաւօրամա երթալ :

Յետոյ, Սահարանի մտա գտնուելով, վախաքած էր սոյ շէնքը տեսնել:

Պ. Շուպրան աշուքները կնոջը կողմը կուղղէ այն միջոցին երբ սա զինքը նշմարած էր: Անմիջապէս կը ճանշնայ իւր կինը և խոյն տնօր կողմը կը խոյանայ ինքնիրեն ըսելով.

— Ին՛քն է, . . . ա՛ . վերջապէս այս անգամ զինքը բռնեցի:

Բայց էլէ՛ծնօր իւր ամուսնոյն չսպասեր, ուստի կը փութայ փութել շէնքին սանդուղիներէն տասն և հինգ տարեկան աղջկան մը պէս վար իջնելով, կը սրպըրդի կերթայ ամբոխին մէջէն, որ արդէն կսկսի Սահարանին բոլոր մերձակա վայրերը խուժել. կառքը ձգած տեղը կը վազէ, մէջը կը նետուի կառապանին պուռալով.

— Ճամբայ ելէք . . . շուտ ճամբայ ելէք . . . շուտ վազցուցէք:

— Հիմա տիկինը ո՛ւր երթալ կուզէ:

— Հոգ չէ . . . ուր որ կուզէք . . . երկար աւտեն զիս պտտացուցէք . . . երբ որ բաւական ըլլայ՝ ես ձեզի կիմացնեմ . . . բայց կրցածնուդ չափ շուտ տարէք . . . ինչ որ ուզէք՝ կը վճարեմ:

Մինչդեռ տիկինը այսպէս կը վարուի, խեղճ Շուպրան, որ իւր կինը արդէն աչքէ կորսնցուցած է, աւէնուն վրայ կիյնայ. մէկ մը յաջ կերթայ մէկ մը իւձախ . . . քիթը ձերուկի մը երեսին դարնելով անոր ակնոցը վար կը ձգէ. ձերուկը կոխի ետեւէն պուռալ, իսկ ինքը առանց ուշադրութիւն խոյ ընելու, վերջապէս կը յաջողի բազմութեան մէջէն դուրս ելնել և հըրապարակին վրայ կը հասնի՝ դռնելով.

— Ո՛ւր է . . . Ստաուած իմ, ո՛ւր է . . . նորէն կոր.

սընցուցի՞ . . . ալ հայհոյելու կարգը եկաւ . . .

— Պարոնը մէկը կը փնտռէ, կըսէ միջնորդի պէս մէկը՝ որ Շամբընուացուոյն սղբերը լսած է . . .

— Ս. յո՛ . . . անշուշտ, դեռ վայրկեան մը չկէ՞, Սակարանէն կին մը դուրս ելաւ, զայն կը փնտռեմ կոր . . .

— Աղէկ հագուած, վայելչադէմ, կսկիկ կի՛ն մէկը:

— Ճիշդ, ճիշդ, ըսածնուդ պէս . . . տեսա՞ք զինքը:

— Ս. յո՛, պարոն, դեռ հիմա սա վարը կեցող կառքը մտաւ . . . տեսա՞ք . . . աջ կողմի անկիւնը, կանաչ դոյնով քարէն . . . տեսէք, կառավարն ալ տեղը կը նստի կոր:

— Ս. այո՛, տեսայ . . . լաւ . . . բէ՛ւր շնորհակալութիւն:

Շուպրան երկու քայլ հեռուն գտնուող կառքերուն կեցած տեղը եիթալով շուտ մը միյնարտի քապրիօյէ մը կը նստի և կառավարին կը պուռայ.

— Կառավար բարեկամ, սա վարի կանաչ քուրէն կը տեսնէ՞ք կոր . . . անոր ետեւէն դացէք . . . աչքէ մի կորսնցնէք . . . երբ որ կենայ, դուք ալ կեցուցէք . . .

— Կօգտէ, քաղաքացի, ըսել է թէ ժամով է:

— Ժամով, օրով, ինչպէս որ կուզէք . . . ես առանց սակարկութեան պիտի վճարեմ:

— Ուրեմն ես ալ պիտի պիտի թոյնեմ . . .

Կանաչ քուրէն կը մեկնի. միլրտան ալ անոր ետեւէն: Քուրէն քաղաքացի կառքի մը պէս կերթայ. միլրտին կառավարը խարազանին հարուածները չինայեր ձիոյն՝ միշտ քուրէին հետ նոյն հեռաւորութեան մէջ

մնալու համար : Քուրբէն փողոցներէն կանցնի , պուրվարներուն կը հասնի և Մատլէն եկեղեցւոյն կողմէն կը դառնայ :

— Ես ալ ելեր Պոմարչէ պուրվարին մէջ կը փընտրուեմ կոր զինքը . կըսէ ինքնիրեն Շուպլան . թաղը փոխած ըլլալու է : Սակայն երէկ չէ առջի օրը դռնապանը ինծի պատասխանեց . Տիկին Նուարվիյ , հոս է , երրօրդ յարկը . . . մէկ մ'ալ կինը հակառակը ըսաւ . . . եթէ կինը չըլլար . . . թող պիտի տար որ վեր ելնէի . . . և երբ որ մեկնեցայ , թշուառութեանցս մէկ մտոր պատմելէ վերջ , կարծեմ թէ ինծի աչք ըրաւ . . . Հիմա պիտի տեսնենք թէ սա կառքը ուր պիտի տանի գնեղ . . . վայ չար սատանայ , Շանգ-էլիզէի կողմը կերթայ կոր , կինս անտառին մէջ պտո՞յտ մը պիտի ընէ արդեօք . . . բայց Սակարանն էր . . . կերեւայ թէ կը խաղայ . . . ո՞վ էլէօնօր , ինչ կեանք կը վարես Փարիզի մէջ . . . բայց հիմա ուր որ կուզէ թող երթայ . . . բաւական է որ զինքը գտայ . . . և ալ աչքէս չպիտի կորսնցունեմ . . . եթէ մինչև Չինաստան ալ երթայ , կառքով ետեւէն պիտի երթամ . . . բայց կը յուսամ թէ զիս այնքան հեռուները չտանիր :

Կանաչ կիսակառքը Շանգ էլիզէի պարսպադուռնէն կ'անցնի և Էմբէրադրիսի ճամբան կը բռնէ :

— Իրաւոր Պուլնեի գուռը կերթանք կոր , կ'ըսէ ինքնիրեն Շուպլան , կ'ըսեն թէ հիմա շատ գեղեցկացած է . . . թէ լիճ մը . . . փոքրիկ ամարանոցներ , կան գէշ չէ . կնոջս ետեւէն երթալու աս թիւ Պուլնեը անտառն ալ տեսած կըլլամ , մանաւանդ որ օդը սքանչելի է . . . և ինծի կուգայ որ պտտիլը նորաձեւութիւն է . . . շատ գեղեցիկ մարդիկներ կան . . . :

Գուրբին ձին անտառին ճամբաներուն մէջ աւելի տարագ կերթայ : Միօրտինք , որ անշուշտ Բարիզի մէջ յոգնած էր , սյլ ևս նեղութեամբ և խարազանի հարուածներ ուտելով անոր ետեւէն կերթայ :

Ի դուր Շուպլան ամեն մէկ վայրկեան կառավարին կը պօռայ .

— Չենք երթար կոր , սիրելի բարեկամս , ուշագրտութիւն ըրէք . . . շատ հեռու կը մնաք կոր . . . :

— Է՛ , պարտն , յանցանքը իմն չէ , կը պատասխանէ կառավարը . ազէկ կը տեսնէք որ բոլոր ճիգս կը թափեմ . . . բայց խեղճ ձիս արդէն սոսաւաօտ Բանդէն և անկէ Պօնտի գնաց , ուր շատ յոգնած է . . . :

— Կառքերնիդ նստած ասե՛նս ըսելու էիք ատիկա :

— Ես ինչ դիտնայի որ մեծի մը կառքին ետեւէն պիտի երթանք :

— Կը կարծէք թէ այս կանաչ քուրբէն մեծի մը կառք է . . . :

— Օ , անտարակոյս . . . մենք կը ճանչնանք , մենք , մնաց որ ճանչնալը դիւրին է :

— Արդեօք կինս կ'առք ունի , կըսէ ինքնիրեն Շուպլան աւելի զարմայած , արդեօք Սակարանին մէջ մեծ հարստութիւն գիզեց . . . ասանկ բաներ կըլլան . . . բայց կը զարմանամ , որովհետեւ խաղալ չէր սիրեր :

Յանկարծ միլորտին ձին գետինը կիյնայ : Կառավարը կը հայհոյէ , սանձը կը քաշէ , բայց խեղճ կենդանին չուզեր կամ չկրնար սաքի ելնել : Այն ատեն Շուպլան դուրս կը նետուի և չուզելով կորսնցնել կանաչ գուրբին , երկու հօրիւր սուսոց մը կուտայ կառավարին , անոր ըսելով .

— Ահաւասիկ . . . ասէք . . . Ժամանակ չունիմ ըս . . .

պաստելու որ ձեր ձին հաճի քալելու

Եւ հոն թողով միտրդը, Շուպլան կսկսի գութին ետեւէն վազել . բարեբախտաբար, վայելուչ ձիաւոր մը կառքին դռնակին կը մօտենայ, շնորհալից բարե մը տալով և ընդոստ ընդանալով կառքին մէջը գտնուող անձին հետ կը խօսի . ասոր վրայ կառավարը քիչ մը կամաց տանելու կսկսի :

— Կերեւայ թէ այս ձիաւորը էլէ՛ծնօրը կը ճանչնայ, կըրէ ինքնիրեն Շուպլան քրտնաթոր ճակատը սրբելով : Այս ձիաւորը շատ վայելուչ է . . . Կինս բարձր ընկերութեանց մէջ մտած ըլլալու է . . . Ոհ, Աստ- ո՛ւած իմ, ահաւասիկ ուրիշ մը որ միւս դռնա էն կը բարեւէ . . . ան ալ ձիով կառքին քովէն երթալով կը խօսի . ի՞նչ ալ դեղեցիկ ձի մը ունի . . . Նզովից ար- մատ . . . աւելի շուտ երթալ սկսան . . . երբէք չիպիտի կրնամ անոնց հասնիլ . . . փոյժադո ուռեցաւ . . . Եթէ վարձու էջ մը գտնայի . . . բայց անանկ բան չեմ տես ներ կոր . . . Սրդեօք էլէ՛ծնօրը նորէն պիտի կորսնցնեմ ա- ռանց մատուցանելու անոր յարգանքներս . . . Ոհ, կար- ծեմ ես ալ նոստած կառքիս ձիուս պէս պիտի իյնամ . . .

Յանկարծ ձիաւորներէն մին որ կանաչ գութին դռնակներէն միոյն քովէն կը խօսէր, իւր ձին կը կե- ցնէ իւր սուպանդակներէն միոյն վրայ բան մը ջնելու համար : Շուպլան ընդհուպ այս ձիաւորին կը հասնի, անոր կը մօտենայ և կ'ըսէ, զանի բարե ելով .

— Պարոն, կը հաճի՞ք ծառայութիւն մը մատուցա- նել ինձի :

— Ի՞նչ կը խնդրէք, պարոն :

— Սա գութին մէջ եղող տիկինը կը ճանչնաք, այնպէս չէ . . .

— Այո . . . և հիմայ ալ պիտի հասնիմ այդ կառ- քին :

— Սրդեօք շնորհք կընէ՞ք աղաչելու այդ տիկնոջ որ կառքը կեցնէ . . . կուղեմ երկու խօսք ըսել իրեն . . .

— Ուրեմն դո՞ւք ալ այս տիկինը կը ճանչնաք .

— Կը ճանչնամն ալ խօսք է . . . կրնա է . . .

— Չեր կի՞նը . . .

Եւ երիտասարդ ձիաւորը կսկսի խնդալ այս խօս- քին վրայ յետոյ կը գոչէ .

— Աղէք գիտէ՞ք որ այս տիկինը ձեր կինն է . . .

— Շատ աղէկ . . . Եւ ասոր ապացոյցը սա է թէ

շատոնց է ետեւէն կը վազեմ կոր . . .

— Չէի յուսար որ ամուսնացած ըլլայ . . . միշտ հակառակը ըսած էր մեզի . . .

— Չեմ գարմանար . . . քանի որ անունս անգամ

կըրել չուզեր :

— Օ, բայց շատ ծիծաղելի բան է այդ . . . Սպա- սեցէք, յանձնարարութիւննիդ պիտի կատարեմ . . . Իրաւոր շատ պիտի խնդանք հիմայ . . .

Երիտասարդ ձիաւորը ուժգին յառաջ կը մղէ իւր ձին, վայրկենի մը մէջ գութին կը հասնի, անոր մէջ եղողանձին հետ յուզմամբ մը կը խօսի և դրեթէ ան- միջապէս կառքը կը կենայ :

— Հաւանեցաւ ինձի սպասել, կըսէ ինքնիրեն Շուպլան : Շատ ազնուութիւն . . . դռնակներէն մին ալ բացուեցաւ . . . զիս իւր քովը առնել կուզէ . . . Ոհ, բոլոր նեղութիւններս պիտի մոռնամ :

Եւ մեր Շամբընուացին փութայնելով իւր քայլերը վերջապէս գութին կը հասնի : Բաց դռնակին կը մօտենայ պտտալով .

— Էլ է՛ծնօր, ես՛ եմ :

Բայց բոլորովին ապշած կը մնայ, ինքզինքը հազիւ քսան և չորս տարեկան, ամենավայելուչ կերպով հագուած մանկամարդ կնկան մը առջև գտնելով, որ, զանի տեսնելով, անվերջանալի ծրծաղ մը կը փրցնէ և վերջապէս կըսէ .

— Ա՛, այս պարոնն է որ կըսէ թէ ամուսինս է . . . Եստ ուրախ եմ իրեն հետ ծանօթանալուս վրայ . . .

Թշուառն Եուզրան կը հայտնայ որ նորէն խաբուեր է, և ներողութիւն կը խնդրէ :

— Տիկին . . . բիւր ներողութիւն . . . ներեցէք ինձ . . . անանկ ըսին ինձի . . . կը կարծէի որ կինս այս գուրբն նստած էր . . . Սակարանէն դուրս ելած ատենս . . . նորէն սխալած եմ . . . Սակարանէն մինչեւ հասնէր կառքին ետեւէն վազեցի . . . հաճեցէք ներել ինձ . . .

— Բոլորովին ներուած է ձեզ, պարոն . կը պատասխանէ մանկամարդ կինը սիրուն ժպիտով մը, հիմա ստոյգ գիտէք որ ձեր կինը չեմ, այնպէս չէ՞ :

— Աւաղ, ոչ, տիկին :

— Ես պարզ ողբերգուկ գերատանուհի մ'եմ, պարոն, որուն համար կըսեն թէ բաւական տաղանդ ունի և որ շատ երջանիկ պիտի ըլլայ երբ երբեմն գաք զինքը ծափահարելու :

Այս խօսքերը լսնցնելով գեղանի կինը կը բարեւէ զԵուզրան, իւր կառքին գոնակը կը գոցէ, և գուրբն կը մեկնի վերտօխն, ինչպէս նաև երկու ձիւորները որք անոր երկու քովերէն կերթան :

Գալով Եուզրանի, սա գլուխը կախած Բարիզի ճամբան կը բռնէ, միտնալով .

— Միշտ տրամուլթիւն . . . բայց ինչո՞ւ համար այս տիտնորին հաւատացի . . . կամ մանաւանդ ինչո՞ւ հա-

մար այս կառքին ետեւէն երթալէ առաջ, չը գտցի մէջը նայելու . . . , յոգնեցայ . . . , սկիորներս կտորտեցան . . . , չունչ չեմ կրնար կոր առնել . . . : Ո՛ր էլէօնօր, չէք գիտեր թէ ձեզի համար ինչեր կը քաշեմ կոր :



ԹՅՏԵՐԱԿԱՆ ՏԵՍԱՐԱՆ ՄԸ

Մինչդեռ իւր ամուսինը միտրտով Պուլժնիի անտառին մէջ կը շրջէր, տիկին Եուզրան Բարիզի մէջ կառքով կը պտտէր : Մին իւր կնկան ետեւէն կը վազէր, միւսը իւր ամուսնոյն խաղարկութիւններէն պըրծիլ կը ջանար :

Չորս ժամ փողոցներուն և պարկարներուն մէջ պարտիլէ վերջը, էլէօնօր վերջապէս իւր տունը մտնել յարմար կը գտատէ :

Հոն իւր աղախինը կը գտնէ՝ որ մեծ մաատան ջութեան մէջ կը գտնուէր իւր տիկնոջ բացակայութեան վրայ :

— Կը վտինայի որ տիկինին կատքը թաւալած չըլլայ, կը խ Բարինէթ, և յետոյ ճաշը պատրաստելու համար հրաման քոգունած չէ՛ր, վրան զի տիկինը անքան շուտով դուրս ելաւ :

— Ո՛հ, Մարինէթ, նորէն այս սոսկալի պոտտահամն ըրի . . . ոս Մէտուտայի գլուխը . . . , միշտ բաց կապոյտ զգեստով . . . :

— Չեր ամուսինը :

— Այո, պարոն Եուզրան . . . հիմա սղէկ գիտեմ որ

դուրս ելլալուս պէս գանի առջևս պիտի գտնեմ :

— Տիկինն առջևն էր :

— Այսինքն ինձմէ հարիւր քայլ անդ ին . . . Սակա-
րանին մէջ . . . նշմարեցի որ զիս կը տեսնէր . . . այն
ատեն փախչիլս մէկ ըրի . . . Խենդ դարձեր էի , կառ-
քիս մէջ նհասուեցայ . . . միայն թէ հետքս կորսըն-
ցուցած ըլլայ :

— Տիկին , աղէկ կընէք եթէ քանի մը օր դուրս
չեւնէք :

— Աղէկ կըլլար , բայց պէտք է որ վաղ առաւօտ
դուրս ելնեմ անպատճառ . . . էն ուշը ժամը տաս-
նին . . .

— Ի՞նչ , տիկինը անգամ մ'ալ վտանգի պիտի
ենթարկէ ինքզինքը . . .

— Ի՛նչ ընեմ , Մարինէթ . . . Երբ խնդիրը մեր
որտին սիրածին ծառայութիւն մը մատուցանելուն վը-
րայ է , պէտք չէ վարանիլ . . . :

— Աղէկ ըսիք , տիկին , ձեր սրտին սիրածը քեզ
մ'առաջ եկաւ . . . :

— Ինչպէ՞ս . . . Ի՞նչ ըսել կուզես :

— Այն պարտքը որ կը ծխէ , կը թուքնէ և այն-
քան աղէկ կը խմէ . . . :

— Արդիւր Ռօզանքէօր . . . եկա՞ւ . . . :

— Այո , տիկին , ժամը չորսին ատենները , որովհե-
տե հիմա հինգն է :

— Ի՞նչու համար ինձի չպատեց . . . , ի՞նչ ըսաւ :

— Ինձի հարցուց թէ ուր էիք : Պատասխան տուի .
Պարտն , տիկինը կը գլորի կոր . . . :

— Գլորի՞լ . . . Ի՞նչ ըսել է գլորիլ :

— Բանի որ տիկինը կառք նստեցաւ . . . ինձի

անանկ կուգայ որ երբ մարդ կառք նստի , կգլորի . . . :

— Չարմանալի կերպեր ունիս խօսելու մէջ . . . :
Վերջը ,

— Վերջը , այս պարտքը ըսաւ ինձի . Այսօր ճաշի
համար ի՞նչ ունիք : Պատասխանեցի . Ոչինչ : Այն ա-
տեն գաւազանը առաւ և գնաց ինձի ըսելով . Ուրեմն
ուրիշ տեղ պիտի երթամ՝ ճաշելու :

— Ո՛հ , որչա՛փ խենդ ես , Մարինէթ . ինչո՞ւ հա-
մար ըսիլ թէ բան մը չունիս . . . :

— Խաչ որ ճշմարտութիւնը այս է , երեկ ամենբան
լսփութեցաւ . . . :

— Է՛ , ես չի՞ պիտի ճաշեմ . Բարիզի մէջ միշտ ու-
զածդ չ'գտնուիր . . . : Գնա խորոված վառեակ մը բեր-
տոցան մը շինէ . . . : Ըսե՛լ թէ բան մը չունի՛մ . . . :
Գրաւ կը գնեմ որ Արդիւր հետս պիտի ճաշէր . . . :

— Աղէկ ալ ըրի որ տասնիկ պատասխանեցի , կը-
սէ Մարինէթ ինքնիրեն խոր տիրուհւոյն ճաշին համար
պէտք եղածը գնելու գացած ատեն : Եթէ դուն ըլլա՞ս՝
ձանձրութիւնը կառնե՞ս այնպիսի պարտնի համար որ
քեզի կրկնալ կըսէ . . . : Չեմ գիտեր խեղճ Շուպլանը
ինչպէս է . . . բայց կարելի չէ որ ան ալ իւր պարտն թիւ-
թիւրէն աւելի ազտեղի և աւելի անամօթ ըլլայ . . . :

Էլէ՞ծօնօր ամբողջ իրիկունը տխուր է , որովհետեւ
իւր սիրելին չէ եկած : Բայց հետեւեալ օրը , ժամը
իննին կը հագուի կը պատրաստուի . ջօքօլաքը կը խմէ .
կառք մը կը բռնէ և իւր գործակատարին կերթայ .
իւր սպասուհւոյն ըսելու շնորհալով .

— Եթէ հոս չեղած ատենս պարտն Արդիւր Ռօ-
զանքէօր գայ , թող ինձի սպասէ . . . : Իրեն ըսէ թէ
դուրս ելայ , ան գիտէ ինչ բանի համար ըլլալը , ժա-
մը տասն և մէկէն առաջ պիտի վերադառնամ . . . բայց

Թող ինձի սպասէ . . . : Չըլլայ որ Թող տաս որ դուրս ելնէ . . . :

— Բայց դուռին առջև ալ չպիտի կայնիմ որպէս զի իւր գեղեցիկ մարդը դուրս չելնէ, կըսէ մտքէն Մարինէթ, տեսնելով որ իւր տիրուհին կառքը կը նստի : Ահա նորէն կը գլորի կոր . . . ինքզինքը տուեր է անոր . . . Ի՞նչ տեսակ բան . . . : Ի՞նչ մեքենա յուժիւն է չեմ հասկնար, ծառայութիւն մատուցանել . . . իւր սրտին սիրամին, ինչպէս զանի կը կոչէ . . . : Չեմ գիտեր . . . բայց կը վախնամ սր սա սիրելի բարեկամը յիմարութիւններ ընել տայ իրեն :

Տասն և մէկին քառի մ' փայրկեան մնացած էր, երբ էլէժնօր տուն կը մտնէ . քաղցր գոհունակութիւն մը կը տեսնուի իւր գիմուց վրայ : Չեւքը թղթապանակ մը բռնած է զոր սեւեակը մտած պահուն սեղանին վրայ կը դնէ, յետոյ գլխարկը կը հանէ, ըսելով .

— Եկաւ Մարինէթ :

— Ո՛վ, տիկին :

— Ո՛վ պիտի ըլլայ, աղէկ գիտես որ Արդիւրէն զատ ուրիշ մէկու մը չեմ սպասեր . . . :

— Ոչ, տիկին, չեկաւ :

— Ո՛հ, որչափ կը փափաքիմ զինքը տեսնել . . . :

Այնքան դժ պիտի ըլլայ երբ իրեն տամ այս . . . Ո՛հ, Աստուած իմ . . . ո՛ր գրի . . . չեմ գտներ կոր . . . : Տէր Աստուած, կորնցուցի՛ր արդեօք :

— Ի՞նչ կը փնտռէք, տիկին :

— Թղթապանակ մը . . . բայց և այնպէս կարծեմ թէ ներս մտած ատենս ձեռքս էր . . . :

— Ահաւասիկ սա սեղանին վրայ է, տիկին . . . : ներս մտած ատենսիդ հոն գրիք . . . :

— Ո՛հ, իրաւունք ունիս . . . : Ծունչ կառնեմ հիմա, վախցայ . . . :

— Կերեւայ թէ այս թղթապանակը թանկագին է . . . :

— Օ, այո, Մարինէթ . . . : Կը հաւատամ որ անոր մէջ երեսուն հազար ֆրանք ըլլայ :

— Երեսուն հազար ֆրանք . . . , ահա մեծ դու մար մը . . . : Ասով Բարիզ ծախու կառնուի : Տիկինը այս ստակը ի՞նչ ընել կուզէ :

— Մատուցութիւն մատուցանել անոր որ քսան տայ ըիէ ի վեր ինձի հաւատարիմ մնաց :

— Ի՞նչ, տիկինը այս պարսն Արդիւրի՞ն պիտի տա այս ամենը :

— Տա՛լ . . . է, ոչ . . . օ, ան ստակի պէտք չունի . . . բայց քանի մ' օրուան համար փոխ կառնէ ինձմէ . . . : Ինք թիչ ժամանակէն հարիւր հազար ֆրանք պիտի առնէ ինք :

— Տիկին, զգուշացէք : Ունեցածը մարդս ձեռքէն չը հաներ . . . , բայց փոխ տրուածը . . . :

— Բաւական է, շնորհք ըրէ խորհրդածութիւններդ քեզի պահել . . . , դուրս ելիր . . . :

Մարինէթ խոհանոցը կը վերադառնայ ինքնիրեն ըսելով . թէ ես մէկու մը երեսուն հազար ֆրանք փոխ տայի, առաջուց քաւասուն հազար ֆրանքի աւանդ մը կառնէի :

Էլէժնօր հազուտաները կը փոխէ, յետոյ ժամացոյցին կը նայի իրեն կերևայ թէ ժամանակը իր ուզածին պէս չանցնիր՝ վերջապէս չը կրնալով իւր անհամբերութեան յարձիւր, պատու հանին տալ՝ կը նստի յուսալով որ թիչ ատենէն Արդիւր Ռօզանքօրի գալը կը տեսնէ :

Արդէն բաւական ժամանակ կայ որ պատուհանին

առջև նստած է, մէկ մալ կը լսէ որ զանգակը կը զարնեն, իսկոյն տեղէն կեննէ, պոռալով :

— Անէ, ահաւասիկ . . . , պէտք չեղած կողմը նայած ըլլալու եմ . . . : է՛, Մարինէթ չը բանար . . . , անտարակոյս դուրս ելած ըլլալու է . . . : Ո՛հ, ես՝ երթամ, զանի չտպանեցնեմ :

Այս ըսելով, կը վազէ դուռը բանալու և իւր ամուսնոյն հետ դէմ առ դէմ կը գտնուի :

— Պարոն Շուպլան՝, կը միմուայ էլէօնօր, չիոթամ :

— Այո, տիկին, ես եմ, կը պատասխանէ Շուպլան իւր կնկան շնորհալի կերպով մը ժպտելով :

Եւ այս վերջնոյն ապշութենէն օգուտ քաղելով, ներս կը մտնէ, դուռը կը դոյցէ և տան մէջ կը սպրդի ըսելով :

— Ո՛հ, շատ դիւրին չգտայ զձեզ . . . այնքան աւտենէ ի վեր է որ կը փնտռեմ զձեզ . . . բայց այս տան վրայ փոքր տարակոյս մ'ունէի . . . : Անցեալ օր, դըռնապանը զիս խողցուց առաջ այս ըսելով, ետքն ալ ոչ . . . : այս տան դիմացը պոլիպարին փրայ կը պըտըտէի, երբ հիմայ, պատահանին առջև ձեզի տեսայ . . . : Ո՛հ, այն ատեն, ալ տարակոյս չունեցայ, ուստի և բունի տան մէջ մտայ . . . և երբ դոնսպանուհին ինձի հարցուց թէ ո՛ւր կերթայի . . . , կարծեմ թէ պատասխան տուի Մէկգի՛ կորիբ . . . : Խեղքս գլխէս թռած էր :

— Է՛ ուրեմն, պարոն, հոս եմ . . . , ինչո՞ւ համար անդադար ետեւէս կը վազէք : Ձե՞ք գիտեր որ երկար ատենէ իվեր տեսնել չեմ ուզեր զձեզ . . . : Եթէ Բարիզ եկայ, եթէ հասցէս ձեզի չիմացուցի, պէտք է՛ք գուշակել թէ չէի ուզեր որ այլ ևս ձեր այցելութիւններով զիս ձանձրացնէք :

— Ո՛հ, էլէօնօր . . . , սյգ ձեր խօսքը շատ ցաւ

կը պատճառէ ինձի . . . , սակայն կարծեմ թէ շատ անգամ ձեզի չեմ ձանձրացներ :

— Պարոն, այն վայրկենէն որ իրար ձգեցինք, պատճառը այն էր թէ իրարու հետ աղէկ չէինք . . . , այն ատեն ինչ հարկ կայ զիս փնտռելու ելնել :

— Բայց, տիկին, ես չէի որ բաժնուիլ ուզեցի, այլ դուք . . . : Ես ձեր քովը շատ աղէկ կը գտնայի ինքզինքս, որովհետեւ կը պաշտէի զձեզ, լաւ գիտէք : Ի բացակայութիւնը փոխանակ այս սէրը մտրելու, աւելի բորբոքեց :

— Ո՛հ, պարոն, կաղերսեմ ձեզ, շնորհք ըրէք ձեր զգացումները չըսելու ինձի և չվերադառնանք անցեալին վրայ . . . : Ձիս տեսնել կուզէք, այնպէս չէ՞ ուրեմն, տեսաք . . . , տպահալ եղաք որ ողջ առողջ եմ : Արդ հաճեցէք դուրս ելնելու :

— Ի՞նչ, տիկին, զիս այսպէս շուտ մը կը ճամբէք, առանց թող տալու որ քիչ մը հանգչիմ . . . զիս՝ որայնքան յողեսցայ զձեզ փնտռելու համար . . . : Երէկ ալ Պուլսոնի անտառին մէջ կառքի մը ետեւէն վազեցի, կարծելով թէ դուք նստած էիք անոր մէջը :

— Կը ցաւիմ, պարոն. կառքերուն ետեւէն վազեցէք, եթէ այդպէսով կըրօնուք, բայց այլ ևս իմ ետեւէս մի վազէք և ամիջապէս մեկնեցէք . . . : ձեր օգտին համար է որ կըսեմ, որովհետեւ եթէ զձեզ հոս գտնէ . . . :

— Իմ օգտի՛ս համար . . . չեմ հասկնար կոր :

— Ի՛նչ փոյթ . . . : գացէ՛ք . . . չէ՛ք տեսներ կը դողամ . . . մեծ տաղնապի մէջ եմ :

Այս վայրկենիս զանգակը նորէն կը զարնուի էլէօնօր կը տոգուանի, թոթովելով :

—Ո՛հ, Աստուած իմ, ահա ինչ որ զիս կը վախ-
ցնէր... ա՛ն է:

—Ա՞ն ալ է, աիկին.

—Այն որ երգում ըրած է զձեզ սպաննելու...
զձեզ մեռցնելու, եթէ երբէք տանս մէջ տեսնէ զձեզ,
և ըսածին պէս ալ կընէ... այնքա՛ն կը սիրէ զիս:

—Է՛, ո՞վ է տեսննը այդ պարոնը որ զիս սպան-
նել կուզէ եթէ հաս գամ... ի՞նչ իրաւունքով, եթէ
կը հաճիք... ըսէք, աիկին, վերստին ամուսնացա՞ք...
ամուսնալուծութիւն չըրինք, սակայն... թողունք որ,
այլ ևս ամուսնալուծութիւն չեն ընել...:

—Ո՛հ, Աստուած իմ... նորէն զարկու... Ար-
դիւրն է... զանգակին զարնելէն կը ճանչնամ թէ
ինքն է:

—Օ Արդիւրն է եղեր:

—Ո՞վ երկինք... դուռը բացին... Մարինէթ վեր
ելած ըլլալու է... Սա սենեակին մէջ մտէ՛ք, պա-
րոն... շուտ սա սենեակին մէջ, և մի խլրտիք, պա-
րոն, կազերսեմ ձեզ, ապա թէ ոչ սասկալի ազեաի
մը պատճառ կըլլաք:

—Յայդ, աիկին...:

Եւ էլէ՛ծօնօր խօսած ասին իւր ամս սինը ապակեւոր
դուռով դէպ ի մեծ սենեակ մը կը մղէր որ էլէ՛ծօնօրի ար-
դուզարդի սենեակին գիմայը կը գտնուէր: Խեղճ Ծուռ-
լան թող կուտայ որ զինքը մղէ և իսկոյն սենեակին
դուռը իր վրայ կը դոյրուի. բայց կարելի չէ զանի
անդ վախկել, վասն զի այս սենեակին դուռը պարզ
բոյթով մը կը բացուէր:

Այն ասին էլէ՛ծօնօր թիկնաթուռի մը վրայ կը նըս-
տի և նայն վայրկեանին գեղեցիկին Արթիւր իւր սենեակը
կը մտնէ:

—Բիւր անգամ բարի ը՛յս, չնաշխարհիկ բարձ-
կամուհի... ի՞նչպէս է ձեր թանկագին օրագրութիւնը
որուն կապուած է ճակատագիրս:

—Շնորհակալ եմ, սիրելի Արդիւրս... ազէկ եմ...
այսինքն... այ՛, վայրկեանիս քիչ մը յուզեալ եմ...
ջեղերս կըցախի կար:

—Իեղանի կանանց ցասն է այդ... ձերինն ալ
այնպէս ըլլալու է... ես շատ յոգնեցայ, ո՛՛ք:

Եւ պարոնն ալ թիկնաթուռի մը վրայ կը վառուի,
որ ճիշդ մեռ սենեակին դասն դիմացն էր:

—Կրէկ, մինչև երեկոյ պարտեցայ, երեսուն հա-
զար ֆրանքոյց դրամն թուղթ մը գտնելու համար,
բայց բարեկամներս գիւղերը գացած էին... միշտ այս-
պէս կըլլայ՝ երբ իրենց պէտք ա՛նհնայ մէկը:

—Ինչո՞ւ համար այդ ձանձրութիւնը կրեցիք.
Արդիւր, ձեզի ըսած չէի՞ թէ այսօր, կէս օրին, ձեզի
պէտք եղած դուստրը պիտի ընդունիք... ուրեմն վրա-
հատ չէի՞ք խոստմանս վրայ:

—Օ, շատ աղէկ դիտեմ որ խոստումնիդ կը կա-
տարէք... և անկարելի է որ չկատարէք, բայց ուզե-
ցի որ պէտք չունենամ ձեր երեսուն հազար ֆրան-
քին... տեսայ ծախողը անպիտանը չուզիք ձգել քանի
մ'օր... անմիջապէս պէտք է իրեն այդ դուստրը:

—Է՛ ուրեմն, Արդիւր կրնաք զանի դո՛հ բնել...
ահաւասիկ, առէ՛ք այս թղթապանակը, ձեզի պէտք
եղածը առար մէջն է:

Արդիւր օրգանքէօր կը փութայ թղթապանակը առ-
նելու և զայն շատով մը իւր դրպանին մէջ կը խոթէ,
պատարով:

—Ճշմարտար, չտեսնուած բարեկամուհի մէ՛ք, չըն-
աշխարհիկ կին մէ՛ք, բայց հրաման ըրէ՛ք ինձ կրակին:

Չորին և որ և է բանի մը մէջ նետուելու, կնետում . . .
չատ երջանիկ դէպքով ինքզինքս այսպէս իմ անձ-
նութիւնս ձեզի ցուցանելով:

— Գիտեմ, Արդիւր, գիտեմ . . . բայց քանի որ հիմա
դործերնիդ կրնաք լինցունել . . . դացէ՞ք երկար ժա-
մանակ մի՞ սպասեցնէք ծախողը:

— Արեմն պէտք է որ այսքան շուտ բաժնուիմ ձեռնէ
կպատասխանէ գեղեցիկ պարօնը սաքի երևելով, բայց
արդարև աւելի ազէկ է անմիջապէս լինցնել այս դործը
. . . շատ կը վախնամ որ ձեռքէս կը փախցնեմ այս
սքանչելի պանդոկը: Կը ներէ՞ք որ ի տեսութիւն բսեմ՝
ձեզ . . .: Չեռքերնիդ, հրեշտակս, թող դայն սրտիս վրայ
սեղմամ:

— Կաղաչեմ . . . դացէք, Արդիւր, ժամանակ
մի կորսնցնէք:

Բայց մինչդեռ այս պարօնը իւր գաւազանը և գըլ-
խարկը կը փնտռէ, Պ. Շուպլան որ բաւական ժամանակ
ունեցած էր ուղածին պէս զանի քննելու, սրովհետև
ապախելուր դռան վարագոյրը անդեր ունէր նայելու
համար, յանկարծ սենեակէն դուրս կերնէ ըսելով.

— Ներեցէք, պարօն, ձեր մեկնելէն առաջ, կու-
գեմ ձեզի երկու խօսք ընել:



ՈՐՆ Է ԱՄԵՆԷՆ ԳԵՂԵՑԻԿ ԱՆՈՒՆԸ

Շուպլան տեսնելով, գեղեցիկն Արդիւր խօսված կը
ձեայ, միմուալով.

— Ա, նզովից արմատ . . . ահա ուրիշ մ'ալ . . . ս'ը

սատանային ծակէն դուրս ելաւ ասիկա:

Գալով Էլէօնօրի սա բարկութենէն մանուշակի գոյն
կառնէ և սպառնալից ձայնով մը իւր ամուսնոյն կրօնէ.

— Պարօն, ինչ՞ու համար այս սենեակէն դուրս
ելաք առանց իմ հրամանիս: Շատ յանդուգն էք որ
անհնազանդ գտնուեցաք ինձ դէմ:

— Տիկին, ներեցէք, եթէ այս բանտէն դուրս ե-
լայ ուր ստիպեցիք զիս սրպէս զի մտնեմ, պատճառը
այն է որ պարօնին ձայնը ականչիս դարկաւ . . . ինքնի-
րենս ըսի. «Ահաւաստիկ ձայն մը զոր կը ճանչնամ», այն
ատեն վարագոյրը մէկգի ընելով նայեցայ: Նախ և ա-
ռաջ, սրովհետև պարօնը ուրիշ հագուստ հագած
է . . . շատ աւելի վայելուչ . . . չէի կրնար համազուիչ
մէկէն ի մէկ թէ ան էր . . . բայց թէպէտև մի և նոյն
հագուստները հագած չէ և իւր պիտերը և մօրուքին
մի մասը կտրած է, կարծեմ սխալած չեմ ըլլար եթէ
ըսեմ թէ Էրնէտդ բարեկամս է որ հոս կը դանտի:

— Չեր բարեկամը Էրնէտդ, կրօն Էլէօնօր զարմայ-
մամբ: Ի՞նչ կը նշանակէ այս, Արդիւր . . . արդեօք Էր-
նէ՞տդ ալ կը կոչուիք . . . միթէ Պ. Շուպլան կը ճանչնա՞ք:

Կե՛ծ պարօնը, որ բաւական ժամանակ ունեցած է
ինքզինքնի գալու և իւր համարձակ դէմքը վերտա-
նալու, ձեռքերէն մին իւր ազգրին վրայ կը կրթնցնէ,
գլուխը ետին կը տանի և լիբը դէմքով Շուպլանի նա-
յելով, կը պատասխանէ.

— Ես . . . ճանչնամ պարօնը . . . Սատանան տանի
զիս եթէ երբէք զինքը տեսած եմ . . . առաջին անգամ
ըլլալով երեսը կը տեսնեմ կոր . . . որ այնչափ այլան-
դակ է որ մէկ անգամ տեսնելով կը ճանչցուի . . . Գա-
լով անուաներուս գիտէք, գեղեցիկ տիկին, որ Արդիւր
Ռօզէնքէօր է, ուրիշ անուններ ունեցած չեմ . . . այս

անունները շատ սիրուն կը գտնեմ՝ և ի՞նչու համար
փոխեմ :

Այս պարօնին համարձակութեան վրայ խեղճ
Շուպրան կը յողզողքի իւր համազման վրայ, կը վախնայ
որ սխալ մը ըրած չըլլայ և կը մրմնայ :

— Այն ատեն շատ դժբախտի բան է . . . ձայնը
մի ևնչին է . . . և դէժքին գիծները այնքան կը նմա-
նին . . .

— Եւ ի՞նչ տեսակ մարդ է այդ պարօն կրնէողը
զոր կարծեցիք թէ պարօնն է, կըսէ էլէօնօր արհա-
մարհատ դէժքովմը :

— Այդ պարօն էրնէտղը . . . մէկն է որուն հանդիպե-
ցայ Բարիդ եկամ օրս . . . որ անմիջապէս հաճեցաւ
զիս առաջնորդելու այս քաղաքին մէջ . . . որուն հետ
ամբողջ օրը նախաճաշեցի իմօրի փողոցին մէջ . . . և
որ . . . ազահօվ եմ, քսակս և ընչառափս գողցաւ :

էլէօնօր նստած տեղէն վեր կը զատկէ պտապով :

— Ա՛հ, այդ ի՞նչ սարսափնի բան, քսակահատ մը
. . . գրպանախող մը . . . և կրցաք կարծել թէ պարօննէ :
Բայց այդ անարդանք մ'է, այդ պիտի եսթադրում
մը թշնամանք մը ծանր նախատինք մ'է :

Արդիւր Ռօզանքէօր ծիծաղիլ կը ջանայ ըսիլով :

— Ես շատ ծաղրելի շատ կատակերգական կը դըրա-
նեմ այս խօսքերը և երկար ժամանակ անոնց վրայ պիտի
խնդամ, նզովից արմատ իրաւ, շատ պիտի խնդամ . . .
բայց չի պիտի սրբողիմ : Օն, հնաշխարհիկ բարեկամու-
հիս, մի բարկանաք . . . պարօնը իւր ըսածը չզիտեր
կոր . . .

— Արդիւ՛ր պարօն Շուպրանի կողմէն թիւր ներու-
զութիւն կը խնդրեմ՝ ձեզմէ . . . Մնաց որ ինքն իսկ նե-
րողութիւն պիտի խնդրէ, որովհետեւ պէտք է որ

խնդրէ, Պարօն Շուպրան, անմիջապէս ըսէք Պ. Ռօզան-
քէօրի որ շատ ցաւած էք վայրկեան մը կարծելով որ
քսակահատի մը կը նմանի :

Շուպրան բորբոքի խռոված կը վարանի և չգի-
տեր ինչ ընէ, բայց գեղեցիկն Արդիւր, որ աւելի
փութացող կերեւոյց ատունէն դուրս երնելու քան թէ կե-
նալ ներողութիւններ մտիկ ընելու, գլխարկը գլուխը
կանցընէ, ըսելով :

— Անօգուտ է, չարժեր որ պարօնը ներողութիւն-
ներ խնդրէ . . . բայց ժամանակը կանցնի գիտէք որ կա-
րեւոր գործ մը զիս կը կոչէ, օրեմն կերթամ : մնաք
բարեաւ, գեղեցիկ աշիկին ի տեսութիւն, իմ սիրելի պա-
րօն Շուպրան, սիս չեմ պահած ձեզի դէմ :

Եւ այս պարօնը, շուտով մը սենեակէն դուրս
երնելով, սեղանատունէն կանցնի և սանդուխին գլու-
խը գտնուող գաւթի զուռը կը բանայ, բայց հոն ալ
ժառ. երիտասարդ երեսնագործը, դանի կը կեցնէ ա-
նոր ճամբան դոցելով և կըսէ :

— Վայրկեան մը, պարօն, այդպէս չպիտի երթաք . . .
Նախ և առաջ երկուքնիս ալ իրարու հետ տեսու-
թիւն պիտի ընենք . . .

— Ի՞նչ բան է աս . . . ի՞նչ կուզէ այս մարդը . . .
Սիրելիս, ես ձեզի չեմ՝ ճանչնար . . . մի կեցնէք զիս, ա-
ճապարեւու գործ ունիմ, կըսէ Արդիւր ջանալով ժա-
դէն ազատելու :

— Օ, ես ձեզի կը ճանչնամ, ես . . . թէպէտ քիչ
մը դէմքերնիդ փոխած էք, և թող չպիտի տամ՝ որ
փախչիք . . .

Եւ երիտասարդ գործաւորը որ ուժեղ բազուկ-
ներ ունէր, Արդիւր Ռօզանքէօրի թեւերէն բռնած էր
որ տակաւին փախչիլ կը ջանար :

Այս աղմուկը լսելով, էլ օ՛ր և ետեւէն ալ
Շուպլան, կը վազեն այն սեւեռակը ուր այս կը-
ռիւր տեղի կուսենայ: Տեսնելով որ իւր հաւատարիմ
պաշտելին բազէն և մարմակ հազամ մէկու մը հեռ
կուտի բռնուած է, կը պուռայ .

— Նորէն ի՞նչ կանցնի, Աստուած իմ: Արդիւր,
ինչ վէճ ունիք այս պարտնին հետ . . . զանի չեմ
ճանչուիր. հաս ի՞նչ կուզէ:

— Ներեցէք, տիկին, կը պատասխանէ ժող. միշտ
դաւիթին դրան առջեւ կենարով. թող շատով որ Ար-
դիւր գուրս երիէ: Եթէ համարձակեցայ հաս դարու . . .
պատճառը այն է թէ գանապանը ինձ քառ. թէ այս
պարտնը՝ զոր կը փնտռէի, այս տան երկրորդ յարկը կը
գանուէր:

— Բայց, նորէն կըսեմ, բարեկամ, ձեզի չեմ
ճանչար, ես ձեր ճանչցած մարդը չեմ:

— Ի՞նչ պարտն . . . մնայ որ, միայն ես չեմ որ
ձեզի ճանչցայ և վարպետս որ հիմա ինձի հետ էր, ձե-
զի տեսնելով քառ. «Ան է, իմ պարտն ալ Սէնթ Ա-
մուրս . . . »:

— Ամենուն ալ փորը ստաման մտեր է այսօր, կը
պատասխանէ Արդիւր ջանալով իւր խոսքով թիւր ծած-
կել: Ամենն ալ ինձի ուրիշ մէկը կը կարծին: Քիչ մ'
առաջ էրնեկոք էի . . ., հիմա ալ, Սէնթ-Ամուր եմ:

— Պարտնը իմ վաղեմի բարեկամներէս մին է,
կըսէ էլէժնօր ժագի մտանալով: Քսան տարի կայ որ
զանի կը ճանչնամ . . . արդարեւ այն ժամանակէն իվեր
զանի քիչ մը կորսնցուցի, բայց կերպսով ձեզ պատ-
ույս վրայ որ այս մարդը Պ. Արդիւր Ռօզան.քէօրն է:

— Այդ ամենը վարպետիս առջև պիտի յայտնուի:
կը պատասխանէ ժագ:

— Ոչ ձեզի բանի տեղ կը դնեմ և ոչ ալ վարպետ-
նիդ, կը պուռայ Արդիւր, ես գործ ունիմ . . . երթալ
կուզեմ և պիտի երթամ:

Եւ Արդիւր իւր բոլոր գործ թիւրը թափելով, ժագը
ճախարակի մը պէս կը դարձնէ և դաւիթին գուռը կը
բանայ:

Բայց հոն երեւնապարծ Պ. Տիւրիի դիմացը կենէ,
սրուն հետ ընկերացած են երկու քաղաքապահ զին-
ուոր և ոստիկանութեան գործակալ մը: Այլ եւս մի-
ջոյ չկայ փախչելու, դեղեցիկ երիտասարդը կը հառ-
կընայ զայդ, որովհետեւ սենեակին մէջ կը մտնէ դար-
ձ ալ ըսելով .

— Անիձեա՛լ, այս անգամ կարծեմ բռնուեցայ:

— Այո, պարտններ, կըսէ Պ. Տիւրիի իրեն հետ ե-
կուց անձանց Արդիւրը ցուցնելով, այս մարդն է, Սէնթ-
Ամուր անունով, չորս հազար հինգ հարիւր փրանքի կահ
կարասի գնեց ինձմէ . . . զորս անմիջապէս ծախեց, յե-
տոյ աներևոյթ եղաւ առանց իր պարտքը վճարելու:

— Այն ատեն, կըսէ Շուպլան, չեմ կարծեր որ
սխալիմ եթէ ըսեմ թէ այս մարդն է նաև էրնեկո-
անունով, որ քաղկա և ընչատուփս գողցաւ:

— Բայց ըսէ՛ք որ դուք չէիք, պարտն, կը պուռայ
էլէժնօր զայրացած իւր վաղեմի բարեկամը ամբաստա-
նեղուն լրայ: Չըսէ՛ք թէ դուք Արդիւր Ռօզան.քէօրն է:

— Ճիշդ, տիկին, կըսէ քաղաքապահ զինս սրնեքն
մին յառաջ դարով, մեր փնտաւածն ալ Արդիւր Ռօ-
զան.քէօրն է: Այդ Արդիւր Ռօզան.քէօրը արդէն գողու-
թեանց և խաբէութեանց համար շատ անգամներ գա-
տապարտուած է, բայց յաջողած էր մեզնէ փախչիլ
. . . : Անից իվեր քսան անգամ անուն փոխած է:
էրնեկոք անունով իր մեծ գործը վերստին սկսած ըլ-

լալով, զանի կը փնտաէինք բռնելու համար, Բայց պարտնը շատ ճարգիկ է, ինքզինքը ծածկել գիտէ և մինչև այսօր յաջողած էր մեր ձեռքը չհիշայ:

Էլէ՛ծօնօր, ինքզինքը կորսնցուցած և խռոված աթոռի մը վրայ կիշնայ:

Այն մարդը զոր կը պաշտէր, այն մարդը որուն վրայ քսան տարիներէ ի վեր անգագար կը մտածէր և զոր վերտաին տեսնայ այնքան կը փափաքէր . . . այդ մարդը թշուառական գող մ'է:

— Օ՛ն, կըսէ Արդիւր, կը տեսնեմ որ հնար չկայ այլ ևս ուրանալ . . . : Է՛, այո, Սէնթ-Սմարն եմ, էրնէսզն եմ . . . ինչ որ կուզէք այն եմ: Բայց նաև իմ բարի Շուպլանս, եթէ ամեն գործերնիդ ինձի պատմած չըլլայիք, մաքէս անգամ չի պիտի անցնէր որ դամ ձեր կինը գտնեմ: Իմանալով որ տակաւին զիս կը պաշտէր և իմ փրատ կը ցատէր, ինքնիրենս ըսի. «Իրաւ որ գործ ունիմ այդքան արմատացած հին սիրոյն հետ», և եթէ քտակնիդ տաի, ծերո՛ւկս, պատճառը այն է որ ստակի պէտք սննէի մտղերս և մօբուքս յարգարելու, նոր հագուստ հագնելու և փայելու իերպարանքով ձեր կնոջ ներկայանալու համար: Ամեն բան յաջողած էր, ձեր կինը թեւերը բացած զիս ընդունեց . . . և զանի շոյրքորթելով, շուտնին վրայ պիտի խողցնէի եթէ ուզէի: Բայց այս առաւօտեան պատահարները ամեն բան արեցին, ալ գործը ըննցաւ . . . : Օն, պարտններ, երբոր ուզէք, պատրաստ եմ: Երթանք:

Արդիւր այն ինչ դուռնէն դուրս ելած է, երբ խոշոր Մարինէթը սանդուխին վրայ կը վազէ, պոռալով.

— Է, սրվոր նայէ, տիրուհւոյս թղթագանակն ալ հետը կը տանի կոր . . . Երեսուն հազար ֆրանկ կայ

այդ թղթագանակին մէջ, զոր քիչ մը յառաջ տիրուհիս առաւ անոր: Կը տեսնէք, ձայն ալ չէր հաներ կոր, խարդօխը աս ալ պիտի գողնար:

Արդիւրին վրան գլուխը փնտռելու կեշնէն, բայց ինք իւր ձեռքովը թղթագանակը Մարինէթի կուտայ, անոր ըսելով.

— Սա, կրիայ, դուն տիրուհւոյդ չափ ապուշ չես եղեր:

Եւ Մարինէթ կը փութայ էլէ՛ծօնօրի տանիլ թղթագանակը, Չը մտնար նաև կրկնելու անոր Արդիւրի բստածները:

Այն ատեն էլէ՛ծօնօր իւր ամուսնոյն մօտենալով և անոր հետ առաջին անգամ ըլլալով շուրհալից դէմքով մը խօսելով, անոր կուտայ թղթագանակը, ըսելով.

— Առէ՛ք ասիկա, պարտն, սննեցածս և անձս տակից վերջը ձերինն է, պատրաստ եմ ձերինն ըլլալու, եթէ կուզէք որ ձեր կինը ըլլամ և ջանամ որ ձեզի ըրած անիրաւութիւններս ուղղեմ:

— Կուզե՞մ մի, կը պոռայ Շուպլան գինով դարձած, կուզե՞մ մի . . . սիրելիս . . . ոչ, ասիկին էլէ՛ծն է . . . : Ո՛հ, Աստուած, մարդ ոչ ամենէն երջանիկն եմ ես: Ուրեմն, կը հատնիք տիկին Շուպլան կոչուելու:

— Մեծ հաճութեամբ, սիրելի բարեկամս:

— Չիս իւր բարեկամը կոչնց . . . մեծ հաճութեամբ իմ անունս պիտի կրէ:

— Բէ՛հ, կըսէ Ժագ, երբ Պ. Արթիւր սրիկայ մ'է և Պ. Շուպլան պատուաւոր մարդ, կարծեմ թէ երկու տնտեսներուն մէջ վարանելու հարկ չկայ: Ամենէն գեղեցիկ անունը միշտ այն է զոր պատուաւոր մարդ մը կը կրէ:



Obito

Getrausch	5
Musik	10
Geist. Gesang	5
		<u>20</u>

mit 20 fr.

2101
2102
2103

2013

